

3005

1. Etzhuyp

Anten u. Inyptop

82

2-53

Inyptop 1912p

82

Շ-53

23 JUN 2005
2 NOV 2009

ՇԷՅՔՍԲԻՅՐ

ՌՍՍԷՕ ԵՒ ԺԻԻԼԻԵԴ

ՈԶԲԵՐԳ ՀԻՆԳ ԱՐԱՐԲՈՎ



ԿՆԱԳԻՆ ԹԵՐԳՄԱՆՆՑ

ՄԵՍՐՈՊ ՆՈՒՎԱՐԵԱՆ



Ի Ձ Մ Ի Բ

Տպագրարիւն Մամուրեան

1912

15.07.2013

3005

Ն Ե Ր Ա Փ Ո Ւ Թ Բ Բ Ն

Ռուսկո և Ժիւլիէյի Հայ թարգմանութիւնը մե-
 րայնոց նուիրելու առթիւ նպատակ չունինք նեղինա-
 կին՝ անմահ Շէշքարիւրի ընդարձակ և ոչ իսկ հակիրճ
 կենսագրականն ընել, և (ոչ իսկ գովեստներն հիւսել
 այդ անդուզական հսկայ հանձարին՝ այդ եղբերգակ
 ու կատակերգակ Տիտանին՝ որ ընդհանուր գրագիտա-
 կան աշխարհի հիացում պատճառած է իր ամենա-
 բարձր թոխով, վառվռուն ամենայանդուզն Երևա-
 կայութեամբ, իսկական գորեղ նկարագրութիւններով,
 կարգ ըստ կարգէ անարկու և չնորհալի պատկերնե-
 րով՝ ուր ստէպ կը բարձրանայ վսեմի, փիլիսոփայա-
 կան խորիմաստ մտածումներով՝ որք մէյմէկ օգտակար
 դաս կամ հրահանգ կամ խորհրդածութեան նիւթ կը
 թրջարեն ընթերցողին, ինչպէս նաև իր սրախօսու-
 թիւններով, անթիւ անհամար բառախաղերով ու
 բանախաղերով (calembours)՝ որք յատուկ ու մաս-
 նաւոր դրոշմ մը կուտան իր գործոց՝ գրեթէ աննապօքի
 ընձայելով անոնց թարգմանութիւնը: Մեր նպատակն
 է միայն ամփոփել մեր՝ տեղութիւնն այն տեղերա-
 հոչակ սքանչելի խաղին վրայ՝ զոր թարգմանիլ փոր-
 ձն յինք, և մասնաւորապէս ծանօթացնել մեր այս այն-



62211-67

խատասիրութեան նկարագիրն, ընդհանուր ուղղութիւնը:

Ռօմէօ և ժիւլիէր՝ մարդկային մտքի պմննէ հի. ասքանչ մէկ արտադրութիւնը՝ Շէյքսպրիլի հրաշա. կերտներէ մին համարուած է իրաւամբ, և Հակոբի, Մաքսիմի, Օքելլի, Յուլիոս Կեսարի, Լեար արհաի ևն. ևն. քով իր սեփական փայլուն տեղն ունի. բնականապէս մարդկային զանազան կրից և մոլութեանց վրայ զարձոյ խաղեր ամէնքն ալ՝ որք լու. սաւոր ա՛յլինջ շաւիղ մը ձգած ևն համազգային գրա. կանութեան մէջ: Ռօմէօ և ժիւլիէր, ամենարուսն նկարագիր մ'անձուէր և անյողող սիրոյ, իր տե. սակին մէջ աննամանկի և աննման կը դատուի: Իր երկրորդական նպատակն է ցուցնել երկու գերգաստան. ներու մէջ տիրող անհաշտ ոխի և առեկութեան մ'աղէ. տալի հետեանքները: Ողբերգութեանս նիւթը խալա. կան մատենագրութենէ առնուած է, և անոր մէն մի էջէն Իտալիան կը ճանչնաս՝ այս առասպելս հնարող գեղեցիկ Իտալիան, իր քնարերգական շէտը, ան. խորնուրդ տարփանքի մը խանդը, զարդարուն յորդա. ռատ ոճը, շողչողուն պատկերները, խիզախ բաղդա. տութիւնները այդ զգայնիկ դասական երկիրը կը յի. շեցնեն մեզ ամէն վայրիեան: Բեղբարքայի հնչեակի (sonnet) մը նման կը խօսի Ռօմէօ, միւնո՛յն սեթեւե. թը, միւնոյն չնոր՜ը, միւնոյն հակադրութիւնները: Համակ Իտալուհի մ'է նաև ժիւլիէր. անմեղունակ, անհեռատես և իր անբծութեան մէջ խանդավառ . . . :

Հոս որոշակի կ'ուրուագրուի Հարաւի և Հիւսիսի ժողովուրդներու մեծ երանդը. հարաւային բոլոր ներշունչն իր աղբիւրը սիրոյ խանդավառութեան մէջ

ունի՝ հիւսիսային բոլոր ներշունչը՝ զննութեան ու զիտողութեան մէջ. խանդ, գիւտ, ստեղծագործու. թիւն, զիւրասանութիւն, յորդաբանութիւն, ներդաշ. նակութիւն Հարաւի բնորոյ յատկութիւններն են. իսկ խորնրգածութիւն, խորաթափանց միտք, ներգորու. թիւն (intensité), կեղբոնաւորում, կորով, վեհութիւն յատուկ են Հիւսիսի: Այս կրկնակի ազդեցութեանց արդիւնք են անա մեծ և ճշմարիտ հրաշակերտները՝ որոնց կարգը կը գտնուի Ռօմէօ և ժիւլիէր:

Հաճոյական և ալլազան են խաղիս տեսարանները, ձախտըւածքը անդիմադրելի կերպիւ վշտառիթ, իսկ գործողութեան ընթացքն ա՛յնքան ճշմարտանման՝ որքան կրնայ պահանջուիլ թատերական խաղէ մը: Նշանաւոր են, (և ո՞ր մասն արդէն չէ նշանաւոր), երիտասարդ աղնուականներու խօսակցութիւնները՝ ուր խօլ և վառ երեակայութիւնը կը փայլի հաւասար իրենց սնափառութեան: Նշանաւոր է մանաւանդ Մերքուզիոյ զուարթութիւնը, քաջասրտութիւնը ու մասնաւորապէս իր անվերջ ու անսպառ հանճարա. բանութիւնն ու սրախօսութիւնը: Քննադատ մը կ'ը. սէ թէ Շէյքսպրիլը պարտաւորած է երրորդ արարքի մէջ մեռցնել այդ վառվառուն, հանճարով պծայճուն երիտասարդը, այդ նորօրինակ միկարօն՝ որու համար կեանքը խաղ մ'է և բանացայտերու (saillies) շա. րունակութիւն մը, վախնալով սր մի գուցէ նա մեռցնէ զինք: Քննադատին յայտնած այս կարծիքն աւելի զուարթաբանութիւն մը, չափազանցական ձև մը պէտք է համարել՝ Մերքուզիոյ սրախօս փայլուն հանճարը շեշտող՝ քան թէ աւելի կամ նուազ հիմնա.ւոր ճշմարտութիւն: Շէյքսպրիլի մտքի արտակարգ

կորովը իր ստեղծած Մերքուզիոյի սրախօսութիւնն. և ընկնելու բնութիւն չունէր ամենեին . . . : (*)

Ճիշդ միենոյն թուականին ուր Շէյքսպրիչը սիրոյ անձնութիւնը կ'անմահացնէր Ռօմէօ եւ ժիւլիէդով՝ զորս խորհրդանշան կուտար անոր, հանձարի տէր Սպանիացի հեղինակ մը՝ Լօրեզ տէ Վեկա միենոյն նիւթը տեսարանին վրայ կը հանէր հուրով ու յոյզով լի թատերգութեան մը մէջ՝ ուր սակայն բնաւորութիւնք ի յայտ չեն դար Շէյքսպրիչի՝ հիւսիսային հանձարի այդ գերազանց ներկայացուցչին յատուկ եզոզ յստակութեամբ ու խորութեամբ: Անոր պահուած էր երկու սիրահարներն սրտայոյզ կերպիւ անմահացնելու փառքը, որոնց անուանց հետ անբաժան եղանակաւ կապուած է նաև իր մեծ անունը: Այդ անուան խաղին ազդեցութեամբն է որ ուղեւորն անոր հանդիսաւայրն եզոզ Վերոնայի մէջ Ռօմէօ և ժիւլիէդի հետքերը մինչև ցայսօր կը փնտռէ հետաքրքրութեամբ. և իրօք ալ բակի մը խորը հին դամբան մը ցոյց կը տրուի իրը Ռօմէօ և ժիւլիէդինը: Ենթադրեցէ՛ք թէ սուտ է աւանդութիւնը. այլ միթէ մեծ բան մը չէ

Միենոյն ժամանակ որ Մերքուզիոյի եւ իւր ընկերաց բուռախաղերն ու սրախօսութիւններն հնար եղած չտիով վերածնունդինը հայեթհիս, հոգ սարինը՝ ամէն մէկուն յստակ նկարագիրը պահելու համար՝ հատարակ ու ռամբական ոճերով ու մեւերով Թարգմանիչ սենսուին եւ ծառաներուն գոհնիի խօսակցութիւնները, հետեւելով (Յեպէս միշտ արծակ լեզուս) հեղինակին այն անհետեւելի կերպիւ սրանցիկի ճարտարութեամբ որով Մոլիերի կատակերգական արծակէն կ'անցնի Արիստոփանի երգիծական սահուն կշռութեան (rhythme), եւ մերթ՝ երբ Հայր Լօրենսօ սևաւորանի վրայ է՝ վսեմ եւ ծանրախոհ ոճ մը կ'առնու. . . :

այն հաստիչ կարողութիւնը՝ որ անմոռանալի հոշակ և հմայք տուած է Ռօմէօ և ժիւլիէդ անուններուն: Վերոնա քանդուի անգամ՝ երկու սիրահարներու կարծեցեալ շիրիմը պիտի մատնանշեն տակաւին:

*
**

Ռօմէօ և ժիւլիէդի պատմութիւնը մեզ հասցնողը Լուիճի տա Բօրթօ Իտալացինն եղած է, ժՉ դարու մէջ ապրող վիպագիր (conteur): Ահաւասիկ խաղին նիւթ կազմող այդ պատմութեան չոր և հակիրճ համոտօտութիւնը, պատմութիւն՝ որու սրտայոյզ շահեկանութիւնը և անոր յատուկ եզոզ անուշակ ու վերք ինչ մնդկ չտրհը սեպէ թէ ազդած է ամէն սրտերու վրայ: Իտալիոյ ազգային յիշատակներէն, իր ներքին հին կոիւներէն, տարփային դաւերով շարուած իր արիւննազանգ տարեգրութիւններէն քաղուած առասպել մ'է այն, որ զարմանալի կերպով կը յիշեցնէ՝ դէ՛թ մեր խոնարհ կարծիքով՝ (զի չենք զիտեր քննադատ կամ մեկնաբան մ'որ այս զխտողութիւնս ըրած ըլլայ), Բիրամ և Թիզպէի՝ Բաբելոնի այդ երկու սիրահարներուն զիցարանական առասպելը:

Իտալիոյ Վերոնա քաղաքին մէջ Մոնզակէ և Գարուելո գերդաստանները զարբար անհաշտ ստեղծութեամբ վառուած են իրարու դէմ, որու կը մասնակցին նոյնիսկ ծառայք: Առաջին տեսարանը կը բացուի այդ սպասաւորներու մէկ բուն կոիւով: Ռօմէօ՝ Մոնզակէի որդի՝ որ Ռօզալին անուն օրիորդի մը զարնուած է, իր Պենալօիօ բարեկամին յորդորներուն ան-

սայով կը հաւանի դիմակաւոր երթալ Գարուելեղեանց մէկ խր․խճանին՝ ուր երեսը բանալով կը մօտենայ ու կը խօսի իր թշնամունց աղջկան՝ Ժիւլիէղի հետ՝ զոր չճանչնար և որ բուռն սէր մը կը ներշնչէ իր խանդավառ սրտին։ Ռօմէօ արդէն մոռցած է Ռօզալինը, և գիշերայն Գարուելեղներուն տան պատին վրայէն մազլցի պարտէզը կ'իջնէ՝ ուր կսկծալի տրտունչները կը լսէ սիրահարեալ Ժիւլիէղի՝ որ պատուհանը կեցած է։ Գարուելեղներու այդ աղջիկը իմացեր է թէ այն և բիտասարդն՝ որու իր սիրտը տուած էր, իր գերզաստանին թշնամի Մոնդակէներու զաւակ Ռօմէօն է։ Անդիմադրելի սէրն իր դերը կը կատարէ հոս, և Ժիւլիէղ կը խոստանայ Ռօմէօյի՝ հետևեալ օրն իր դասեակը խրկել անոր որպէս զի իմանայ թէ ի՞նչ միջոցով իրենց ամուսնութեան արդէն իսկ րոշուած խորհուրդը զուխ պիտի ելլէ։ Ռօմէօյի թախանձանաց վրայ Հայր Լօրենսօ անուն Յրանչիսքեան կրօնաւոր մը կը խոստանայ առանց անոնց ծնողաց գիտութեան կատարել այդ պսակը՝ որ ապագային մէջ երկու տոհմերու միութեան զօր մը պիտի ըլլար, և իրօք ալ կը կատարէ գաղտնի։ Նոյն օրը Ռօմէօ իր Մերքուզիօ ու Պենվօիօ բարեկամներու հետ Տիկին Գարուելի եղբոր զաւակ խիզախ Թիպալտօյի կը հանդիպի՝ որ ժպտելի խօսքերով ասպարէզ կը կարգայ, և Ռօմէօյի յորդորներու հակառակ կը մարտնչի Մերքուզիօյի հետ ու կ'սպաննէ զայն, ետքն ալ Ռօմէօյի հետ կուռի կլելով՝ կ'սպաննուի անորմէ, որու վրայ այս վերջինը աքսորի կը դատապարտուի։ Ժիւլիէղի ծնողք իրենց աղջկան ամուսին կ'ընտրեն Պարիս կոմսն՝ որ ազգական է Վերոնայի իշխանին։ Օրիորդը յետին յուսահա-

տութեան մէջ Հ. Լօրենսօյի դիմելով՝ սա սև զեղաջուր մը կը յանձնէ իրեն, զոր խմելով մահաթմբիր մը կուգայ վրան, և հարսնիքի օրն իրը մեղած կը թաղուի Գարուելեղներու դամբարանին մէջ։ Այս միջոցին Հայր Լօրենսօ Մանդուա մարդ կը խրկէ աքսորական Ռօմէօյի որ շուտով Վերոնա գալով Ժիւլիէղն իր խորքունէն սթափած պահուն աննէ հետը Մանդուա տանի։ Կրօնաւորին խրկած պատգամաւորը դիպուածով մը կ'արգիլուի ճամբան ու չկրնար նամակը տեղը հասցնել։ Այլ Ռօմէօյի ծառան արդէն իր տիրոջ քով փութացած է Ժիւլիէղի կարծեցեալ մահն անոր իմացնելու։ Ռօմէօ աննկարագրելի յուսահատութեան մէջ զօրեղ թոյն մը ծախու առնելով կը վազէ Վերոնա կուգայ և շինակ Ժիւլիէղի դամբարանը կը դիմէ։ Բայց հոն Պարիսի կը հանդպի՝ որ իր կողմէն եկած էր նշանածին վրայ լալու, և որ կը թշնամանէ զինք։ Ռօմէօ զրդուած կ'սպաննէ զան դամբանատան մէջ և ինքն ալ բերած թոյնը խմելով կը մեռնի իսկոյն։ Այս միջոցիս Հայր Լօրենսօ կուգայ կը հասնի ճիշդ այն կէտին՝ ուր Ժիւլիէղ կենդանացած՝ մեռած գտեր էր Ռօմէօն։ Կրօնաւորը զուրսն ազմուկ լսելով կը փախչի ու հոն կը թողու Ժիւլիէղը՝ որ յուսահատութենէ ինքզինք զարնելով՝ տարաբաղդ ամուսնոյն վերայ կ'իջնայ կը մեռնի։ Երկու թշնամի գերզաստաններն բանն իմանալով կը վազեն կուգան իշխանին հետ, և իրենց ատելութեանց դառն հետևանքներուն ակնատես՝ իշխանին յորդորներուն անսալով հուսկ ուրեմն կը հաշտուին իրարու հետ։

Ռօւմէօ եւ Ժիւլիեղ ողբերգութիւնը՝ որ Շէյքսպիրի միւս գործերէն կը տարրերի իր յատուկ ոճով, խրթնասօս հեղինակին ամենէ զժուարակնձին խաղը կը համարուի ըստ վկայութեան բոլոր թարգմանչաց: Զգացումով ու ներշունչով լի մասնաւոր ստեղծագործութիւն մ'է այն՝ որ զատ եւ առանձին տեղ մը կը բռնէ իր ձեւով, իր բանաստեղծութեամբ, իր յատուկ չափակամութեամբ, ինչպէս նաև այն փարփուն ու չողջողուն խօսքերով ու ձևերով, ձայնայնաղերով ու բառախաղերով՝ որք եղիսարէթի արքունեակայ ջոջերուն քով այնքան յարզ ունէին եւ որք ափեւոցրուած կը տեսնուին այս պըռձուկ մանուածոյ խաղի մէջ:

Ի՞նչպէս համարձակեցանք անդիւրեմի մեր խիստ սահմանաւոր հմտութեամբ — քանզի գործը բուն իսկ բնագրին վրայէն կատարել կ'ուզէինք — ձեռք զարնել այս ամենագիտար թարգմանութեան:

Մեր հաստատուն համոզումն այն է որ աշխատութիւնը կը յաղթէ ամէն բանի: Կը խորհէինք թէ խրդձամիտ աննկուն ջանք, մանրակրկիտ ուշադրութիւն բնագրին մէն մի տողերուն ու մէն մի բառին, ե՛րբս որում գրական լեզուն միւլենոյնն է ամէն բարբառներու մէջ՝ առանց սնապարծութեան թարգմանական մեր հին փորձառութիւնը զուգնաքիայ հմտութեան մը պակասը թերևս յաջողատէս կրնային լեցընել:

Ասկէ զատ ունէինք ուրիշ սպաւէն մը, այն է հմուտ մեկնարանութիւնները բաղմամբիւ ձեռնհաս քննադատներու՝ որոնց այսպիսի բնագիր մը՝ որքան հոչակաւոր այնքան ալ խրթին՝ ծնունդ պիտի տար անվրէպ, ինչպէս նաև Ֆրանսերէն ընտիր թարգմա-

նութիւն մը՝ զոր միշտ մեր աչաց տակ գտնուող բնագրին հետ բաղդատելու էական պարտքն ի գործ պիտի դնէինք ամենայն ուշադրութեամբ: Այսպիսի ամենագիտար ձեռնարկի մը մէջ այս զէնքերուն ղիմել չէ թէ միայն մեր իրաւունքն էր ակնյայտ, այլ նաև պարտքը, որ եւ է թարգմանչի մը պարտքն աննահանջելի:

Այս տրամադրութեամբք եւ այս միջոցներով ճամբայ ելանք: Ի սկզբան մեր աչաց տակ ունէինք Ֆիլարէդ Շալի (Philarète Chasles)՝ Ֆրանսացի այն ահանաւոր գրագէտին եւ քննադատին գովարանեալ թարգմանութիւնը՝ որ բնագրին հետ բաղդատութեան պիտի ծառայէր, եւ որու հետ առաջին արարքն ամբողջ ճամբայ ըրինք:

Կը ղիտէինք սակայն — եւ բանն երթալով կը ծանրանար, — ի մեծ յուսախաբութիւն մեր պատրեալ մտքի, թէ այդ հաճելի ու սահուն թարգմանութիւնը որ ընթերցման միջոցին մեր սքանչապումը գրաւած էր՝ չունէր բուն եւ ներքին արժէք. այսինքն քմահաճ եւ ինքնալուծի ընթացք մը բռնած՝ բնագրէն եւս քան զեւ կը հեռանար՝ անտիպ իսպառ պահելու անոր բուն գոյնը, ինքնատիպ յատուկ զրոշմը, բառերու նոյնութիւնը եւ նոյն իսկ իմաստներու իսկութիւնը: Քմածին թարգմանութիւն մ'էր այն՝ Ռօւմէօ եւ Ժիւլիեղի զուգահեռական՝ հեռուանց հեռու բնագրին միտքը չըստիող՝ զոր ակտիւ կը կարգայիր — զի ճարտար՝ կարի ճարտար գրիչ մ'է Ֆիլարէդ Շալինը, — այլ ոչ եւս անմահ Շէյքսպիրի նկարագիւղ Ռօւմէօ եւ Ժիւլիեղին էր այն, այն Շէյքսպիրի՝ որու հանձարին իսկատիպ հիասքանչ զրոշմը անաղաւաղ մերայնոց

ճանչցնել մեզ բուն նպատակ ընտրած էինք :

Սրբապաշտութիւն մ'երեւցաւ մեզ՝ Յիլարէզ Ծայի թարգմանութիւնը՝ որքան և հաճելի ու գրաւիչ ձևի մը տակ երևար ան :

Մեզ համար զիւրին ճամբայ մ'էր անշուշտ առանց քննութեան և առանց հակակշռի անցնել այդ արդէն հարթուած ուղիէն , խոյս տալ բոլոր կնճիռներէ որք յարստամ մեր զիմաց կ'եկէին , ցատքել մութ , անթափանցելի և հայեցի ոճ ու ձև տալու տեսակէտով անքան զժուարամատոյց հատուածներէ , և վերջապէս ընծայել Ռովեօ և ժիւշիւկ մ'որու ընթերցումն անքան հեշտ ըլլար ու ախորժ՝ որքան բուն իսկ ֆրանս . թարգմանութիւնը : Այլ չէինք կարող բռնել այդ ճամբան՝ որ ուղիւր չէր անշուշտ և որ պիտի խտորէր զմեզ բնագրին հարազատութիւնն ու ամբողջութիւնը պահելու՝ և անթերի ու հաւատարմօրէն պահելու մեր անխախտ սկզբունքէն :

Մէկ կողմ ձգելով Յիլարէզ Ծայի անուշ թարգմանութիւնը կը մնայինք ուրեմն զուրյ բազղատակու և հակակշուրութեան թանկագին տպուէնէն , կը մնայինք մեր բոլոր անբաւականութեամբ անգէն և առանձին՝ Շէյքըրիլըրի ամենէ զժուարին զործին հանդէս :

Մեր առաջադրած նպատակին անխտոր զիմելու համար մեզ ուրիշ առաջնորդ մը պէտք էր և ընտրեցինք Շէյքըրիլըրի վրայ անհուն սքանչանք յայտնող մեծանուն Վիքթօր Հիւլիօյի որդւոյն՝ Փրանսուա Վիքթօր Հիւլիօյի գերընտիր թարգմանութիւնը , և ճշմարիտ գոհունակութեամբ գտանք հոն ինչ որ կը փրնտաէինք : Մնողիացի վեհապանձ հեղինակին բոլոր զործերու հոչակաւոր թարգմանիչը՝ մեր ընդունած սկզբ-

բանց ծառայող՝ բնագրին ամբողջութիւնն ու կարելի աստիճանաւ՝ ոճն ու դոյնն խզճմտօրէն պահելով գլուխ հանած էր իր ծանր աշխատասիրութիւնը՝ առանց զայն ծաղրելի ընծայելու ֆրանսերէնի մէջ , ինչ որ իր գերազոյն արժանիքն է անտարակոյս , և ինչ որ կ'արգարայնէ իրովն այդ սրատուական թարգմանութեան վայելած գերազանց համբաւը :

Բազղատեցինք զայն ինամով մեր արդէն իսկ զըլուխ հանած մասին հետ , և կ'իժէ գտանք ինչ ինչ անճշգրտութիւններ՝ զորս փութայինք ուղղել , սակայն բնագրին հետ նորէն նորէն բազղատելէ ետք՝ անփոփոխ պահեցինք բազմաթիւ հատուածներ՝ որք կը խտտովանինք թէ աւելի յատկապէս ճշգրիտ և հեղինակին սղուոյն ու ոճին աւելի համապատասխան երևցան մեզ , անպիսի կէտերու մէջ մանուաւնդ՝ ուր ֆրանսերէն լեզուի յատկութիւնն ու ոգին հաւատարիմ բացատրութիւն մ'անհնար կ'ընծայէր : Թարգմանիչն հարազատութիւն պահելու իր գովելի ջանից հակառակ՝ պարտաւորած էր զոնկ հեղինակին ինչ ինչ սեփական ու զօրեղ գոյները , լեզուի ինչ ինչ բառերն ու ձևերն՝ որք անոր յատուկ ու մասնաւոր դրոշմը կը կազմեն : Պարզ , անսեթեթ , նրբութեամբք բազմարեղուն սքանչելի ֆրանսերէնը չէր կրնար մանուածապատ դարձուածներու , խելագար կրից անասնձ թռիչներու , և բուն սիրոյ մը հրավառ պաշտօղութեան մասք շնորհել՝ առանց գրեթէ ծաղրելի հանդիսանալու : Այս պարագաս առիթ տուաւ (թեպէտ զործին մէջ չ'ին պակսեր ներքին անխոստովանելի շարժառիթներ ևս) պարզ ու մաքուր ֆրանսերէնի մէկ ականաւոր այլ յոյժ կրքոտ ներկայացուցին՝ Վօլ-

թէրի՝ հեզնել ու նշաւակել անիրաւարար վիպական դպրոցի հակայ ներկայացուցիչը, զոր սակայն երկինք հանած էր ժամանակաւ և որու փառքը այդպիսի թշնամական յարձակումներէ նսեմանալու վտանգ չունէր ընաւ . . . :

Մեր կոկիկ, սահուն և զիւրադարձ աշխարհաբառը բարեբազդարար ունէր ամէն պատշաճ յատկութիւններ արտայայտելու այդ բոլոր հատուածները իրենց սեփական գրոշմով և ուժգնութեամբ առանց արուեստակալ ճիգերու՝ որք գործին յճողութիւնը պիտի վտանգէին, և իր խնդրութեամբ թափել հոն Շէյքսպիրի բուֆանդակ ոգին: Իրր թարգմանիչ՝ մեզ ինկած բաժինն անթերի կատարելու համար մասնաւոր պարտք կը ծանրանար մեր վրայ աչքէ ևրքէ, չի հեռացնել ընագրին մէկ տողն անգամ, Շէյքսպիրի հանձարին սեփական ամենապզտի մէկ զոհարն իսկ ի կորուստ չմատնելու համար:

Ամբողջութիւն և հարազատութիւն պահելու մեր նախանձախնդրութիւնը բանախաչելու և բառախաղերու առթիւ իսկ փոյթ ունեցանք պահել, ինչ որ մասնաւորապէս կը զժուարացնէր մեր գործը: Տառական թարգմանութիւն նիւթս պէս անկարելի էր այս պարագայի մէջ, և մէկ հնարք կը մնար միայն. Շէյքսպիրի այդ սիրական խաղերուն ի դէպ եկող հայ բառեր գտնել և մեր տեսութեամբ կարեոր դատուած պէտք մը գոհացնել: Հարկ եղած է երբեմն չէ թէ տող մը կամ մասնաւոր հատուած մը կերտել՝ այլ բառախաղերու յուսահատեցուցիչ տարափին տակ ամբողջ տեսարաններ սկսիլ և ընկնել՝ զորս վերակազմած ենք հայ համազօրեր գտնելով ու միանգամայն

պահելով անոնց ընթացքն ու նկարագիրը: Ի վերջ ողբերգութեան զրուած ծանօթութեանց մէջ աւելի մանրամասն ճառուած է այդ բառախաղերու մասին՝ որոնցմէ հազիւ մէկ քանին՝ համեմատաբար մանր և աննշան՝ զոհուած են ի հարկին:

Մէկ պարագայի մէջ միայն հարկադրուեցանք հեռանալ ընագրէն, փոփոխել ու մեղմել անոր բացատրութիւնները, ու մէկ կամ երկու անգամ յապաւել իսկ տողեր, այն է պատշաճութեանց պարագան: Շէյքսպիրի այլ և այլ դերակատարներու և երբեմն նոյն իսկ խաղին զիւրազնուհոյն՝ մանկամարդ ժիւլիէղի բերանը կը դնէ այնպիսի ազատ խօսքեր՝ որք արդի քաղաքավար և նրբուցեալ բարքերու առջև խորշիկի և նոյն իսկ անպաշտ պիտի երևէին: Յրանսուսա վիթթօր Հիւլիօ այս կէտին կարեորութիւն չտալով՝ զանոք դրած է ամբողջապէս, իսկ Յիլարէդ Շալ՝ այն ոչ այնքան խղճոտ թարգմանիչը՝ յապաւած բոլորովին: Մենք միջին ճամբայ մը բռնեցինք և գոհ եղանք պարզապէս հանդուրժելի ձև մը տալով անոնց, և կարծենք լաւագոյն ճամբան ալ այս էր: Այս կերպով թարգմանութիւնս կրնայ ամէն ձեռքեր յանձնուիլ անխտանգ: Յիլարէդ Շալ ժիւլիէղի մէկ սքանչելի մենախօսութիւնը այն պահուն՝ ուր իր աքտորական ամուսնոյն կսպ սէր զաղտնի, զոհած էր ծայրէ ի ծայր՝ մանկամարդ աղջկան յուզմանց և մտածմանց բուռն և հրավառ յայտարարութեան պատճառաւ: Մենք ինչ ինչ զեղչմամբ և անոր քանի մը բացատրութիւնները բարեփոխելով կրցանք հայացնել այդ հատուածը՝ առանց պատշաճից զէմ մեղանչելու, զի ամէն ինչ ձեռք կախուած ունի . . . :

Ռօժիկո եւ Ժիւլիէի խաղը՝ քննադատներու կարծիքով 1591 ին շարագրուած՝ տեսակ տեսակ բարեփոխութեանց առարկայ եղած է մինչև 1599: Յրանսուա Վիքթօր Հիւկօ ծանօթութեանց մէջ բոլոր հին ձևերն ալ զրած է բաղդատութեան համար: Հետաքրքրական է տեսնել թէ Շէքսպիրի այս սքանչելի ողբերգութիւնը քանի՛ տեսակ կազմապարներէ անցած է մինչև 1599՝ իր կատարելագործեալ յետին ձևն առնելու համար:

Ահաւասիկ վերջնական սրբագրութեան ճակատի մակագրութիւնը՝ զոր կ'արտագրենք հոս իբր հետաքրքրութիւն:

Ամենապատուական և ամենացաւալի

Ողբերգութիւն

Ռօմէօ և Ճուլիէյի

Նորոգապէս սրբագրեալ, յաւելեալ և բարեփոխեալ, ինչպէս բաղմիցս ներկայացած է հրատարակաւ պատուարժան Աննեկապետ Լորտի հաւատարիմ ծառաներէն:

Լոնտրա

Տպագրեալ ի Թովմաս Բրիտէ՝ Բրդպերդ Պրըպլիի համար, և վաճառադրեալ անոր խանութը Սակա րանի մօտ:

1599

Յայտնի է թէ պարտք էր մեզ Ռօժիկօ եւ Ժիւլիէի

այս վերջին սրբագրութեան վրայ կատարել մեր թիւ ռգմանութիւնը, և այնպէս ալ ըրինք:

Այս ամէն կարևոր բացատրութիւններէ ետք՝ վերջ կուտանք ներածութեանս՝ ազգայնոց բարեսէր ներդատութիւնը խնդրելով սոյն գործին մէջ և կամայ սպրդած թերութեանց նկատմամբ, և յուսալով թէ Ռօժիկօ եւ Ժիւլիէի հաճոյալի ընթերցում մը պիտի ըլլայ մերագնեացց համար, և առիթ մը՝ Շէքսպիրի սքանչելի հանճարին վրայ անգամ մը ևս հիանալու: Երջանիկ կը համարենք զմեզ եթէ հասած ենք մեր նպատակին:

1599-16
1221-17



Ա Ն Չ Ի Ն Ք

ԷՍՔԱՂԷ
 ՊԱՐԻՍ
 ՄՈՆԴԱԿԷ }
 ՔԱՐՈՒԼԵԴ }
 ԾԵՐ ՄԻ
 ՌՕՄԷՕ
 ՄԵՐՔՈՒԶԻՕ
 ՊԵՆՎՕԼԻՕ
 ԹԻՊԱՂՏՕ
 ՀԱՅՐ ԼՕՐԵՆԶՕ
 ՀԱՅՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ
 ՊԱԼԹԱԶԱՐ
 ՍԱՄՓՍՈՆ }
 ԳՐԻԳՈՐ }
 ԱՐՐԱՀԱՐ
 ԴԵՂԱՎԱՅԱՌ ՄԻ
 ԵՐԵՔ ԵՐԱԺԻՇՏՆԵՐ
 ՊԱՐԸ
 ՄԱՆԶ ՄԻ
 ՄԱՆԿԱՍԻԿ ՄԻ
 ՊԵՏՐՈՍ
 ՊԱՇՏՕՆԱԿԱԼ ՄԻ

Իշխան Վերոնայի .
 Ազնուական Երիտասարդ , իշ-
 խանին ազգական .
 Երկու Թշնամի գերդաստան-
 ներու գլուխներ .
 Հօրեղբայր Քաբուլեղի .
 Մոնղակէի որդին .
 Իշխանին ազգական եւ բա-
 րեկամ Ռօմէօյի .
 Մոնղակէի եղբօրորդի , եւ բա-
 րեկամ Ռօմէօյի .
 Եղբօրորդի Տիկին Քաբուլեղի .
 Ֆրանչիսկեան կրօնաւոր մը .
 կրօնաւոր նոյն կարգէն .
 Ծառայ Ռօմէօյի .
 Ծառայք Քաբուլեղի .
 Ծառայ Մոնղակէի .
 Պարիսի ծառայուածեան մէջ .

ՏԻԿԻՆ ՄՈՆԴԱԿԷ
 ՏԻԿԻՆ ՔԱՐՈՒԼԵԴ
 ԺԻԻՂԻԷԴ
 ԱՆԿԵԼԻՔՍ

Կին Մոնղակէի .
 Կին Քաբուլեղի .
 Քաբուլեղի աղջիկ .
 Ասնտու Ժիւլիէղի .


Վերոնայի Քաղաշացիք , երկու հսկառակ
 գերդաստաններու ազգական Արք եւ Կա-
 նայք , Գիմակաւորք , Պահապանք , Գիշե-
 րապանք եւ Ծառայք :

Սաղարկութեանս մեծ մասը Վերոնայի մ'չ սեղի
 կ'ունենայ . իսկ հինգերորդ Արարի մեկ մասը՝ Ման-
 դուայի մեջ :



Ն Ա Խ Ա Բ Ա Ն

Հանցիսայասխ երկու գերդասան
 Վերոնայի մէջ՝ որ է սեւսրան,
 նորեկ կ'սկսին եիկն կոխա ու թէն,
 եւ իրենց ձեռքեր արեւանք կ'ոռոզեն:
 Երկու տնկերէ իրար թշնամի
 Ծնունդ առնելոյ սիրահար զոյց մի՝
 Իրենց աղէտներ եւ ի վերջոյ մահ
 Երկու ընտանեաց կռուոյն վերջ կուսայ:
 Անկողանցին իրենց սիրոյ մահաբոյր՝
 Առ ծրկոտաց թէն անհաշտ, անհավոյր՝
 Առ մահուանք միայն իրենց զաւակաց՝
 Կարի անագան՝ վախճան է գսած,
 Երկու ժամ տեղոյ այս քասրերգութան
 Կրքան առարկայ եղերերգական.
 Առ երեկ ներոյ ունկնդիր լիկի՛խ՝
 Մեկի ալ կը ջանակի ուղղերս քերի՛խ:



Ռ Օ Մ Ք Օ ԵՐ Ժ Ի Ի Ն Ի Է Գ

Ա Բ Ա Բ Է Ա.

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ՀԱՍԱՐԱԿԱՑ ՀՐԱՊԱՐԱԿ ՍԸ

ՍՍՄՓՍՈՆ ԵՒ ԳՐԻԳՈՐ՝ սարերոյ ու վահաններոյ
 զիկնում.

ՍՍՄՓՍՈՆ. — Է՛հ, Գրիգոր, անտէք մեզի հետ
 զլուխ շնն կրնար ելլել, այնպէս չէ:

ԳՐԻԳՈՐ. — Մեզի հետ զլուխ ելլել. ո՛հ, ո՛չ, այլ
 իրենց զլուխները կ'եղէ տեղէն:

ՍՍՄՓՍՈՆ. — Անշուշտ այդպէ՛ս. մէյ մ'որ զլուխ
 տաքնայ՝ ա՛լ այն տունն անտնց զլուխները միկի՛ն
 կրնա՛ն իրենց տեղը մնալ:

ԳՐԻԳՈՐ. — Մէյմը զլուխդ տաքնայ, կ'ըսես, այլ

այդ սաւեղէն գանկը կը տաքնայ երբէք :

ՍԱՄՓՍՈՆ .— Չտաքնա՞ր մի . թող Մոնղակեան չուն մ'երեւայ աչքիս , այն ատեն կը տեսնես թէ ի՞նչ պէս կը տաքնայ , և ի՞նչպէս կը շարժիմ խակոյն :

ԳՐԻԳՈՐ .— Դուն շարժիս . եթէ շարժիս երբէք՝ փախչելու համար է միայն :

ՍԱՄՓՍՈՆ .— Մոնղակեան չուն մը թող մաղձս շարժէ՝ սուրս ալ միասին պիտի շարժէ :

ԳՐԻԳՈՐ .— Մաղձը շարժել՝ կարելի է . այլ ժանդոտ սուրը ալ մէկտեղ շարժել՝ այդ չեմ հաւատար , թեպէտ նա՛րկ է որ շարժենք՝ թէ՛ մեր տէրերն և թէ՛ մենք ծառայքս յարատեւ կռուոյ մէջ ըլլալով :

ՍԱՄՓՍՈՆ .— Պիտի տեսնես թէ ի՞նչպէս գիտեմ շարժիլ անպիտան Մոնղակեանց հետ , այլ ըլլան թէ կին . ուղած մտքովդ ա՛ն խօսքս :

ԳՐԻԳՈՐ .— Իրենք և իրենց կիները թող մտածեն , և իրենց ուղած մտքով առնեն խօսքդ . . .

ՍԱՄՓՍՈՆ .— Կամ զգան անոր ոյժը :

ԳՐԻԳՈՐ .— Է՛հ , հասկցանք . կորած մէկը չես եղեր : Ահա երկու Մոնղակեաններ կուզան . քաշէ՛ նա յիմ սուրը (1) :

ԱԲՐԱՀԱՄ ԵՒ ՊԱՒԹԱԶԱՐ կը մտնեն :

ՍԱՄՓՍՈՆ .— Սուրս քաշեր եմ . դուն կուռէ՛ , Գրիգոր . ես քեզ կոնակ կ'ըլլամ :

ԳՐԻԳՈՐ .— Այսինքն կոնակդ կը դարձնես փախչելու :

ՍԱՄՓՍՈՆ .— Ինձմէ մի՛ վախնար :

ԳՐԻԳՈՐ .— Բեզմէ չեմ վախնար , փախչելէ՛դ կը վախնամ :

ՍԱՄՓՍՈՆ .— Նայի՛ նք որ իրաւունքը մեր կողմն ունենանք . անո՛նք թող սկսին :

ԳՐԻԳՈՐ .— Իրենց անցած պահուն ընթացներս պիտի ժողվեմ (to fyown) . թող վրանին առնեն՝ եթէ կ'ուզեն :

ՍԱՄՓՍՈՆ .— Այսինքն եթէ կը համարձակին : Իրենց երեսը գիտելով բթամատս պիտի խաճնեմ . եթէ կլեն՝ ամօթ իրենց (2) :

ԱԲՐԱՀԱՄ՝ Սաւկիտեիկն դիմաց կանգ առնելով .— Բթամատդ խաճնելով մեզ կը դիտես , պարո՛ն :

ՍԱՄՓՍՈՆ .— Ես իմ բթամատս կը խաճնեմ , այսքան , պարո՛ն :

ԱԲՐԱՀԱՄ՝ մօտեցալ և աւելի քարձր .— Բթամատդ խաճնելով մեզ կը դիտես , կը հարցնեմ :

ՍԱՄՓՍՈՆ՝ Գրիգորիկն .— Իրաւունքը մեր կողմը կ'ըլլայ եթէ նա՛ լսեմ :

ԳՐԻԳՈՐ .— Ո՛չ , չըլլար :

ՍԱՄՓՍՈՆ .— Ո՛չ , պարոն . բթամատս խաճնելով ձեզ չեմ դիտեր . ես իմ բթամատս կը խաճնեմ , ատոր կրնաս խառնուիլ :

ԳՐԻԳՈՐ .— Ի՛նչ , կոխ կ'ուզէք , պարո՛ն :

ԱԲՐԱՀԱՄ .— Մենք կոխ չենք ուզեր , պարո՛ն :

ՍԱՄՓՍՈՆ .— Դուք գիտէք , ահա ձեր գիմացը կուրծք տուած կայներ եմ . իմ տէրս ձերինին չափ լաւ մէկն է :

ԱԲՐԱՀԱՄ .— Այլ ոչ լաւագոյն :

ՍԱՄՓՍՈՆ .— Է՛հ , թող լաւագոյն չըլլայ :

ՊԵՆՎՈՒԹՅՈՒՆ կը տեսնուի հետուանց :

ԳՐԻԳՈՐ՝ Սաւկիտեիկն .— Լաւագոյն է լսէ՛ . . . :

Ահա մեր տիրոջ մէկ ազգականն որ մեր կողմը կ'ուզայ :

ՍԱՄՓՍՈՆ՝ ուժգին ձայնով .— Այո՛, պարոն . իմ տէրս ձեր տիրոջմէն լաւագոյն է :

ԱՅՐԱՀԱՄ .— Ո՛չ, այդպէս չէ . սո՛ւտ կը խօսիս :

ՍԱՄՓՍՈՆ .— Եթէ կտրի՞՞նք քաշեցէ՛ք նայինք ձեր սուրերը : Գրիգոր, նշանաւոր թրահարուածդ ցուցո՛ւր սուտնոց որ տեսնեն թէ ի՛նչ բան է :

Չ-ըս ծառայիչն է ինչ-էն :

ՊԵՆՎՈՂԻՑ՝ երկար քուրք բուռի մեջ՝ վազեցով .— Հապա, յիմարներ, վար դրէ՛ք սուրերը . . . : Դուք չէ՛ք դիտեր ձեր ըրածը : (Ծառայիչն ընդհատ կը խօսէ) :

ԹԻՊԱՆՏՕ՝ սուրը փաշած խոյանալով .— Ի՛նչ, դու ալ թուրը ձեռքդ խօթուեր կս այդ սնդիքորնուրուն մէջ . դարձուր երեսդ՝ որ մահուան երեսը տեսնես :

ՊԵՆՎՈՂԻՑ .— Ես զիրենք խաղաղելու համար մէջ մտած եմ : Սուրդ պատեան դի՛ր, կամ գործածէ՛ զայն սա անպիտաններն իրարմէ բաժնելու :

ԹԻՊԱՆՏՕ .— Ի՛նչ թուրդ քաշեր ու խաղաղութեան խօսք կ'ընես : Կ'ատե՛մ կս այդ խաղաղութիւն բառը, ինչպէս կ'ատե՛մ դժոխքը, բոլոր Մոնղոլեաններն, և զքե՛զ ալ մէկտեղ . . . : (Վրէ՛ն կը յարձակ) : Վա՛տ դքեղ :

Աճե՛լ է ինչ-էն : Երկու թերթ-տարաններու յարգել-ներ կը վազեն կտրուելու յետ յարեւելու : Բազարայիչ շրջի կը հարմար թերթեր-ի :

ԲԱՂԱՔԱՅԻ ՄԸ .— Հասէ՛ք բերե՛ր, տապարներ, գեղարդներ (Յ), դարկէ՛ք ջախջախեցէ՛ք զանոնք : Անկցի ն Բարուբեդ : Անկցի ն Մոնղոլեք :

ԲԱՆՈՒԼԵ՛Ի կը մտնէ առնիկն պարեգոսով, և ՏԻԿԻՆ ԲԱՆՈՒԼԵ՛Ի

ԲԱՆՈՒԼԵ՛Ի .— Ի՛նչ ազմուէ, ի՛նչ իրարանցում է սա . . . : Հապա՛, բերէ՛ք իմ մեծ թուրս :

ՏԻԿԻՆ ԲԱՆՈՒԼԵ՛Ի .— Անթացուցը բերէ՛ք . . . : Ի՛նչ թուրի խօսք կ'ընես :

ԲԱՆՈՒԼԵ՛Ի .— Թո՛ւրս կ'ուզեմ : Ձէ՛ք տեսներ, ահա ձեր Մոնղոլեկն կուզայ և թուրն արհամարհանօք ինձ դէ՛մ կը շողացնէ :

ՄՈՆԴԱԿԷ կը մտնէ քուր ի ձեռիկն, և ՏԻԿԻՆ ՄՈՆԴԱԿԷ

ՄՈՆԴԱԿԷ .— Բարուբե՛դ . . . գարշելի՛ Բարուբե՛դ : (Չե՛ս շրջադարձներ) : Մի՛ բռնէ՛ք զիս, ազատ թողէ՛ք :

ՏԻԿԻՆ ՄՈՆԴԱԿԷ՛ թռնեցով զան .— Տեղեղ չպիտի չարժիս . չեմ թողուր որ քայլ մ'անդամ առնես :

ԻՇՍԱՆԷ՛ (կը մտնէ հետեւողներով) .— Խաղաղութեան թշնամի խնդր և ըմբոստ հպատակներ՝ որք կը բայրական արիւնով կը սղծէ՛ք ձեր սուրերը . . . : Ի՛նչ, չէ՛ք լսեր ձայնս . . . : Ինձ նայեցէ՛ք դուք ամէնքդ, մարդիկ կամ վաղրի գաղտնիներ՝ որք մոլեգին կատաղութեան մը հուրը ձեր երաններէն բխող կարմրագոյն արիւնով մարել կ'ուզէ՛ք : Եթէ չհնազանդի՛ք՝ գնեղ տանջանքի պիտի ենթարկեմ ամէնքդ ալ : Հապա՛, ձեր արիւնուուչտ ձեռքերէն գետին նետեցէ՛ք ոճիրի մէջ վատամուխ (mis-tempered) ձեր գէնքերը, ու ձեր բարկացած իշխանին վճիռը մտիկ ըրէ՛ք : Այս երէք

անդամ է որ փուճ խօսքէ մը ծագում առած քաղաքային կռիւներ քո՛ւ ձևաքովդ, ձերունի՛ Բարուլիդ, և քո՛ւ ձևաքովդ, Մոնդակէ՛, մեր փողոցներու հանդիսար վրդովեցին. երեք անգամ ալիզարդ Վերոնացիք իրենց յատուկ ծանրաշուք հանդերձները մերկացած՝ ձերունի՛ ձևաքերով խաղաղութեան մէջ ժանդոտած իրենց հինաւուրց գեղարդները (partizans) չտղացուցին՝ որպէս զի ձեր ժանդոտած թշնամութիւնները զատեն բաժնեն իրարմէ: Գիտցած ըլլա՛ք որ եթէ երբէք մեր փողոցներուն մէջ նորէն խոտովութիւն հանէ՛ք՝ խաղաղութեան արուած միտար ձեր կեանքով աւժէք պիտի...: Այս անգամ թող ամէնքն իրենց դործին երթան: Դուն, Բարուլիդ, հետս եկո՛ւր. դուն ալ, Մոնդակէ, այսօր կեսօրէ ետք Վիլլափրանքայի զղեակը գտնուիս՝ որ մեր արդարութեան կայանն է սօփորական. այս խնդրիս վրայ իմ վերջին կամքս հո՛ն պիտի խմանաք: Նորէն կ'ըսեմ. թող ամէնքն հեռանան ասկէ, եթէ ոչ՝ մահը պատրաստ է իրենց համար:

ԻՇԽԱՆԸ դուրս կ'երդէ հետևարդներով, ինչպէս նաև Բաբուլիդ, Տէլի Բաբուլիդ: Թիպուրս, Բաբուլիդ և Ծառայ:

ՄՈՆԴԱԿԷ. — Խօսէ, և գործորդիս, ո՞վ արծարծեց այս հին կռիւր. դու հո՛ն էիր երբ վէճն սկսաւ:

ՊԵՆՎՕԼԻՅ. — Երբ ևս հասայ՝ ձեր և Բարուլիդի ծառաները գիրկընդխառն կը կուռէին արդէն. թուրս քաշեցի որ զատեմ զանոնք: Նոյն կէտին խիզախն Թիպալտո թուրը բարձր բռնած վրայ հասաւ, և գոռոզաբար ասպարէզ կարգալով ինձ՝ միևնոյն ժամանակ պողպատն գլխուն շուրջը ճօճեցուց՝ վերէն վար

պատուակով օդն՝ որ անոր անկարողութիւնը կ'անգոսնէր սուլիւններով: Բախիւնք և հարուածք փոխանակուելու վրայ էին. երկու կողմանէ ալ մարդիկ աւելցան, կռիւը սաստկացաւ, մինչև որ Իշխանը վրայ հասնելով՝ մարտնչողք զատուեցան իրարմէ:

ՏԻԿԻՆ ՄՈՆԴԱԿԷ. — Բայց մեր սիրելի Ռօմէօն ո՛ւր է. տեսար զինք այսօր. ո՞րքան ուրախ եմ որ այս իրարանցումին մէջ չգտնուեցաւ:

ՊԵՆՎՕԼԻՅ. — Այս ատու, տիկին, նուիրական արեղակը իր արեկէրի ոսկեղէն պատուհաններէն երեսը ցուցնելէ ժամ մը յառաջ՝ մտքիս վրդովեալ վիճակը մղեց զիս շրջագայութիւն մ'ընել ժանտաթղիներու անտառակին մէջ՝ որ քաղաքին արեմտեան կողմն վրայ կը տարածուի: Ձեր որդին նշմարելով՝ որ պտոյտի կլամ էր արդէն, զէպի իրեն ուզողեցայ: Նա զիս տեսնելուն պէս՝ անտառակին խորերը մտաւ անհետացաւ: Ես իր մտքի յուզմունքներն իմի՛ններուս վրայ կշռելով՝ որոնք որքան առանձին՝ այնքան աւելի կը խորասուզեն զմարդ, առանց իր քմայքն հետապնդելու՝ իմինիս ետեէն դացի, ու կամակար հեռացայ ձեր զաւկէն՝ որ ինձմէ կը խուսէր կամակար:

ՄՈՆԴԱԿԷ. — Քանի քանի առաւօտներ զինք տեսեր էին այդ անտառակին մէջ՝ ուր իր արցունքներուն ցօղօփն առտուան ցօղը կ'աւելցնէր՝ խոր հառաչանքներով ամպերուն նորանոր ամպեր խառնելով: Բայց գեղազուարճ արփին արեկէրի ծայրագոյն կողմէն Արշալուսոյ անկողնոյն նսեմաստուեր վարագոյրները քաշելուն պէս՝ նայիս վշտաբեկ զուակա լոյսէն Ֆախուստ տալով տուն կը զատնայ, իր խուցին մէջ կը փակուի առանձին, պատուհանները կը գոյց, նի-

գերը կը դնէ պայծառագեղ լուսոյ դէմ, ու չհնալի գիշեր մը կը ձեւայնէ իրեն համար: Իր այս տխուր վիճակն ազէտալի վախճան պիտի ունենայ՝ եթէ իմաստուն խրատներ անոր ատիժ սուտղ պատճառը մէջտեղէն չվերցնեն:

ՊԵՆՎՈՂԻԹ.— Այդ պատճառը գիտէ՞ք զուք, աղ-նուական հօրեղբայր:

ՄՈՆԴԱԿԷ.— Ո՛չ գիտեմ, և ոչ ալ մինչև ցայսօր ի՛նչ ըլլալը կրցոյ ստնել իր բերնէն:

ՊԵՆՎՈՂԻԹ.— Այլ հասկնալու համար ետե՛ն ինկա՞ք:

ՄՈՆԴԱԿԷ.— Թէ՛ ես և թէ՛ սրիշ շատ բարեկամներ փորձեր ըրինք, բայց նա միակ խրատաւուն է իր մտածմանց, միակ խորհրդականն է իր անձին, խորհրդական թերեւս անխորհուրդ՝ բայց ա՛յն աստիճան զազանապահ և անթափանց՝ ա՛յն աստիճան անքննելի և անհնազօտակի՝ որքան իր թարմ տերեւներն օղին մէջ տարածելէ կամ իր գեղեցիկութիւնն արևու ընծայելէ յառաջ նախանձատ սրգէ մը կը ծուած ընծիւղը: Ո՛ւր էր որ խմանայինք իր տխրութեան ներքին պատճառը. խմանալը և գարման տանիլը միևնոյն ժամանակի գործ պիտի ըլլար:

ՌՕՄԷԹ կը տեսնուի հետոյն:

ՊԵՆՎՈՂԻԹ.— Տեսէ՞ք, ահա կուգայ. խնդրեմ մէկ կողմ քաշուեցէ՛ք. կա՛մ իր ցաւը պիտի խմանամ, կա՛մ իր սիրտը պէտքէ ամբապէս փակուած ըլլայ ինձի դէմ:

ՄՈՆԴԱԿԷ.— Կը մազթեմ որ կենարով կատարեալ խտտովանութիւն մը լսելու բազմն ունենայիր...: Օ՛ն, ախկին, երթա՛նք մենք:

Տէ՛ն Մ...-ի՛նէ՛ն գէր և՛ Տէ՛նի՛ն:

ՊԵՆՎՈՂԻԹ՝ Ռօմեայի՛ որ կը յառաջանայ.— Բարի լոյս, զարմիկ (cousin):

ՌՕՄԷԹ.— Բարի լոյս կ'ըսես... և այլքան նորասկիզբ է առաւօտը:

ՊԵՆՎՈՂԻԹ.— Հիմայ ժամը ինք զարկաւ:

ՌՕՄԷԹ.— Ախ, տխուր ժամերն սրբան երկար կ'երևան...: Հայրս չէր որ արտօրնօք հեռացաւ առկէ:

ՊԵՆՎՈՂԻԹ.— Այո՛, հայրդ էր: Բա՛ն ինձ, Ռօմէօ, ի՛նչ թախիժ է այն՝ որ ժամերդ կ'երկնցնէ:

ՌՕՄԷԹ.— Զանոնք կարճեցնելու միջոցը չունենալուս թախիժը:

ՊԵՆՎՈՂԻԹ.— Ի՞նչ, սիրահարած ես:

ՌՕՄԷԹ.— Խեղախորոյս եմ:

ՊԵՆՎՈՂԻԹ.— Աէրէ՛ խեղախորոյս:

ՌՕՄԷԹ.— Ո՛չ, սիրուհւոյս արհամարհանքէն (A):

ՊԵՆՎՈՂԻԹ.— Բարէ՛, սերն ա՛յնքան անոյշ ըստ երեղթին՝ այլքան դաժան ըլլայ և անողորմ:

ՌՕՄԷԹ :— Բարէ՛, սէրը թեպէտ աչքերը կապուած ու գոց՝ իր ճամբան գտնէ՛ միշտ գէպ ի նպատակ...: Ո՛ւր պիտի ընենք ճայր...: Վա՛յ ինձի...: Ի՞նչ գոտուծոյցուծ էր այս տեղ, այլ բան մի՛ բեր, զի գիտեմ՝ ամէն ինչ: Հոս շատ գործ կայ ընելիք աստուութեան հետ, այլ սիրոյ հետ ա՛յլ առկի...: Սէր, ս՛ չանդալից սէր: Ո՛ տարփաւէտ աստուութիւն: Ո՛ ամէն ինչ՝ գոյսցած ոչինչ: Ո՛ ծանրաբեան թեթևութիւն, յո՛ւրջ ունայնութիւն: Ո՛ խառնափնդոր քառս սիրալի տեսիլներու: Կապարեանց փետուր, լուսաւոր ծուխ, սասնասատոյց հօր, ակաստմէտ ասողութիւն: Մշտարթուն քուն՝ որ ինչ որ է՝ այն չէ: Ահա սէրը՝ գոր

Կ'զգամ, և յոր չեմ զգար սէր... : Երիճազդ չարմիր :
ՊԵՆՎՈՂԻԹ . — Ո՛չ, սիրելիս, մանաւանդ որ լացս կը չարմիր :

ՌՕՄԷԹ . — Ո՛հ, բարի հոգի, և ի՛նչ բանի վրայ լացդ կը չարմիր :

ՊԵՆՎՈՂԻԹ . — Քու բարի հոգւ յդ վշտարեկ և նըկուն վիճակին վրայ :

ՌՕՄԷԹ . — Այո՛, այդպէս է համակրութեան ազդեցութիւնը : Վիշտը ծանրացած է կուրծքիս վրայ, և քու վշտիդ ճնշման տակ կ'ուզես դայն աւելի ևս ծանրացնել, ցուցած սէրդ արդէն ունեցած ցաւերուս վրայ նոր ցաւ մ'ալ կ'աւելցնէ : Սէրը ծուխ մ'է՛ որ հառաչանքի դողոջեաց հետ կը բարձրանայ, ազատ վիճակի մէջ՛ ըոց մ'է տարփաւորին աչաց մէջ փայլատակող, ճնշման տակ՝ ծով մ'արշուճներով լճացած : Ուրիշ ի՛նչ բանի կրնայ նմանցուիլ սէրը, յիմարութիւն մ'է այն յոյժ խոհեմ, դառնութիւն մը յոյժ մղձուկ, և անուշութիւն մը կենսաւէտ... : Մ'նս'ս բարով, զարմիկ :

ՄԵՆԵԼԸ — Կ'ԸԼԸՅ :

ՊԵՆՎՈՂԻԹ . — Կեցի՛ր, ևս այ հետզ պիտի գամ, այսպէս զիս թողուլ երթալդ անիրաւանք մ'է ինձի դէմ :

ՌՕՄԷԹ . — Ի՛նչ հետս պիտի գաս, ևս կորուսած եմ ինքզինքս, ևս հոս չեմ : Տեսածդ Ռօմէօն չէ, նա ուրիշ տեղ է :

ՊԵՆՎՈՂԻԹ . — Ռօմէօ՛, ըսէ՛ ինձ լրջօրէն, զո՞վ կը կը սիրես :

ՌՕՄԷԹ . — Լրջօրէ՛ն բսեմ, Ռօմէօ հեծկոտանքներո՞վ միայն կրնայ բսել այդ բանը :

ՊԵՆՎՈՂԻԹ . — Հեծկոտանքներո՞վ, չէ՛, ինչո՞ւ հեծ-

կըրտաս, լրջօրէն ըսէ՛ ինձ ո՞վ ըլլալը :

ՌՕՄԷԹ . — Գնա՛ ըսէ՛ հիւանդի մ'որ իր կտակը չինէ լրջօրէն, «լրջօրէն» բառը ծանր կուգայ այնպիսի մէկու մ'որ լրջօրէն հիւանդ է : Է՛հ ուրեմն, զարմիկ, լրջօրէն խօսիմ քեզ, կին մը կը սիրեմ :

ՊԵՆՎՈՂԻԹ . — Ի՛նչպէս ճիշդ զարկեր եմ նպատակին՝ գուշակելով թէ սէր մ'ունիս սրտիդ մէջ :

ՌՕՄԷԹ . — Քա՛ջ նշանառու մը յիրաւի... : Եւ քան զարկի սրայծառ կին մ'է այն :

ՊԵՆՎՈՂԻԹ . — Է՛հ, սիրուն զարմիկ, որքան պայծառ ըլլայ անուսած նշանը՝ այնքան դիւրաւ կը զարնուի այն :

ՌՕՄԷԹ . — Այդ նշանատութիւնդ անա ձախող էր, կուսկիտոնի նեւէն անխող կը մնայ այդ չքնաղ կինը : Անա՛խտի նման սէզ է նա, և անաստան ողջախոհութեամբ մ'սպառազէն՝ աննարուածելի է մանուկ Սիրոյ աղեղին հարուածներէն : Նա սիրահարական խօսքերէ կը մնայ անազդելի, սիրաբկու աչաց պայքարին կը տակայ և իր ծոցը կը փակէ սակեց առջև՝ որ կարող է սակայն ամենէ զգաստ աղջիկը զլիսէ հանել : Ո՛հ, ինք գեղեցկութեամբ մեծահարուստ, սա՛ նկատմամբ ազքաստ է միայն՝ որ երբ մեռնի իր գեղեցկութեան գանձերն ալ իրեն հետ մեռնին պիտի :

ՊԵՆՎՈՂԻԹ . — Ուրեմն երդուած է միշտ կո՛չս մընայու :

ՌՕՄԷԹ . — Այո՛, և այդ վերապահումը անհաշուելի փրստ յատուց կը բերէ : Նա ապագայ սերունդները պիտի գրկէ այսպիսի չնաչխարհիկ գեղեցկութենէ մը, ու իր խստամար բարուց պատճառաւ սովամահ կը մնայ : Յոյժ գեղանի է նա, յոյժ խնաստուն, յոյժ ի-

մասնորէն գեղանի՝ քանզի զիս յուսանաութեանս
մասնելով ինք կ'արժանանայ սրբայութեան: Նա
ուխտ ըրած է սիրոյ զէս՝ և այս ուխտը կ'սպաննէ
զիս՝ թեպէտ ողջ, զի կենդանի մէջն է այս պահուս
քեզ հետ խօսողը:

ՊԵՆՎՈՒԻՐՕ.— Խօսքս մտիկ ըրէ՛, Ռօմէօ, մոռցի՛ր
այդ կինը, գաղթէ՛ իր վրայ խորհո՛յլ:

ՌՕՄԷՕ.— Ո՛հ, սորվեցո՛ւր ինձ նայիմ, ի՞նչպէս
կրնամ երբէք գաղթիկ խորհո՛յլ:

ՊԵՆՎՈՒԻՐՕ.— Աչքերուդ ազատութիւն տալով,
ուրիշ գեղուհիներ զիտէ՛, Ռօմէօ:

ՌՕՄԷՕ.— Ի՛նչ լաւ միջոց սիրուհւոյս գեղեցկու-
թիւնը աւելի բարձրացնելու: Այն բաղդաւոր զիմակ-
ները՝ որոնց սե թաւելը գեղանի կանանց զէմքը կը
համբուրէ, ուրիշ բանի չեն ծառայի՛ր՝ բայց եթէ այդ
զէմքի սրայծառութիւնը յիշեցնել իրենց սեռութեամբ:
Կուրացած մէկը կրնայ մոռնալ թանկագին գանձը՝
զոր կորոյս: Յուցո՛ւր գեղեցիկ ճանչցուած կին մը.
Իր գեղեցկութիւնն ի՛նչ պիտի ըլլայ ինձ համար՝ բայց
եթէ գրութիւն մ'ուր կը կարդամ թէ ո՞վ էր ան որ կը
գերազանցէր այդ գեղեցիկ ճանչցուած կինը: Ծառայ
եմ. դուն չես կարող մոռնալը սորվեցնել ինձ:

ՊԵՆՎՈՒԻՐՕ.— Կա՛մ ծախու կ'ստնու՛մ զայդ սոր-
վեցնելու գիտութիւնը, և կա՛մ կը մեռնիմ անհա-
տոյց:

Երկուսն ալ կ'ելլեն:

ՏԵՍՏԱՐԱՆ Բ.

Փ Ո Ղ Ո Ց Մ Ը

ՔԱՅՈՒՆԵՂԻ, ՊԱՐԻՍ ու ՄԱՆՉ մի կը մտնեն:

ՔԱՅՈՒՆԵՂԻ.— Մտնակէ և ևս միևնոյն տւղան-
քի ենթարկուած ենք: Մեզ նման ձերուհիներու համար
այսքան դժուար բան է կղեր խաղաղ ապրիլը:

ՊԱՐԻՍ.— Երկուքդ ալ յարգի ու վարկի տէր ան-
ձինք էք, և ցաւալի բան է որ այսքան երկար տա-
րիներ դժտած ու խռով մնաք...: Բայց հիմայ, տէր
իմ, ի՛նչ պիտի ըսէք ըրած առաջարկիս:

ՔԱՅՈՒՆԵՂԻ.— Կը կրկնեմ ինչ որ լսած եմ ար-
զէն. աղջիկս տակաւին աչեարհք չճանչնար, և տասն
և չորս տարին իսկ չէ բոլորած: Երկու գաբուհներ ևս
թող փթթին ու խամբին՝ այն ժամանակ իր ամուս-
նութեան վրայ կրնանք խօսիլ:

ՊԱՐԻՍ.— Իրմէ մատաղ աղջիկներ արդէն երջա-
նիկ մայրեր եղած են:

ՔԱՅՈՒՆԵՂԻ.— Եւ այդքան կանուխ կարգուողները
չուտ ալ աւրուած են: Սև հողը ժելլիէզէս գատ լմ
բոլոր յոյսերս կուլ տուաւ. ժելլիէզ վերջին յոյսն է
ընտանեկան բոյնիս: Այլ ասով մէկտեղ սիրող բա՛ց
երէն, ազնիւ Պարիս, և չանէ՛ իր հողին. իմ կամքս
սնոր հաւանութեան մէկ մասը կը կազմէ միայն:
Եի է ինք հաճի՛ իր որչու՛մէն և ընտրութենէն կախ-

եալ է հաճութիւնս ու հաւանութիւնս... Ի դէպ, երկարամեայ սովորութեան մը հաւատարիմ՝ խորամանկ մը կուտամ այս գիշեր՝ ուր հրաւիրած եմ բոլոր սիրելիներս. մեծ հաճութեամբ կ'ընդունիմ քեզ ալ եթէ անոնց մէջ գտնուիս: Խոնարհ տանս մէջ այս գիշեր պիտի տեսնես մի շատ երկրային աստղեր՝ որք երկնային լոյսը կը խաւարեն: Ինչպէս դալարագեղ Ապրիլը կազացեալ ձմեռի հետէն գալ հասնելուն աշխոյժ երկտասարգութիւնը հրծիւ կ'զգայ՝ նոյնպէս ալ գուն պիտի հրճուիս այս գիշեր նորաբոյս նորածաղիկ գեղունեաց մէջ: Տէ՛ս ամէնքն ալ, ամէնքն ալ մտիկ ըրէ՛, և նախապատուութիւնդ տո՛ւր անոնց արժանաւորագոյնին: Այդ գեղեցիկ հոյլին մէջ ժիւլիէզս ալ պիտի գտնուի, այլ իր խօսքը չըլլար, նա թիւ մը կը կազմէ միայն: Օ՛ն, երթա՛նք: (Ծառայ մը կը կանչի): Ինձ նայէ՛, մանչ: (Յուզակ մը կուսա): Գնա՛՛ բոլոր գեղեցիկ Վերոնան գարձի՛ր, գա՛ի՛ր նշանակուած անձերը, ու ըսէ՛ որ տունս և ընդունելութիւնս իրենց արամադրութեան տակ է:

ՔԱՅՈՒԼԵՒԵՒ ԵՒ ՊԱՐԻՍ Կ'ԵԼԸՆ:

ՄԱՆՉ՝ առանձին, աչկերը թողոյն վրայ սեւեռած.— Գնա՛՛ բոլոր գեղեցիկ Վերոնան գարձի՛ր, գա՛ի՛ր նշանակուած անձերը: Գրուած է... թէ կոշկակարն իր կանգունով՝ դերձակն իր ճերիւնով՝ ձրկնորսն իր ուռկանով և պատկերահանն իր մատիտով պիտի պարտապի (5): Բայց ինձմէ կը պահանջուի որ այս նշանակուած անուններն երթամ գտնեմ, երբ չեմ կարող կարգալ թէ կրողն երթալիք գրողը ի՞նչ անուններ գրած է նոն: Երթամ կարգալ զխոցող մը

գտնեմ...: Հա՛, բուն ատենին կը հասնին սրւոնք:
ՊԵՆՎՈՂԻՒՅ ԵՒ ՌՕՄԷՕ Կ'ԵԼԸՆ:

ՊԵՆՎՈՂԻՒՅ՝ խօսքը շարունակելով.— Բա՛, սիրւելի իմ Ռօմէօ, կրակ մ'ուրիշ կրակով կը մարի. վիշտ մ'ուրիշ վշտով կը թեթեւայ. գլուխդ պտուտկած ատեն՝ դարձի՛ր ետիդ ու կ'օգտուիս...: Չարիք մ'ուրիշ չարիքով կը բուժուի. նոր թոյն մը դի՛ր աչքիդ մէջ, ու պիտի տեսնես թէ հին ժահրը՝ որով վարակուած էր այն, պիտի անհետի դրած թոյնիդ ազդեցութեամբ:

ՌՕՄԷՕ՝ հեղձօրէն.— Կեցցէ գառնալեզուն (plaintain)՝ որու տերէն այդ բանին լաւ կուգայ (6):

ՊԵՆՎՈՂԻՒՅ.— Ո՞ր բանին, խնդրեմ:

ՌՕՄԷՕ.— Կոտրած սրունքին:

ՊԵՆՎՈՂԻՒՅ.— Ի՞նչ կ'ըսես, Ռօմէօ, խենթեղեր ես:

ՌՕՄԷՕ.— Խենթեցած չեմ, բայց խենթեցած է մ'իսկ աւելի չլթաներու տակ եմ, բանտարդել. անդազուրկ, գանակոծ, տուայտուն և... (Մանչը յուզակի մէջ կը մտնայ): Օ՛, բարի՛ առաքեցար, բարեկամ:

ՄԱՆՉ.— Բարի տեսնեմք, տէր իմ...: Կարգալ գիտէ՛ք արդեօք:

ՌՕՄԷՕ.— Այո՛, թշուառութեան գրքին մէջ սև բաղդս լաւ կը կարգամ:

ՄԱՆՉ.— Գրքի հարկ չկայ այդ այրութէնը սորվելու համար...: Այլ կատակը մէկդի՛ ըսէ՛ք, կ'ազաչեմ, տեսածնիդ կրնամք կարգալ:

ՌՕՄԷՕ.— Այո՛, կրնամ՝ եթէ մէջի գրերն ու լեզուն գիտեմ:

ՄԱՆԶ. — Է՛հ, հասկցայ: ծառայ յարգութեանդ:

Մեհեբէլ — ԿԵԼԼԵ՛:

ՌՕՄԷԹ. — Կեցիր, աղայ, գիտեմ կարգալ: (Կր կարգայ): Տէր Մարգիտ, էր ահա՛նք և դարձերը. Առեւ Տէր Կոնստ և էր քեզնի՛ տըրերը. Տէր Բլաշչի՛ն և էր Զաքարի Կոնստանտին: Մերտա՛ղէ և էր Վալենտին Երբայրը. Զերեմիայի Քոնստանտին, էր ահա՛նք և դարձերը. Շարհալէ Կոնստանտին Ռոշալէն, Լիլիտ. Տէր Վալենտին և էր Ղարիբ թէպարտ. Կոնստ և Վալենտին Էլիան: (Թողարք և՛ սարով): Գեղեցիկ ընկերութիւն: Եւ ո՛ւր պիտի գտնուի բոլոր այդ բազմութիւնը:

ՄԱՆԶ. — Հոն, վերը:

ՌՕՄԷԹ. — Ո՛ւր հոն, վերը:

ՄԱՆԶ. — Մեր տունը. հարկիք կայ:

ՌՕՄԷԹ. — Է՛հ, որն է ձեր տունը:

ՄԱՆԶ. — Ո՛րը պիտի ըլլայ. տիրոջ տունը:

ՌՕՄԷԹ. — Ամենէ յառաջ պէտք էի հարցնել թէ ո՛վ է իր տէրը:

ՄԱՆԶ. — Հարցնելու պէտք չունիք, բանն ըսեմ ձեզ. Բարուկի կրեկի մեծատունն է իմ տէրս, ու թէ որ Մոնղակիան ընտանիքէն չէք՝ հրամեցէ՛ք մեր տունը գինիի բաժակ մը կոնծելու... Ծառայ յարգութեանդ:

ՊԵՆՎՈԼԻԹ. — Բարուկիներու հանդիսաւոր հարկիքն է այս՝ որու Ռոզալին սիրուհիդ ալ սեղանակից է, ինչպէս նաև Վերոնայի բոլոր գեղուհիները: Գնա՛ հոն, ու անտարբեր աչքով մ'այդ քու սիրուհւոյդ զէմքը բազդատէ՛ ուրիշ քանի մը զէմքերու հետ՝ զոր պիտի ցուցնեմ քեզ որպէս զի հասկնաս թէ քու գո-

ված կարապղ պարգապէս ազուաւ մ'է կեր:

ՌՕՄԷԹ. — Եթէ աչքերուս ջերմեանդ հաւատքը ընդունի կրեք այդպիսի ստութիւն մը՝ թող արցունքներս սոցորիչ հուր մը դառնան, և այդ թափանցիկ հերթիկոսները՝ ստեպ արտարանեղծ սյլ ոչ հեղձամահ՝ թող մասնուլին ի հուր իրբև մէյակ խաբերայ ստասուններ: Իմ սիրուհիս գեղեցկագոյն կին գտնուի. ո՛չ, արեւն որ աշխարհիս ստեղծումէն ի վեր ամէն բան կը տեսնէ՝ անոր նմանը չէ՛ տեսած կրեք:

ՊԵՆՎՈԼԻԹ. — Բա՛. զինք գեղանի գտեր ևս՝ որովհետեւ միմախն ևս տեսեր. քու կրկու աչքերուդ մէջ զինքն իրմով միայն կշռեր ևս: Թող քու սիրուհիդ այդ թափանցիկ նժարներու մէջ դրուի ուրիշ անձկան մը զինայ՝ զոր քեզ ցոյց պիտի տամ և որ շքեղապէս պիտի փայլի, և պիտի տեսնես թէ քու Ռոզալինդ այդ անմահան գեղեցկութեան քով հազիւ ուրեմն բան մը պիտի կրեի:

ՌՕՄԷԹ. — Է՛հ, կուգամ չէ թէ այդպիսի գեղեցկութիւն մը տեսնելու՝ այլ սիրուհւոյս գերի վեր գեղեցկութեամբն հրճուելու զիտումով:

ՏԵՍԵՐԻՆ Գ.

ՔԱՐՈՒԼԵԴԻ ՏԱՆ ՄԷԶ ՍԵՆՏԱԿ ՄԸ

ՏԵԿԻՆ ՔԱՐՈՒԼԵԴ ԵՒ ՍՏՆՏՈՒ.

ՏԵԿԻՆ ՔԱՐՈՒԼԵԴ. — Ծծմար, աղջիկս ուր է, կանչէ՛ զինք:

ՄՏՆՏՈՒ. — Արդէն ըսի իրեն որ գայ : (Կը կանչէ) :
 Ժիւլիէդ , ո՛ւր ես աղջիկս , ո՛ւր ես գառնուկս , ո՛ւր
 ես աղաւնիս . . . : Տէր ողորմեա . ո՛ւր է գացեր սյդ
 աղջնակը . . . : Ո՛ւր ես , Ժիւլիէդ :

ԺԻՒԼԻԷՒ Է Է ԵՆԷ :

ԺԻՒԼԻԷՒ. — Ո՛վ է գիտ կանչողը :

ՄՏՆՏՈՒ. — Մայրիկ :

ԺԻՒԼԻԷՒ. — Հոս եմ , մայրիկ , ի՛նչ կը հրամայես :

ՏԻԿԻՆ ՔԱՒՈՒԼԵՒ. — Ահա ըսելիքս . . . : Ծծմա՛ր ,
 մեզ մինակ թո՛ղ , գաղտնի խօսք մ՛ուսինք . . . : Ձէ՛ ,
 եկո՛ւր , եկո՛ւր . դուն ալ գտնուէ՛ խորհուրդին : Գի-
 տես որ Ժիւլիէդս իր դեղածիծաղ տարիքին մէջ է :

ՄՏՆՏՈՒ. — Ո՛հ , օրովը , ժամովը գիտեմ Ժիւլի-
 էդիս տարիքը :

ՏԻԿԻՆ ՔԱՒՈՒԼԵՒ. — Վեր վար բոլորած է տասն
 ու չորս տարին :

ՄՏՆՏՈՒ. — Ձէ՛ , Ժիւլիէդս տասն ու չորս տարին
 տակաւին չէ բոլորած : Ակռաներէս տասն ու չորսը
 գրաւ կը գնեմ (Թևսկտ դժբաղդարար բերնիս մէջ չորս
 հատ միայն մնացած ըլլայ) , թէ Ժիւլիէդս տասնու-
 չորս տարեկան չէ . . . : Ո՛րքան կայ Պօղոս - Պետրոս-
 սին :

ՏԻԿԻՆ ՔԱՒՈՒԼԵՒ. — Վեր վար տասն ու հինգ օր :

ՄՏՆՏՈՒ. — Վեր կամ վար ի՛նչ հող : Տարիին բս-
 լոր օրերուն մէջ ճիշդ Պօղոս - Պետրոսի տօնին առջի գի-
 շերը Ժիւլիէդս տասն ու չորսին պիտի մտնայ : Շուշա-
 նիկիս հետ — Աստուած հրեշտակներուն կարգն անցու-
 նէ — մէկ տարօք է . . . : Շուշանիկս հիմայ Աստուծոյ քօյն
 է . այն ի՛նչ բարի գաւակ էր Շուշանիկս : Ի՛նչպէս ըսի՛

Պօղոս - Պետրոսի առջի գիշերը Ժիւլիէդս տասն ու չոր-
 սը պիտի մտնայ . տասն ու չորսը , հասկցա՛ք . իմ շատ
 աղէկ միտքս է : Տասն ու մէկ տարի առաջ , ուր է ,
 մտքերնիդ է , շարժ մը չեղա՛ւ . տարիին բոլոր օրե-
 բուն մէջէն ճիշդ այն օրն անա Ժիւլիէդս ծծէ կտրե-
 ցինք . մտքէս չեղար , տարիին ճիշդ այդ օրն էր . զի-
 տէք ի՛նչու . ես այն օրը ծիծերուս պտկունքներուն
 օշինդր քսած էի՛ աղաւնոցին պատին տակ արեւին
 նստած . այն ատենները դուք ե տէրս Մանդուա գա-
 ցեր էիք . . . : Տեսաք ինչպէս աղէկ միտքս է ամէն
 բան . . . : Բայց երբոր ծիծերուս պտկունքն՝ որոնց՝
 ինչպէս ըսի՛ օշինդր քսած էի , Ժիւլիէդիս բերանը
 տուի ու լեզի համն առաւ՝ ատենելու բան էր ի՛նչպէս
 խեղճ գառնուկս երեսը դէմքը ծոմրկելով կը կուռը-
 տէր օշինդրուս ծիծերուս հետ . . . : Աղաւնոցին տակն
 էի՛ ինչպէս ըսի . «Վտա՛նդ կայ , փախի՛ր չուտ» , ը-
 սաւ երերակող աղաւնոցը : Ո՛հ , հարկ չկար աղաւնոցին
 «փախի՛ր» ըսելուն . . . : Եւ այն ատենէն մինչեւ հիմայ
 տասն ու մէկ տարի է . գառնուկս այն ատեն ոտքի վրայ
 կրնար կայնիլ . ի՛նչ կ'ըսեմ , կրնար ինք իր գլխուն
 տըմպըլ տըմպըլ հոս հոն վազվտակ . ինչու որ մէկ օր
 յառաջ գեալինն ինկեր ու ճակատը ճղքեր էր : Այն
 ատեն գլխաւորս — Աստուած ողորմի հողուն՝ ի՛նչ
 ալ խնդում սիրող չէնչոյ մարդ էր — Ժիւլիէդս վեր-
 ցուց գեանէն , ե՛ «Պզտի բզէդ , այդպէս ուրեմն
 երեսդ ի վար կ'իյնաս» ըսաւ , և անանկ խօսք մ'ալ
 աւելցուց՝ որ հիմայ Ժիւլիէդիս առջեւ բերան չառ-
 նուէր : Եւ Ժիւլիէդս՝ որպէս թէ էրկանս միտք բանին
 հասկցած ըլլար՝ — անմեղ գառնուկս հիմայ անդամ
 չկրնար հասկնալ այդ խօսքին ոյժը — ձայնը կտրեց և

անա՛նկ քաջայարմար հա մ՛լսաւ որ չկլկեցանք մնացինք ես ալ, մարդ՛ ալ. ո՛հ, ի՛նչ արմանալի գարմանալի հա՛ էր ան. հազար տարի անցնի՛ չոյ՛տի մոռնամ այդ հանն :

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒՆԻՆԻ. — Բաւական է, ծծմար. ա՛լ դոցէ՛ բերանդ :

ՍՏՆՏՈՒ. — Այո՛, գոցեմ, տիկին. բայց քանի այս բանս միտքս կուզայ՝ տակաւին կը խնդամ : Գառնուկս ձայնը կտրէ՛ որպէս զի ան գարմանալի հա՛ն ըսէ : Եւ ձակտին վրայ ալ պզտի հաւկթի մը չափ խոչոր ուռ մ՛ուռէր գառնուկս. ճիկ ճիկ կուզար. և էրկանս «այդպէս ուրեմն երեսիդ վրայ կ'իջնաս» խօսքին վրայ ցաւը մոռնայ ու հա՛ ըսէ (7) :

ԺԻՒԼԻՔԻ. — Է՛հ, ծծմար, խնդրեմ լո՛ւէ՛, թո՛ւղ այդ ափեղցփեղ խօսքերը :

ՍՏՆՏՈՒ. — Է՛հ, է՛հ, չեմ խօսիր ա՛լ : Արեւուդ մեռնիմ, դաւակս, երբէք քեզի նման աղուորիկ թոնթօշիկի մը ծիծ տուած չեմ. քեզ անդամ մը հարս տեսնեմ ա՛լ ուրիշ բան չեմ ուզեր աշխարհի մէջ :

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒՆԻՆԻ. — Ես ալ ճիշդ այդ պիտի ըսէի : Ինձ նայէ՛, աղջիկս ժիւլիկդ, կարգուիլ կ'ուզես :

ԺԻՒԼԻՔԻ. — Այնպիսի պատիւ մ'է այդ, մայրիկ, որու վրայ խորհած չեմ տակաւին :

ՍՏՆՏՈՒ. — «Այնպիսի պատիւ մ'է այդ», ի՛նչ զեղեցիկ պատասխան : Եթէ ես եղած չըլլայի քու միակ ծծմարդ՝ պիտի ըսէի թէ կաթին հետ բուն իսկ իմաստութիւն ծծեր ես, աղջիկ :

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒՆԻՆԻ. — Ուրեմն, ա՛լ հիմայ խորհէ ամուսնութեան վրայ ժիւլիկդ. քեզմէ աւելի ծաղ-

կահասակ աղջիկներ — մեր վերոնա քաղաքին մէջ խիտ յարգելի կիներ — մայր եղած են արդէն. ես իսկ եթէ չեմ սխալի՛, այդ հիմակուան տարեքէդ յառաջ գաւկի տէր եղած էի : Հիմակ երկու խօսքով բանն ըսեմ. Պարիս կտրի՞ կոմսը քեզ կնութեան կ'ուզէ :

ՍՏՆՏՈՒ. — Ահա՛ մարդը, անուշիկս, ահա՛ մարդը՝ արեւուդ մեռնիմ, որ ու նմանը բոլոր աշխարհ գառնաս չես գտնար. մոմէ թափուած մէկը :

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒՆԻՆԻ. — Վերոնայի բուրաստանէն անոր նման աղնիւ ծաղիկ մը ելած չէ՛ :

ՍՏՆՏՈՒ. — Ո՛հ, իրաւցնէ՛ ծաղիկ, ճշմարիտ ծաղիկ մը, բոլոր Իտալիայի ծաղիկը :

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒՆԻՆԻ. — Ի՛նչ կ'ըսես, ժիւլիկդ, կրնաս սիրել այդ երիտասարդը : Այս գիշեր մեր խնձոյքին պիտի գտնուի. ծաղկահասակ Պարիսի դէմքին հատորը կարդա՛ և զխտէ՛ հոն գեղեցկութեան գրիչին գծած չորհները. զննէ՛ իրեն չափշփուած դիմագծերը, և զխտէ՛ թէ անոնցմէ մէն մին միւսին հրամագծերը, և զխտէ՛ թէ անոնցմէ մէջ իր աչքերու լուսանցքին այդ գեղեցիկ հատորին մէջ՝ իր աչքերու լուսանցքին վրայ պիտի գտնես սլարգարանուած : Սիրոյ այս թանկ կազին մատանը, ցարդ որ և է կապէ ազատ այդ տարիաւորը՝ կատարեալ ըլլալու համար կազմուկու հատոր ըլլալու պէտք ունի միայն... : Զուկը ալիքնուրուն տակէն կը փայլի, և արտաքին գեղեցկութեան համար ծայրագոյն փառաւորութիւն է ներքին գեղեցկութիւնը ծածկել : շատերու աչքին ա՛լ աւելի չքեղ է այդ գիրքը՝ որու ոսկեղէն ճարմանդին տակ ոսկեղէն վէպ մը կայ պարփակուած : Այսպէս, անոր հետ սը-

սակուելով՝ բոլոր իր ունեցածին հաղորդ պիտի ըլլաս
առանց զինքն ունենալու համար քու կողմէ՞ դ բան
մը պակսելու :

ՄՏՆՏՈՒ.— Բան մը պակսի աղջիկէս . ո՛չ ամն-
նեկն . ընդհակառակն ամէն կերպով պիտի վրայ դնէ .
չէ՞ք գիտեր թէ կարգուող կնիկներն ի՞նչպէս կ'աճին
կ'ուռճանան :

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵՂ.— Մէկ խօսքով ըսէ՛ , ժիւ-
լիէ՞ք , Պարիսը կրնաս սիրել :

ԺԻԻԼԻԷՂ.— Սիրելու համար պիտի դիտեմ՝ եթէ
դիտելը կը բաւէ սիրելու համար . սակայն իմ ուշադ-
րութիւնս իր մասին՝ ձեր տուած խրատոյցէն անդին
չպիտի անցնի :

ԾՄԱՌԱՅ ՄԸ ԿԸ ԵՊԷ :

ԾՄԱՌԱՅ.— Տիկին , հիւրերը եկած են , կերակուրը
սեղանն է արդէն . զձեզ կը կանչեն , օրիորդը կը հար-
ցնեն , խոհանոցին մէջ հայհոյանք կը կարդան ծծմարին ,
ամէն բան կազմ ու պատրաստ է : Ես կ'երթամ սեղա-
նին ծառայելու . մի՛ ուշանաք , տիկին , կ'աղաչեմ :

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵՂ.— Հիմայ կուգանք . ժիւլիէ՞ք ,
կոմսը մեզ կ'սպասէ :

ՄՏՆՏՈՒ՝ ԺԻԼԻԷՂԻՆ.— Հապա՛ , աղջիկս , դնա՛ ,
դնա՛ , կըջանիկ գիշերներ աւելցո՛ւր քու արդէն եր-
ջանիկ օրերուդ վրայ :

ՍԵՆԷԷ ՆԵԼԷ՛ :

ՏԵՍԱՐԱՆ Դ .

ՓՈՂՈՑ ՄԸ

ՌՕՄԷՅՕ՝ ուխտաւորի հագուեստով , ՄԵՐՔՈՒԶԻՕ ,
ՊԵՆՎՈՂԻՕ՝ հիւնգ - վեց դիւակաւորներով ,
ջահակիրներով եւ երաժիշկներով .

ՌՕՄԷՅՕ .— Ի՛նչ ընենք . ներդամութիւն խընդ-
րելու համար ճառի պէս բա՛ն մը խօսինք , կամ պար-
զապէս մտնենք՝ առանց բան մ'ըսելու :

ՊԵՆՎՈՂԻՕ .— Հիմակ ա՛յ այնպէս պլպլիկ երկար բա-
րակ բաներ չեն խօսիր . ոչ ներկայացուցիչ մը կ'առնենք՝
կուպիտոնի հագուեստով , աչքերը կապուած ե ըստ
Թաթարականին ներկած կապարձով , ներկայացուցիչ՝
որ ճամբայ բանայ ե միւնոյն ժամանակ իբր խրտուի-
լակ կիներ : Իրայցնէ , ե ոչ ներս մտնելու համար գոց
սերտուած նախարան մը կը թոթովինք յուշարարի
(prompter) օգնութեամբ : Մէկ երկու անգամ կը պա-
րենք ու կը ձգենք կ'ելլենք , ա՛սչափ (8) :

ՌՕՄԷՅՕ .— Զահ մը տուէ՛ք ձեռքս , որովհետեւ
ցատկոտելու արամաղիւր չեմ ընաւ , ես մութ ուր-
բաթն եմ , ու կ'ուզեմ լոյսը կրել (9) :

ՄԵՐՔՈՒԶԻՕ .— Ո՛չ , Ռօմէօ . մենք յօրու պարկիդ
կ'ուզենք , սիրելիս :

ՌՕՄԷՅՕ .— Զէ՛ , չեմ պարեր ես . դուք բարակ
ներբաններով թեթեւ շղուականներ ունիք պարի յար-

մար. ևս հողի մ'ունիմ կապարի նման ծանր՝ որ գե-
տին կը գամէ զիս՝ որ և է շարժում անկարելի ընկրով:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Դուն՝ սիրահարդ՝ կուսկիտոնի
թեւերն ա՛ռ՝ որոնցմով պիտի ճախրես թեթև թռչունի
մը նման:

ՌՕՄԷՑ.— Կուսկիտոնի նետեր՝ ա՛յնպէս չարաչար
վիրաւորած են զիս՝ որ չեմ կրնար ճախրել իր թե-
թևաթռչի թեւերով. այնպէս կապուած եմ ու կաշ-
կանդուած՝ որ վրաս ծանրացած յաւերէն թի՛զ մ'ալ
վեր չեմ կրնար բարձրանալ. կ'ընկճի՛մ, աւաղ, սիրոյ
ճնշիչ բռտին տակ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Սիրոյ տակ ընկճելու տեղ, Ռօ-
մէօ, սիրոյ վրան ե՛լ ու դո՛ւն ընկճէ՛ դայն. ինք՝
քնքոյշ տղեկ մը՝ չ'ընար զիմանալ ծանրութեանդ:

ՌՕՄԷՑ.— Սէրը քնքոյշ տղեկ. նա ժանտ, դա-
ժան ու դժնդակ մէկն է՝ որ կը խայթէ, կը խոցոտէ
իր փուշ և տատասկ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Եթէ քեզ հետ դաժան է սէրը՝
դուն ալ դաժան եղի՛ր անոր հետ. եթէ կը խթէ գրեզ՝
դուն ալ խթէ՛ դանի, այն տունն յաղթող կ'ելես:
(Ծառակերուէն): Պատեան մըճտուէ՛ք որ երես անցը-
նեմ: (Իխակը կը ղնկ): Դիմակի վրայ զիմակ. հոգ
չէ. հետաքրքիր աչք մը թող ելլէ հիմայ տգեղութիւն-
ներս զիտէ. զիմակիս թանձրախիտ անազին ընքու-
ները պիտի ամչնան իմ տեղս:

ՊԵՆՎՈՂԻՑ.— Օ՛ն, դուռը զարնե՛նք ներս մըւ-
նենք. դուռը բացուելո՛ւն պէս՝ մեղմէ՛ ամէն մէկը
ոյժը տայ սրունքներուն:

ՌՕՄԷՑ.— Զահ մը տուէ՛ք ձեռքս. թող այս չէն
ու չող խնդիրը տախտակամածը սրտոյդ անզգա

փախաթը խողանն իրենց թեթևացած ոտքերով: Իմ մա-
սիս հետեոյ կ'ըլլամ սրտեանս այն խօսքին թէ՛
«Ճրագը պիտի բռնեմ ու զիտող ըլլամ»: . . . Այսպիսի
չէն բարկենդանքի գանուած չեմ երբէք, այլ ի՛նչ օ-
գուտ՝ երբ ընկղմած կորսուած եմ խորասոյգ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Եթէ կորսուած ես՝ մենք կը
գանենք գրեզ, եթէ ընկղմած ես՝ գրեզ կը բռնենք
վեր կը հանենք սիրոյ այն թանձրամած ցեխէն՝ ուր
կը տասլակիս ոտքէդ մինչև ցգլուխ . . . (10): Երթա՛նք
չուտ. մեր ջահերը ցորեկի լոյսին կը վառին կը
հասնին:

ՌՕՄԷՑ.— Ի՛նչ լսել է այդ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Ըսել կ'ուզեմ թէ մեր ջահերը՝
ցորեկ ժամանակ ճրագ վառելու պէս՝ փուռ տեղը կը
հասնին կ'երթան . . . Դուն միտքս նայէ՛, մեր մտա-
ծումներն հինգ անգամ մեր զիտանց մէջ կը գըտ-
նուին, և մէ՛կ անգամ միայն՝ մեր խելքին մէջ:

ՌՕՄԷՑ.— Եւ մեր գիտումը լաւ է այս զիմակա-
հանդէսն երթալով, բայց խելք չէ՛ երթալը հոն:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Ի՛նչու, Ռօմէօ:

ՌՕՄԷՑ.— Այս գիշեր երազ մը տեսայ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Ես ալ տեսայ:

ՌՕՄԷՑ.— Դուն ի՛նչ երազ տեսար:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Տեսայ որ երազատեսները կը
խարուին ստէպ:

ՌՕՄԷՑ.— Այո՛, անկողնոյ մէջ՝ ուր քնացած ա-
տեն իրաւ բաներ կ'երագէ մարդ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Ո՛հ, Ռօմէօ, կը տեսնեմ թէ և
բազներու սրբիկ Մապ զչխոյն այցեր է քեզ: Պա-
րկիներու գայեկն է Մապ (11), հասակը կախկոպոսի

մը ցուցամատի մասնիին քարէն աւելի մեծ չէ, և փոքր հիւլէներու իր աննշմարելի սնորհու վարովը (team) քնացողներուն քթին մէջ կ'սպրդի կը մտնէ: Իր կառքին անիւներու շառաւիղները լամպակներու երկար թաթիկներէ շնուած են. ծածկոցը՝ մարախներու թոււերէն. երասանները՝ սարդի նրբագոյն ոտանէ, սարքը՝ լուսնի տամուկ ճառագայլներէ. խարազանը՝ ծղրիղի ոսկրէ և ծայրի լարափունջը՝ օդաթիկերէ (films): Գորչազգեստ պղտի մծղուկ մ'է կ'առաւարը՝ որ սպասուէնայ մը ծոյլ մատէն դնդասեղի ծայրով հանուած պղտի կորակ ճճիլ մը կէսին չափ խակ չկայ: Կաղնի մնամէջ կեղև մ'է իր սայլը՝ շնուած սկիւռ հիւսնէն և կամ որդ վարպետէն՝ որք անյիշատակ ժամանակներէ ի վեր կառագործներն են պարիկներու: Այս կազմածով անա Մապ դչխոյ ամէն գիշեր կ'արշաւէ օրահարներու ուղեղներու մէջէն՝ որք այն ժամանակ կ'երազեն տարփանք. դրանիկներու ծունկերուն վրայէն՝ որք կ'երազեն զարպաս ու մեծարանք. օրէնագէտներու մատերու վրայէ՝ որք կ'երազեն առատ առատ զանք. տիկնանց չրթունքներուն վրայէն՝ որք խկոյն կ'երազեն պագիկի գգուանք: Այլ Մապ գայրաջած այս վերջիններուն չունին օժանակներու գործածութեամբ ապականուած բլլալուն՝ զանոնք կը չարչրկէ պալարներով: Մերթ կը սլանայ հայցարկուի մը քթին վրայ՝ որով նա պաշտօնի մը հոտն առնել կ'երազէ, մերթ տասանորդուած խոզի մ'ազիով կուգայ խորաքուն ժողովրդապետին ունչքը կը խտղտէ, և նա այն առնն կ'երազէ աւելի շահաւոր հասապաշտօն (benefice) մը. մերթ գինուորի մը շնիքին վրայէն կ'անցնի, և նա այն պահուն կ'երազէ փողոտուած պարանոցներ.

խրամասներ, դարանակալութիւններ, Սպանիական թուրեր, հինգ գրկաչափ կորութեամբ բնակեաց գաւաթներ, և յետոյ թմբուկներ՝ որք կը գոտան իր ալիանջին: Ատոր վրայ կը սարսոփ, կ'արթննայ, ու խուճապի մէջ մէկ-երկու հայհոյալից աղօթքներ մրմուլէ կտք՝ նորէն քուն կը մտնէ: Այս միւսնոյն Մապն է՝ որ ձիոց բաշերը կը հիւսէ գիշերայն, և անոնց խառնշտուած վարսերուն մէջ կը ձեւայնէ մոգական այն սեղմ հանգոյցները՝ զոր քակելու ելողը դժբաղդութեան կը հանգալի անվրէպ: Իսկ նորատի օրիորդներու խաղացած խաղերը...: Ա՛ն է, ա՛ն է որ...:

ՌՕՄԷՕ.— Լո՛ւ ա՛լ, Մերքուզիօ, բաւ է այդքան գրաբանութիւն:

ՄԵՐՔՈՒՉԻՕ.— Է՛հ, ի՛նչ պիտի ըլլայ. երազներու վրայ կը խօսիմ՝ որք ցնորեալ ուղեղներու զաւակներ են, փուճ երեակայութեան ծնունդներ. նրբին են անոնք օղին գոյացութեան պէս, և հովէն ալ աւելի յողզողը. հովէն, կ'ըսեմ, որ այս պահուս հիւսիսի սառուցեալ գողը կը գգուէ, և որ ընդ հուպ յեղակարծ ցասումով դէպ ի ցօղաթուրմ հարաւ պիտի դարձնէ երեսը:

ՊԵՆՎՈԼԻՕ.— Այդ հովը՝ որու վրայ կը խօսիս, զմեզ յոյժ հեռուները կ'առնու կը տանի. ընթրիքը լնացած է, և մենք խիստ ուշ պիտի հասնինք:

ՌՕՄԷՕ.— Վախնամ որ շատ կանուխ չհասնինք: Երեակայութիւնս կարծես կ'ըսէ ինձ որ դառն աղէտ մը՝ տակաւին կախուած իմ ստտղէս՝ իրեն չարագոյժ թուական պիտի ունենայ այս գիշերուան հանդէսը, և տարածամ մահուան մ'եղեռնաւոր հարուածով վերջ

պիտի զնէ գոզիս մէջ պարիակուսած արհամարհ էա-
թեան: Բայց նա որ դեկավարն է բազզիս՝ թող ուզ-
ղէ նաւուս առագաստը...: Օ՛ն. յառաջ, խրա՛խ
բարեկամներ:

ՊԵՆՎՕԼԻՍ.— Զարկէ՛ք, թմբուկք:

ԿԵԼԼԷ՛ն:

ՏԵՍԵՐԱՆ Ե:

ՔԱՐՈՒԼԵԴԻ ՏԱՆ ՄԷՋ ՍՐԱՀ ՄԸ

ԵՐԱԺԻՇՔ ԿՊՊԱՍԵՆ: — ԾԱՌԱՅՔ ԿԸ ՄՏՆԵՆ.

ԱՌԱՋԻՆ ԾԱՌԱՅ.— Համբիկն ո՛ւր է. ի՛նչու
չգար չօգներ սեղանը վերցնելու. ձո՛յր, պնակ մը փո-
խէ՛ պնակ մը սրբէ՛ Սատուած չընէ. կարծես ձեռքը
կը չօրնայ:

ԵՐԿՐՈՐԴ ԾԱՌԱՅ.— Երբ տան մ'ամէն հոգ մէկ-
երկու ձեռքերու յանձնուին, և այդ ձեռքերը լուաց-
ուած խկ չըլան՝ ո՛ւր կը մնայ մաքրութիւն:

ԱՌԱՋԻՆ ԾԱՌԱՅ.— Սա աթոռակները դուրս
տա՛ր, սպասակարը (court-cup-beand) վերցո՛ւր. ու-
չադրութիւն սեղանամաններուն: (Իր ընկերներէն մե-
կուն): Իսկ գուն, խնամի, կտոր մը նշաքաքար
(marchpane) պահէ՛ ինձի համար, և իմ սիրոյս ըսէ՛
դձնապանին որ Սեղութեան Շուշանը նաև Գէորդ-
եան Վառվառէն ազատ թողուն ներս մտնելու...:
Անտո՛ն, Համբիկ:

ԵՐՐՈՐԴ ԾԱՌԱՅ.— Սնա եկայ:

ԱՌԱՋԻՆ ԾԱՌԱՅ.— Քեզ կ'սպասեն, քեզ կը
կանչեն, քեզ կը հարցնեն, քեզ կը վնասեն մեծ սեն-
եակէն:

ԵՐՐՈՐԴ ԾԱՌԱՅ.— Տասն ձեռք չունիմ որ ամէն
տեղ հասնիմ...: Շուտ ըրէ՛ք, տղայք. շարժե՛ք քիչ
մը. վերջի մնացողը ամէն բան վերցնէ տանի:

ԿԸ ԵՆԷ՛ն:

ՔԱՐՈՒԼԵԴ և այլն կը մտնեն կոյնակսններով
և ղիմակաւորներով.

ՔԱՐՈՒԼԵԴ.— Պարոնա՛յք, բարի եկաք հազար
բարով. արդեօք սրբան անվերջ պարերով պիտի յոգ-
նեցնեն զձեզ այն կանայք՝ որոնց ոտքերը գ'լրծ են
կոշտերէ: Է՛հ, է՛հ, տիկնայք. ձեր մէջէն ո՛վ պիտի
մտրժէ հիմայ պար բռնելու. ձեզմէ՛ ո՛վ որ բեկբեկի ու-
ծանրէն քաշէ՛ գրաւ կը դնեմ որ կոչկոտներով վա-
րակուած պիտի ըլլան ճիւղերը: Ի՞նչպէս է. դպա՛յ
ձեր փափուկ թիկին: (Նոր հիւրեր կը հասնին): Բա-
րի եկաք, Տեարք: Ստենօք ես ալ երեսս զիմակ ան-
ցուցած՝ հաճելի բաներ փոփոսացած եմ սիրուն կա-
նանց ականջին. ո՛ւր են այն օրերը. բարէ, անցա՛ն,
անյա՛ն բողբոլին: (Նոր հիւրերուն): Բարի եկա՛ք,
Տեարք: Օ՛ն, նուագածուք, սկսէ՛ք նայինք: Տեղ
ըէ՛ք, տեղ բացէ՛ք, յառաջ անցէ՛ք, օրիորդներ:
(Եւածիչս կը նուագեն, պարերը կ'սկսին: Ծառանե-
րուն): Ուրիշ ճրագներ ալ բերէ՛ք, շատ մը ճրագներ
բերէ՛ք: Գուրս հանեցէ՛ք սեղանները. մարեցէ՛ք բու-
խերիկը, սրահը չափազանց տաքցած է: (Մտնանի
ալ նուակսնի մ'որ նոր կուգայ): Սգնիւ զարմիկ, ո՛հ,

ինչ ուրախութիւն է այս, խնդրեմ նստիր. մեր երկուքին ալ պարելու ժամանակն անցած է. կը վիշտ ո՞րքան ատեն է որ դուն և ես վերջին անգամ դիմա-կաւոր պարահանդէս գացինք:

ԵՐԿՐՈՐԴ ՔԱՅՈՒԼԵՂԻ.— Է՛հ, երեսուն տարի մ'ըլլալու է:

ԱՌՍՁԻՆ ՔԱՅՈՒԼԵՂԻ.— Ի՞նչ կ'ըսես, այդքան չկայ, այդքան չկայ բնա՛ւ. Լուչինդիօյի հարսնիքին էր. Հոգեգալուստն երբ դայ՝ քսան ու հինգ տարի մ'ուզած պիտի ըլլայ: Մենք զիմակաւոր կը շրջէինք այն ատեն:

ԵՐԿՐՈՐԴ ՔԱՅՈՒԼԵՂԻ.— Աւելի է, աւելի. իր տղան աւելի տարեց է. երեսուննոց մը կայ:

ԱՌՍՁԻՆ ՔԱՅՈՒԼԵՂԻ.— Ո՛հ, ո՛չ. դեռ երկու տարի յառաջ անչափահաս էր տակաւին:

ՌՕՄԷՕ՝ ծառայի մը.— Ո՞ր տիկինն է այն որ այն պարոնին թեւ կը զարդարէ:

ԾԱՌԱՅ.— Չգիտեմ, պարոն:

ՌՕՄԷՕ՝ այցելը ժխդիեղի վրայ սեւեռած.— Ո՛հ, նա կը սորվեցնէ ջահերուն աւելի պայծառ վառիկ (12). իր գեղեցկութիւնը զիչերուն ղէմքին վրայէն այնպէս կը կախուի ճառագայթարձակ՝ ինչպէս չքեղ գոհար մը եթովպունէոց ականջէն: Գործածութեան համար կարբի ճօխ գեղեցկութիւն, և մանաւանդ կարբի յոյժ թանկ այս մեր աշխարհի համար. ինչպէս ձիւնաթոյր աղաւնի մ'ազուաներու երամին մէջ՝ այնպէս կ'երևի այդ չքնաղագեղ օրիորդն իր ընկերակցաց մէջ: Պարը լմնալուն՝ պիտի զիտեմ թէ ո՞ր պիտի նստի և իմ կոչտ ձեռքս երջանիկ պիտի ընեմ անոր հիանալի ձեռքին հպումով: Մինչև հիմայ սիրտս սէր զգացած էր

միթէ. ուրացէ՛ք զայն, ո՛ աչքերս, մինչև այս գիշերս դուք տեսած չէիք ճշմարիտ գեղեցկութիւն:

ԹԻՊԱԼՏՕ.— Սըւոր ձայնէն կը ճանչնամ ի՞նչ Մոն-դակեան մը պիտի ըլլայ...: (Մանկալաւիկի վ): Ո՛հ, դուն, շո՛ւտ, բե՛ր թուրս: Ի՞նչ ըսել է. այդ դարչեւին դարչելի դիմակով մը երեսը ծածկած համարձակի՛ր գալ հոս մեր հանդէսը հեզնելու և ծաղրելու զիտումով: Կ'երգնում մեր ազգատոհմի հնամնայ պատուոյն լրայ թէ զի՛նք զիտապաստ գետին փոելը ինձ մեղք չպիտի սեպեմ:

ԱՌՍՁԻՆ ՔԱՅՈՒԼԵՂԻ՝ մօտենալով ԹիպալՏօի.— Ի՞նչ կայ, ի՞նչ եղար, եղբորորդի, ի՞նչու կը բորբոքիս այդքան:

ԹԻՊԱԼՏՕ.— Սա մարդը Մոնդակեան մ'է. հօրեղբայր, մեզի թշնամի մը. լիբը ծպտեալ յանդիւներ է հոս գալ այս գիշերուն հանդէսը ծաղրելու զիտամբ:

ԱՌՍՁԻՆ ՔԱՅՈՒԼԵՂԻ.— Երիտասարդ Ռօմէ՛օն է: ԹԻՊԱԼՏՕ.— Նոյն ինքն, աներես Ռօմէ՛օն:

ԱՌՍՁԻՆ ՔԱՅՈՒԼԵՂԻ.— Հանդարտէ՛, երիտասարդ, մի՛ գպիր իրեն. խիստ ազնիւ պարոնի մը ձեւեր ունի, և ճշմարիտը խօսելով բոլոր վերոնա կը գտիէ զինք իբր առաքինի և բարեկիրթ երիտասարդ մը: Աշխարհք ինձ պարգեւեն զարձեալ չեմ ուզեր որ հոս իմ տանս մէջ թշնամանք մ'ըլլայ իրեն: Համբերէ՛ ուրեմն, անոր ուշադրութիւն մի՛ ըներ. այս է կամքը՝ զոր եթէ կը յարգես՝ խնդումներս եղի՛ր, ու թո՛ղ այդ խոժոռ ղէմքն՝ որ ուրախութեան հանդէսի մը չվայելի բնաւ:

ԹԻՊԱԼՏՕ.— Շա՛տ աղէկ կը վայել երբ այսպիսի աներես անպիտան մը կուգայ հիւր կ'ըլլայ մեզի. ես չեմ կրնար համբերել այդ բանին:

ԱՌՍ.ՋԻՆ ՔՍԲՈՒԼԵՂԻ.— Պիտի համբերե՛ս, կը լսե՛ս, պիտի համբերե՛ս, կ'ըսեմ. ո՛վ է հոս ամառուտէրն, ե՛ս կրամ զուն. չես կրնար համբերել, հէ՛ : Ի՞նչ, հիւրերուս ուրախութիւնը պիտի խոսիլես. Ի՞նչ, հոս կարծութիւն ծախել կ'ուզես :

ԹԻՊԱՆՍՕ.— Այլ համբերելն ամօ՛թ է, հօրեղբայր :

ԱՌՍ.ՋԻՆ ՔՍԲՈՒԼԵՂԻ.— Է՛հ, խօսք մտող չես և դեր. այդ թեթեամտութիւնդ քեզ սուղի պիտի նստի, ըսածս գիտե՛հ ես... : Ի՞նչ, դիմադրութիւն ընես ինձ... : Գտա՛ր ժամանակը... : (Պարողներուն) : Պատուակա՛ն, սքանչելի : (Թխպաշոյին) : Գնա՛ բանդ, կռուարար : (Մառաններուն) : Ճրագներ, նոր ճրագներ բերէ՛ք, ամօթ է : (Թխպաշոյին) : Ես քեզ կը խելօքցնեմ : (Պարողներուն) : Հա՛ նայիմ, ձեզ տեսնեմ. ուրախութիւն ուրախութեանց :

ԹԻՊԱՆՍՕ.— Բռնազրօսիկ համբերութիւնը ներսի-զիս կը մտքառի կամակոր ցամառն հետ, և անոնց ընդհարումը բոլոր անդամներս զոզ կը հանէ : Կ'եղիմ կ'երթամ ասկէ, բայց այս ներս զարկած կատուութիւնս՝ որ այս պահուս մեղմացածի պէս կ'երեւայ, դառնազառն ոխի փոխուի պիտոր :

Կ'ԵՆԷ :

ՌՕՄԷՑ.— Ժխլիկի յիս մօտեակալ ու ձեռքը բռնելով.— Եթէ անարժան ձեռքովս կը սղծեմ այս սուրբ մասունքը՝ ահա ի՞նչ է անոր քաղցր ապաշխարութիւնը. իմ չրթունքներս՝ երկու չիկնած ուխտաւորներ՝ պատրաստ կեցեր են այդ կոշտ հպումը. անուշիկ համբոյրով մը քաւելու : (Ժխլիկի ձեռքը կը պսպ-նե (13) :

ԺԻԻԼԻԷՂԻ.— Աղնիւ ուխտաւոր, կ'անիրաւիս քու ձեռքիդ զէմ՝ որ յարգալի ջերմնօտանութիւն մը յայտնեց միայն. սրբուհիք ալ ունին ձեռքեր՝ որոնց ուխտաւորներու ձեռքերն կրնան հպիլ, և այդ հպումը համբոյր մ'է բարեպաշտիկ :

ՌՕՄԷՑ.— Միթէ սրբուհիներն ուխտաւորներու նման չունին չրթունք :

ԺԻԻԼԻԷՂԻ.— Այո՛, ունին չրթունք, այլ աղօթելու համար :

ՌՕՄԷՑ.— Ո՛հ, ուրեմն, անուշիկ սրբուհի, թող չրթունքներն ալ ընեն ինչ որ կ'ընեն ձեռքերը. անոնք կ'աղօթեն քեզ. հապա՛, կատարե՛ իրենց խնդիրն՝ որ մի գուցէ զիրենք արժարժող հաւատքն փոխուի անցուտութեան :

ԺԻԻԼԻԷՂԻ.— Սրբուհիք խնդրուածները կատարած ժամանակ իրենք անչարժ կը մնան :

ՌՕՄԷՑ.— Մ'նայի՛ր ուրեմն անչարժ, ո՛ սրբուհի, որպէս զի քաղեմ աղօթիս պատուը : (Բերնիկ հաւրայր մը կուսայ) : Նրթունքդ իմ չրթանցս մեղքը քաւեցին :

ԺԻԻԼԻԷՂԻ.— Ուրեմն չրթունքս իրենց պահեցին այն մեղքը՝ զոր քաղեցին չրթունքէդ :

ՌՕՄԷՑ.— Իմ չրթունքներս տուին այդ մեղքը. ո՛հ, մեղքերուն ամենէ՛ն անոյցը. ետ դարձուր ուրեմն մեղքս :

Ն՝ԵՆ ԿԸ Կ՝ԵՆՔ՝ԵՐԷ :

ԺԻԻԼԻԷՂԻ.— Ո՛րքան քաջամուտ ես համբոյրներու արուեստին :

ՍՏՆՏՈՒ.— Օրիորդ, մայրիկը քեզ խօսք մ'ունի :

ԺԻԻԼԻԷԴ ԴԵՎ Է ԺՅՐԸ ԿՆԵՐՅ՝ :

ՌՕՄԷՕ՝ ԱՏՆՏՈՒՆ.— Օրբորդին մայրն ո՞վ է :

ԱՏՆՏՈՒ.— Օրբորդին մայրը կը հարցնես : Օրբորդին մայրը, կտրիճ զաւակ, այս տանտիրուհին է . Ի՛նչ բարի, Ի՛նչ իմաստուն, Ի՛նչ առաքինի կին : Այդ օրբորդին՝ որու հետ կը խօսէիր, ծծմարն ես եղած եմ . պատուակա՛ն հարսնցու . անոր հետ կարգուողը երջանիկ պիտի ըլլայ և շատ ալ ոսկիի տէր :

ՌՕՄԷՕ.— Ի՛նչ, նա Քարուղիներու աղջիկ մը . ո՛հ, ծանրաճնի առնելիք . կեանքս թշնամւոյն պա՛րաք կը մնայ :

ՊՆՆ՝ԼՕԼԻՕ՝ Ռօմեոյի.— Երթանք ա՛լ, Ռօմէօ, հանդէսը վերջանալու վրայ է :

ՌՕՄԷՕ՝ մեկուսի.— Այդպէս է, բարէ, և սրտիս յոյզքն ալ իր ծայրագոյն աստիճանին մէջ :

ՔԱՔՈՒԼԵԴ՝ կոչնականներուն.— Ո՛հ, պարոններ, մի՛ պատրաստուիք մեկնելու . պզտի թեթեւ ճաշ մ՛ալ պիտի հանեմ ձեզ . . . : Իրաւ, պիտի երթա՞ք . Ի՛նչու այդքան շուտ . . . : Ուրեմն չտրհակալ եմ, ամէնքնէզ ալ, բարի զիչեր կը մաղթեմ ձեզ : (Ծառաններուն) : Տղայք, ջահեր բերէ՛ք այս կողմը . . . : Երթա՛նք պառկինք : (Իր զարմիկին) : Փամանակն անցած է, երթամ հանգստանամ :

ԱՏԵ՛ՆԸ ԿՆԵԼԷՆ ԲՅԵ Է ԺԷ՛ԼԷԴԷ Է Ա՛ՆՆԵ՛Ն :

ԺԻԻԼԻԷԴ.— Բարի ծծմարս, ո՞վ է սա ազնիւ երիտասարդը :

ԱՏՆՏՈՒ.— Ծերունի Տիբերիոյի տղան ու ժսւռանդն է :

ԺԻԻԼԻԷԴ.— Հապա ո՞վ է ան՝ որ դուրս կ'ելլէ դռնէն :

ԱՏՆՏՈՒ.— Երիտասարդ Բեզրուչիօն է կարծեմ : ԺԻԻԼԻԷԴ.— Իսկ այն միւսը՝ որ ետեւն կ'երթայ և որ չէր ուզեր պարել :

ԱՏՆՏՈՒ.— Չեմ գիտեր ո՞վ ըլլալը :

ԺԻԻԼԻԷԴ.— Գնա՛, անունն հարցո՛ւր : (ԱՏՆՏՈՒՆ պահ մը կը հեռանայ) : Եթէ կարգուած է այդ երիտասարդը՝ իմ հարսանեկան անկողինս զագա՛ղը պիտի ըլլայ :

ԱՏՆՏՈՒ՝ և՛ դառնալով.— Անունը Ռօմէօ է, Մանդական մը, ձեր թշնամւոյն մէկ հատիկ զաւակը :

ԺԻԻԼԻԷԴ.— Իմ մէկ հատիկ սիրածս իմ մէկ հատիկ թշնամւոյս զաւակը . խիստ կանուխ տեսայ զինք առանչ ճանչնալու և խիստ ուշ ճանչցայ : Տարօրինակ սէր մը ծնունդ առաւ սրտիս մէջ՝ որ կը պարտաւորէ զիս սիրել ատելի թշնամի մը :

ԱՏՆՏՈՒ.— Ի՛նչ է այդ ըսածդ, զաւակս :

ԺԻԻԼԻԷԴ.— Հատուած մի՛ զոր քիչ մը յառաջ պարընկեր մ'ինձ սորվեցուց :

ԴՅՐԵՆ ԺԷ՛ԼԷԴԷ Է ԿՆԵԼԷ՛Ն :

ԱՏՆՏՈՒ.— Հի՛մայ, հի՛մայ, երթա՛նք զաւակս, բոլոր հիւրերը մեկնեցան :

ԿՆԵԼԷ՛Ն :

ՊԱՐԸ կը մտնէ :

Պ Ա Ր Ը

Եռանջին սէրն իր զագաղին մէջ է հիմայ . ներսէր մ'անոր անա ժառանգ հանդիսանայ :

Այն գեղունին՝ որ կը սիրուէր սաստիկ սիրով,
 Կորոյս իր ոյժ ժիւլիէդի հմայից բով:
 Արդ Ռօմէօ թէ կը սիրուի թէ կը սիրէ,
 Երկուքնին ալ կարծես դիւթուած են իրարմէ:
 Մանչըն ինչպէս թշնամիին իր սիրս բանայ,
 Զի սիրոյ խանձն անեղ կարծի մըն է վրայ:
 Եա մի ոստի՛ ինչպէս երթայ անոր մօտիկ,
 Արայայտել զգացումներն սիրոյն սաստիկ:
 Իսկ օրիորդն՝ որ կը սիրէ զինք խանդավառ,
 Ի՞նչպէս խօսի, ինչպէս տեսայ իր սիրահար:
 Այլ սէր ոյժ այ, իսկ ժամանակ՝ պատահումիւն՝
 Մրտադողով վայելելու բերկրանք անհուն:

(Կ'ԵԼԼԷ):



Ա Ր Ա Ր Զ Բ.

ՏԵՍԵՐԱՆ Ա.

ՔԱՐՈՒԼԵԴԻ ՊԱՐՏԷԶԻՆ ՄԷՁ ԲԱՑ
 ՏԵՂ ՄԸ: ԳԻՇԵՐ Է:

ՌՕՄԷՑ կը մտնէ.

ՌՕՄԷՑ՝ պարտեզին պատը ցուցնելով. — Կրնամ
 ասկէ անդին երթալ՝ երբ հո՛ս նե՛րսն է սիրտս: Դար-
 ձի՛ր ետ, զանգուած հողեղէ՛ն, ու գաի՛ր քու կեղ-
 րոնդ (14):

Պատէն շրայ հա՛լեղելով անայտ կ'ԵԼԼԱյ:

ՊԵՆՎՕԼԻԻՑ ՈՒ ՄԵՐՔՈՒԶԻՑ կը մտնեն:

ՊԵՆՎՕԼԻԻՑ. — Ռօմէ՛օ, Ռօմէ՛օ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ. — Եա մեզմէ խելացի է. գացած
 տեղը պատկած պիտի ըլլայ:

ՊԵՆՎՕԼԻԻՑ. — Ո՛չ, տեսայ զինքը. այս կողմէն
 վազելով սա պարտեզին պատին վրայէն վար ցատ-
 քեց: Կանչէ՛ զինք, Մերքուզիօ:

ՄԵՐՔՈՒԶԻՍ.— Աւելին պիտի ընեմ. զինք պիտի երգուընցնեմ որ գայ... Ռօմէօ, քմայք, մոկզնու-թիւն, կիւրք, սէրք, հառաչի մը կերպարանքին տակ երեցիւր մեզ, յանդատող մ'ըսէ՛ միայն, ու ես գո՛հ կ'ըլլամ: Այիսնս մը միայն պօռա՛, սերը սերի հետ զուգորդէ՛ միայն, ընկեր Աստղիկի համար արտասանէ՛ միայն հաճոյալի բառ մը, հեղնանուն (nick - name) մը միայն տո՛ւր անոր դաւկին, անոր կոյր ժառանգորդին, այդ գեռատի Ագամ - կուպիտոնին՝ որ այնքան անկրէպ նշան առաւ երբ Քօրեգուա արքայն սիրահարեցաւ մի մուրացուհւոյ... (15): Նա չսեր, տեղէն չչարժիր, չմնդար. նա չխօսիր, նա մեռեր է: Ռօմէօ, Ռօզալինի սքանչելի աչքերը սիրես, անոր բարձր ձակատը սիրես, կարմրածիր չրթունքը սիրես, պարտիկ տոտիկը սիրես, նրբին ճվիկը սիրես՝ երեցիւր մեզ իսկութեամբդ:

ՊԵՆՎՈՂԻՍ.— Եթէ խօսքերդ լսէ՛ բարկանայ պիտի:

ՄԵՐՔՈՒԶԻՍ.— Խօսքերս չեն կրնար բարկացնել զինք. ի՛նչ անվայել բան ըսի որ բարկանայ: Իմ ըրածս պարկեշտ ու քաղաքավար ոգեկոչում (invocation) մ'է միայն, և սիրուհւոյն անուամբ զինք կ'երդմնեցնեմ միայն որ մէջտեղ ելլէ:

ՊԵՆՎՈՂԻՍ.— Քալէ՛ երթանք նա այս ծառերուն մէջ պահուըտեցաւ՝ որպէս զի իր մելամաղձութիւնը գիչերի մելամաղձութեան զուգորդէ: Կոյր է իր սէրը, և խաւարը խիտ լու կը յարմարի անոր:

ՄԵՐՔՈՒԶԻՍ.— Եթէ կոյր է իր սէրը՝ ապա ուրբեմն չկրնար նպատակին զարնել...: Նա հիմակ նրստած պիտի ըլլայ խնձորենուոյ մը տակ՝ խնդրելով Բարձրեակէն որ իր սիրուհին երկնքէն վար իջնայ՝

ինչպէս հասուն պտուղ մը վա՛ր կը թափի ստերէն: Բարի՛ գիշեր, Ռօմէօ...: Երթամ իմ պատուական անկողինս մտնեմ: Այս բացօթեայ անկողինը մէջը պառկելու ցուրտ կուգայ: Է՛հ, երթա՛նք պիտի:

ՊԵՆՎՈՂԻՍ.— Մյո՛, երթանք. փուճ բան է փրնտոսել մէկը՝ որ չուզեր գտնուել:

Կ'ԵԼԷՆ:

ՏԵՍՏՐԱՆ Բ.

ՌՕՄԷՕ

ՌՕՄԷՕ կը մտնէ.

ՌՕՄԷՕ՝ (Պասիկ սակ և իր բարեկամուց կասակները մտնի ընելի ետք).— Նա որ վէրք չէ առած՝ կը ծիծաղի վէրքի վրայ: (Ժխշիեղ պատուհանի մը մեջ կ'երեւի): Լուսթիւն. ի՛նչ լոյս է ան որ սա պատուհանէն դուրս կը ցայտէ: Արեւըն է, իսկ Ժիւլիէզ՝ արեր...: Ծաղէ՛, լուսափայլ արփի, և սպաննէ՛ նախանձարեկ լուսինը՝ որ արդէն կը նուաղի տժգոյն ու վշտահար. զի դուն՝ իր քրմուհին՝ իրմէ՛ ա՛լ աւելի գեղեցիկ ևս ու պայծառ: Մի՛ ըլլար իր քրմուհին, զի նա նախանձոտ սիրտ ունի, իր Վեստալեան նշանազգեստը (livery) գունատ է ու ախտազին, և յիմարք միայն կը կրնն զայն. նետէ՛ ուրեմն վրայէդ...: Ո՛հ, իմ սիրուհիս է, իմ սիրեցեալս է. ո՛ւր էր թէ գիտնար այդ բանը...: Կը խօսի, բայց բան մ'ալ չըսեր. ի՛նչ

փոյթ, իր աչքերը կը խօսին. պատասխան տա՛մ իրեն... : Ի՛նչ յաւակնութիւն, ինձի հետ չխօսիր նա : Երկնքի ամենէ շողողուն աստղերէն երկուքը ուրիշ տեղ գործ ունենալով՝ կը պաղատին անոր աչուընկրուն՝ որ բարեհաճին մինչ ցվերաշարձ փողփողիլ իրենց պարունակին մէջ... : Ո՛հ, եթէ աստղերն սիրուհւոյս աչքերուն տեղը բռնէին, և իր աչքերն ալ աստղերուն տեղը՝ իր այտերուն լուսափայլ պայծառութիւնը պիտի աղօտայնէր այդ աստղերուն շողիւնը, ինչպէս արեւ կանթեղ մը կ'աղօտայնէ. իր աչքերն այնպիսի լոյս մը պիտի սփռէին մթնոլորտի տարածութեան մէջ՝ որ թռչունք գեղգեղէին պիտի՝ կարծելով թէ օր արեւ է : Տե՛ս, ի՛նչպէս ձևքը կոթնցուցեր է երեսին. ա՛խ, ի՛նչու չըլլայի այդ ձևքը պատող թաթպանը՝ չքնաղ սցտերուն հպերու համար :
 ԺԻԻԼԻԷԴԻ. — Վիստո՛ս, բիւր արտաս :

ՌՕՄԷՕ. — Կը խօսի : Ո՛հ, խօսէ՛ նորէն, պայծառագեղ հրեշտակ. դու՛ գլխուս վերեւ այնպէս կը ճառագայթես այս գիշերի մթութեան մէջ՝ ինչպէս երկնից թեւաւոր պատգամաւորը՝ երբ զինք նկատելու համար ետ ետ քաշուող մահկանացւոց հիացեալ աչքերուն առջև՝ յամբագնաց յառաջ կ'անցնի ամպերէ և մթնոլորտի գոգին վրայէն կը սահի թեթեւօրէն :

ԺԻԻԼԻԷԴԻ. — Ա՛խ, Ռօմէ՛օ, Ռօմէ՛օ, ինչու Ռօմէ՛օ ըլլայիր : Ուրացիր հայրդ, մերժէ՛ այդ անունդ, կամ՝ եթէ չես յօժարիր՝ երդուրնցիր զիս սիրելու, և ես պիտի դադրիմ Քարուլեղ մ'ըլլալէ :

ՌՕՄԷՕ. — Թողո՛ւմ որ խօսի տակաւին կամ՝ պատասխանեմ :

ԺԻԻԼԻԷԴԻ. — Լոկ անունդ թշնամի է ինձ. դուն Մոնղակէ մը չես, դուն՝ զո՛ւն ես : Մոնղակէ մը ի՛նչ է. ոչ ձևք, ոչ ոտք, ոչ թեւ, ոչ դէմք և ոչ մարդկային մարմնոյ որ և է մաս : Ո՛հ, ուրիշ անուն մ'ա՛ռ վրայ, Ռօմէ՛օ, անունի վրայ ի՛նչ կայ : Ինչպէս մեր վարդ կոչած ծաղիկը ուրիշ որ և է անուան տակ իր անոջ բոյրը պիտի տար միշտ՝ նոյնպէս Ռօմէ՛օ ալ եթէ Ռօմէ՛օ կոչուած չըլլար՝ առանց այդ անուան իր հասլաւարճիկ բարեմասնութիւններէն և ոչ մին պիտի կորսնցնէր : Ռօմէ՛օ, նետէ՛ անունդ վրայէդ, և այդ անուան տեղ՝ որ քու մէկ մասդ չկազմեր, ա՛ռ, ընդունէ՛ զիս իմ բովանդակ էութեամբս :

ՌՕՄԷՕ. — Կ'ընդունիմ խօսքդ անգէն խակ. զիս քու սիրականդ կոչէ՛ միայն, և ես նորէն պիտի մղըրտուիմ. այսուհետեւ Ռօմէ՛օ չե՛մ ես :

ԺԻԻԼԻԷԴԻ. — Կասո՛ւ հանիւն ճակը նայելով. — Ո՛վ ես դուն որ գիշերային մթութեան մէջ պարուրուած՝ կուգաս սրտիս զագտնիքը կորզել ինձմէ :

ՌՕՄԷՕ. — Չգիտեմ ի՛նչ անունով յայտնել քեզ ո՛վ ըլլարս : Անունս, սիրուն հրեշտակ, զարչելի է ինձ՝ ըստ որում քեզ թշնամի : Եթէ գրուած ըլլար այն՝ պիտի պատռէի տառերը :

ԺԻԻԼԻԷԴԻ. — Ակունջներս քիչ բառեր լսած են այդ ձայնով արտաբերուած՝ և սակայն կը ճանչնամ անոր հնչիւնը. դուն Ռօմէ՛օն չե՛ս, Մոնղակեան զաւակ մը :

ՌՕՄԷՕ. — Ոչ մէկն եմ և ոչ մէկալը, պաշտելի հրեշտակ, քանի որ ոչ մէկը և ոչ մէկալը հաճելի են քեզ :

ԺԻԻԼԻԷԴԻ. — Ըսէ՛ ինձ, ի՛նչպէս եկար հոս, և ի՛նչու եկար. պարտէ՛զին պատերը բարձր են և մա-

գըլցելն ալ դժուար : Մտածէ՛ թէ ո՞վ ես : Այս վայրս մահ է քեզի համար՝ եթէ ազգակ...ններէս մին գրեզ գրեզ հոս գտնէ :

ՌՕՄԷՅՕ. — Սիրոյ թեթեւութիւն թեւերով ելայ մագըլցի այս պատերուս վրայ, զի քարեղէն թուճեր չեն կարող սիրոյ արգելք ըլլալ, և ինչ որ սէրը կը գորէ ընել՝ զայն ընելու համարձակութիւն ալ կ'ունենայ. ուստի ազգականներդ չեն կրնար արգելք ըլլալ ինձ :

ԺԻԻԼԻԻԷԳ. — Ո՛հ, եթէ տեսնեն՝ կ'սպաննեն՝ զքեզ :

ՌՕՄԷՅՕ. — Ափսո՛ս, ինձ համար աւելի վտանգ կայ քու աչքէդ՝ քան թէ հարիւր մերկացած թուրերէ, քու կողմէ քաղցր նայուած մը՝ և ա՛լ չեմ վախնար անոնց թշնամութիւնէն :

ԺԻԻԼԻԻԷԳ. — Աշխարհի թագաւորութիւնը պարգեւն ինձ՝ պիտի չուզէի որ տեսնեն զքեզ :

ՌՕՄԷՅՕ. — Իրենց աչքին չերևալու համար զիշերուան վերարկուն վրաս առած եմ. դուն սիրէ՛ զիս միայն, ու թող անոնք գան զիս հա գտնեն : Կը նախընտրեմ որ կեանքս վերջանայ անոնց ատելութեամբ քան թէ մահս յետաձգուի առանց քու սիրոյդ :

ԺԻԻԼԻԻԷԳ. — Եւ ո՞վ առաջնորդեց զքեզ մինչև հոս գալու :

ՌՕՄԷՅՕ. — Սէրը՝ որ նախ ներչնչեց ինձ գտնել տեղդ. նա ինձ դաս տուաւ, և ալ աչքերս տուի իրեն : Նաւուղիդ մը չեմ, սակայն գտնուէիր իսկ ամենահեռուոր ասիւր՝ զոր անհուն ուղիւնոսք կը թրջեն, դարձեալ ամէն վտանգներու զիմադրաւ՝ այսպիսի անգին գանձ մը գտնելու հետամուտ պիտի ըլլայի :

ԺԻԻԼԻԻԷԳ. — Գիտես որ զիշերուան զիմակը երև-

սիս վրայ է, եթէ ոչ՝ այս զիշեր բերնէս կ'աճ խօսքերը լսած ըլլալուդ համար պիտի տեսնէիր թէ կուսական շառագնութիւն մը ծածկած է այտերս : Ո՛հ, պիտի ուզէի չմեղանչել համեստութեան պահանջմանց դէմ, պիտի ուզէի ուրանալ բոլոր ըսածներս . . . : Բայց ա՛լ հեռի ինձմէ փուճ ու կեղծ ձևեր : Կը սիրես զիս : Գիտեմ թէ Այո՛ պիտի ըսես. ու ես պիտի հաւատամ խօսքիդ : Երգում մի՛ ըներ թէ կը սիրես. օր մը կըրնաս դրժել երգմանդ. Արամազդ շատ կը խնդայ եզեր սիրահարներու երդնազանցութեան . . . : Ո՛ ազնիւ Ռօմէօ, եթէ կը սիրես զիս՝ խօսէ՛ զայդ ուղիղ և աննենց սրտիւ, և եթէ կը կարծես կարի չուտ չահած ըլլալ սիրտս՝ պիտի խոժոժիմ, քարսիրտ պիտի ըլլամ ու չե՛ պիտի ըսեմ քեզ՝ որպէս զի դարպասես զիս (to woo). եթէ ոչ՝ աշխարհք ինձի պարգեւն՝ դարձեալ չեմ համոզուիր . . . : Ապաքէն մե՛ծ է սրտիս սէրը, ո՛ր գեղեցիկդ Մոնղակեան, ասոր համար գուցէ ընթացքիս մէջ թեթեւութիւն եմթաղրես. ալ հաւատամ ինձ, ազնուական երիտասարդ, զիս աւելի հաւատարիմ պիտի գտնես քան թէ այն օրիորդներն՝ որք ինձմէ աւելի զիտեն զգուշաւորութիւն կեղծել : Կը խոտովանիմ սակայն թէ աւելի զգուշաւոր պիտի ըլլայի՛ թէ՛ որ՝ յանգէտս իմ՝ սիրոյս խանդավառ յայտարարութիւնը բերնէս լսած չըլլայիր : Ներէ՛ ուրեմն ինձ, և սիրային թեթեւութեան մի՛ ընծայեր այս տկարութիւնս՝ զոր զիշերի մշտութեան չնորհիւ միայն կարող եզար խնամալու :

ՌՕՄԷՅՕ. — Ազնիւ օրի՛որդ, կ'երդնում նուիրական լուսնին վրայ՝ որ սա պտղատու ծառերուն կատարները կ'արծաթագօժէ . . . :

ԺԻՒԼԻԻԵՒԻ.— Ո՛հ, մի՛ երզնուք լուսնին վրայ, այն յեղեղուկ լուսնին՝ որու չորժուն գունտը կը փոխուի սմսէ ամիս. կը վախնամ որ քու սէրդ ալ յեղեղուկ չըլլայ անոր պէս:

ՌՕՄԷՅՕ.— Ի՞նչ բանի վրայ կ'ուզես ուրեմն որ երզնում:

ԺԻՒԼԻԻԵՒԻ.— Երզում մի՛ ընելի բնաւ, կամ՝ եթէ կը յօժարիս՝ երզուրնցի՛ր քու շնոյ հագեղ անձիդ վրայ՝ որ իմ պաշտելի կուռքս է, ու այն ատեն կը հաւատամ քեզ:

ՌՕՄԷՅՕ.— Եթէ սրտիս մաքսս ր ու անկեղծ սէրը . . . :

ԺԻՒԼԻԻԵՒԻ.— Չէ՛, չէ՛, մի՛ ել զնուք: Չեմ կարող մեր միութեան բոլոր ուրախութիւններն այս գիշեր ճաշակել՝ թեպէտ սրտիս միակ ուրախութիւնս ըլլաս. այդ միացումը խիստ բուռն է: Խիստ յանդուգն, խիստ յեղակարծ, խիստ անակնկալ և չափազանց նըմանող փայլակի՛ որու գոյութիւնը «անա փայլակը» ըսելէ՛ր յառաջ կը դադրի. . . : Բայ՛ի՛ գիշեր, անուշիկ բարեկամս, սիրոյ այս կոկոնը՝ ամառնային շունչով հասունցած՝ իբրև չքնաղ ծաղիկ պիտի փայլի մեր յառաջիկայ տեսութեան մէջ. . . : Գի՛շեր բարի, գիշեր բարի. ինչպէս հանգիստն ու անուշիկ անդորրութիւնը կ'իջնայ սրտիս վրայ՝ թող իջնայ քու սրտիդ վրայ ալ:

ՌՕՄԷՅՕ.— Ո՛հ, այսքան քիչ գոհացում տալով զիս կը թողո՞ս այսպէս, անուշիկ հրեշտակ:

ԺԻՒԼԻԻԵՒԻ.— Քեզ ի՞նչ գոհացում կրնամ տալ այս գիշեր:

ՌՕՄԷՅՕ.— Քու անկեղծ սիրոյդ հանգիսաւոր փոխանակութիւնն իմինիս հետ:

սիրուհւոյ մը ձայնը, և ի՛նչ անուշ գեղգեղ է այն՝ ուշադիր ականջի մը համար:

ԺԻՒԼԻԻԵՒԻ.— Ռօմէ՛օ:

ՌՕՄԷՅՕ.— Հոգի՛ս, հրեշտակս:

ԺԻՒԼԻԻԵՒԻ.— Վաղը ժամը քանի՛ն մարդս խրկեմ քեզ:

ՌՕՄԷՅՕ.— Իննին:

ԺԻՒԼԻԻԵՒԻ.— Ժամն իննին ուրեմն անպատճառ. մինչև այդ երանելի ժամը հարիւր տարի կայ: Սակայն մոռցայ թէ ինչո՞ւ համար կանչեցի զքեզ:

ՌՕՄԷՅՕ.— Ուրեմն հոս կը մնամ մինչև որ միտքդ գայ:

ԺԻՒԼԻԻԵՒԻ.— Պիտի մոռնամ միշտ որպէս զի միշտ հող մնաս, յիշելով միայն թէ ո՛րքան սիրելի է ինձ քու ներկայութիւնդ:

ՌՕՄԷՅՕ.— Հոս պիտի մնամ տակաւին՝ որպէս զի շարունակես մոռնալ զիս, ես ինքս մոռնալով ամէն տեղ այս տունէն դատ:

ԺԻՒԼԻԻԵՒԻ.— Լուսնալու վրայ է, կ'ուզէի որ գացած ըլլաս, այլ սակայն խաղէ ախորժող աղջկան մը կը նմանիմ՝ որ իր ընտանի թոչունը, — կաշկանդեալ հէք բանտական, — թող կուտայ որ միջոց մը թռչտի իր ձեռքէն հեռու, և շուտ մը մետաքսեայ թևը քաշելով իր քով կը վերադարձնէ, այնքան նսխանձոտ սիրող մ'է անոր ազատութեան:

ՌՕՄԷՅՕ.— Կը փափաքէի քու թոչունդ ըլլալ:

ԺԻՒԼԻԻԵՒԻ.— Ես ալ կը փափաքէի զայդ, սիրական Ռօմէ՛օ, այլ գգուանքներուս տակ պիտի խղդէի զքեզ: Բարի՛ գիշեր, բարի՛ գիշեր: Այն աստիճան քաղցր տրտմութիւն մ'է քեզմէ բաժնուիլը՝ որ

մինչև լուսնալը «Բարի գիշեր» պիտի յեղչեղէի :

Կը նեւանայ :

ՌՕՄԷՑ՝ առանձին .— Քուներ աչացող վրայ հանդ-
չի, ու խաղաղութիւնը սրտիդ մէջ : Կուզէի ես ինքս
քուն ու խաղաղութիւն ըլլալ այսքան հնչտաւէտ կեր-
պիւ հանգչելու համար : Հիտայ կլլեմ հողերը հօրս
խցիկն (cell) երթամ իր օգնութիւնը խնդրելու և եր-
ջանկութիւնս պատմելու իրեն :

Պարտէշի պարէն հոգեւոր կ'եւէ :

ՏԵՍԵՐԱՆ Գ.

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕՅԻ ԽՑԻԿԸ

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ կը մտնէ՝ ձեռքը կոտրով մը .

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ .— Գորչաչուի այգն իր ժպիտով
խոժոռոգէմ գիշերը կը ծածկէ, և լուսեղէն ճառա-
գայթներով կ'երվնագարդէ արեւելակողմի ամպերը :
Խայտադուռն մթութիւնը՝ երեքացող արբշիտի մը նման՝
կը հեռանայ ցերեկի շաւիղէն՝ զոր կը բանան ճառա-
գայթարձակ Տիտանին անիւները : Արեն իր բոցանուռ
նայուածքով դեռ օրը չկենդանացուցած և գիշերային
տամուկ ցօղը չցամքեցուցած տակաւին՝ երթամ սա
օգորեայ (osier) կողովը մահատու բոյսերով և թան-
կահիւթ ծաղիկներով լեցնեմ : Երկիրը՝ մայր բոլոր ա-
րարածներու՝ նաև անոնց գերեզմանն է, նոյն խակ իր

ժիւղիկի .— Իմ անկեղծ սիրոյս . խնդրելիչ յա-
ռաջ արդէն տուած եմ քեզ իմ անկեղծ սէրս, և սա-
կայն կ'ուզէի դարձեալ տալու պարագային մէջ ըլլալ :

ՌՕՄԷՑ .— Ի՛նչ, զայն ետ առնուլ կ'ուզես, և
ինչո՞ւ, ժիւղիկի :

ժիւղիկի .— Երկրորդ անգամ քեզ նուիրելու ա-
ռատածեռութիւնն ունենալու համար . այլ կը փա-
փաքիմ երանութիւն մը՝ զոր ունիմ արդէն . իմ ա-
ռատածեռութիւնս անհուն է ծովու նման, ու սէրս
այ անոր պէս խորայատակ . որքան տամ քեզ՝ այն-
քան կ'ունենամ, ըստ որում երկուքն ալ անկոր են
ու անբաւ : (Սննդուն կը կանչէ ներսէն) : Ներսէն
ձայն մը կը լսեմ . . . Մ'նան բարով, անուշիկ սիրա-
կան : Հիմայ, հիմայ, բարի ծծմար . . . Սիրելի Մոն-
զակեանս, հաւատարիմ ըլլաս : Պահ մ'սպասէ՛, կու-
գամ նորէն :

Պարտէշի կը արշալի :

ՌՕՄԷՑ .— Ո՛վ օրհնեալ, ամենօրհնեալ գիշեր : Այլ
ըստ որում գիշեր է՝ կը վախնամ թէ մի գուցէ այս
ամէնը երազ ըլլայ . այսքան մեծ երանութիւն կրնայ
իրական ըլլալ :

ժիւղիկի .— Երբէն կ'արշալի :

ժիւղիկի .— Երկու խօսք ալ լսեմ քեզ, սիրա-
կան Ռօմէօ, ու այն ատեն՝ իրաւցնէ գիշեր բարի :
Եթէ սէրդ պարկեշտ է ու միտքդ՝ ամուսնութիւն,
վաղը քեզ խրկելիք անձիս միջոցաւ իմացուր թէ երբ
և ո՞ւր կ'ուզես որ մեր պսակը կատարուի . այն ժա-
մանակ բոլոր անձս, բոլոր բաղդս պիտի գնեմ քու

ուտքիդ տակ, և մինչև աշխարհի ծայրը ետեկդ պիտի գամ, ո՛ր ամենասիրելի տէրս:

ՄՏՆՏՈՒ՝ (ԱԵՐԱԿԵՆ). — Օրիորդ:

ԺԻԻԼԻԻԿԻԳԻ. — Հիմայ կուգամ: Այլ եթէ միտքդ ուղիղ չէ՝ կ'աղաչեմ...:

ՄՏՆՏՈՒ՝ (ԱԵՐԱԿԵՆ). — Օրիորդ:

ԺԻԻԼԻԻԿԻԳԻ. — Է՛, հասկցա՛նք, եկայ... որ սիրոյ խօսք չընես հետս ու զիս թողուս կակիծիս մէջ...: Վաղը իմ մարդս պիտի խրկեմ...:

ՌՕՄԷՕ. — Գեղեցիկ արեղ վկայ...:

ԺԻԻԼԻԻԿԻԳԻ. — Բիւր անգամ զիշեր բարի:

ՌՕՄԷՕ. — Բիւր անգամ բարի գիշերը կը յարենայ՝ քու լոյսդ կորսնցնելով: Սիրողը կը վազէ իր սիրուհւոյն՝ ինչպէս դպրոցի աշակերտը կը վազէ դասարանէն դուրս. բայց ցաւով կը բաժնուի անկէ՛ ինչպէս կախերես աշակերտը ցաւով կը գլմէ՛ դպրոց:

Յ-դ-ու-լ-ը Է-հ-ա-ն-ո-յ:

ԺԻԻԼԻԻԿԻԳԻ. Լուրեկ կուգայ պատուաներ:

ԺԻԻԼԻԻԿԻԳԻ. — Ը՛սթ, Ռօմէօ, ըսթ...: Ռ՛հ, ի՞նչու բազկարանին ձայնը չունենայի՝ իմ ազնիւ վարուժնակս վերակոչելու համար: Գերութիւնն իր կերկերուն ձայնը չկրնար բարձր հանել, եթէ ոչ՝ պիտի դղրդէի, պիտի սասանէի այն անձանն՝ ուր կը հանդչի արձագանք, և անդադար ու մինչև վերջ սիրական Ռօմէօյիս անունը կրկնելով՝ իմինէս աւելի կերկերուն պիտի դարձնէի անոր օգաթի՛ն: Այնը:

ՌՕՄԷՕ՝ ևս դատուարով. — Է՛ որ անունս կուտայ: Գիշերայն ի՛նչ արձաթեայ հնչւուններ ունի

արգանդն է անոնց չիրիմը: Եւ կը տեսնենք թէ՛ այդ արգանդէն ելած կերպ կերպ զաւակներն իր ստինքնե-րու անսպառ կաթը կը ծծեն, և անոնցմէ շատերն օժտեալ են բազմաղիմի յատկութիւններով. չկայ մէկն՝ որ իր յատուկ ազդեցութիւնը չունենայ, և սակայն ամէնքն ալ կը զանազանին իրարմէ: Ռ՛հ, քանի՛ մեծ է և հզօր այն ոյժն՝ որ կը գտնուի խոտերու, բոյսե-րու, քարերու և անոնց ներքին յատկութիւններու մէջ. չկայ անպէտ և անպիտան համարուած բան մը երկրի վրայ՝ որ մասնաւոր օգուտ մը չընծայէ երկրի. չկայ նոյնպէս ամենալաւ բան մ'որ իր սովորական գործածութենէ չեղելով՝ չկորսնցնէ իր հարազատու-թիւնը և չկնայ գեղձման մէջ: Նոյն խի առաքինու-թիւնը չարաչար կիրառմամբ կը դառնայ կ'ըլլայ մո-լութիւն, և մերթ մոլութիւնն ալ այս ինչ գործքով կ'ազնուանայ: Սա փոքրիկ ծագիլի բաժակը թէ՛ զօ-րաւոր թոյն կը պարունակէ և թէ՛ զօրաւոր դեղ. եթէ հոտուլտաս՝ իր բոյրը կը կազուրէ մարմնոյ բո-լոր մասերը. եթէ համս առնուս՝ կը մահայնէ թէ՛ սիրտ թէ՛ զգայարանք: Երկու ներհակ թշնամիներ ինչպէս բոյսերու՝ նոյնպէս և մարդոց մէջ գլմամարտ պայքար մը կը մղեն. չորհն՝ որ Աստուծմէ կուգայ և բիրտ կամքն՝ որ մեղմէ կը բխի: Այն անձն որ այս երկուքն վատթարին տիրապետութեան տակ է՝ մա-հու քաղցկեղով կը փճանայ շուտ և անհետ կ'ըլլայ:

ՌՕՄԷՕ Էլ Է-հ-ա-ն-ո-յ:

ՌՕՄԷՕ. — Օրհնէ՛ սուրբ հայր:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆ՝ (ԲՆԻՍԻՍԻ) ԲՆԻՍԻՍԻ ԸԼԼԱՍ: Ի՞նչ աւօտ-եայ ձայն է ան՝ որ այսպիսի քաղցր ողջոյն մը կու-

տայ...: Երիտասարդ, այսքան կանուխ անկողինը ձգել կլիլը մտային վրդով կ'ենթադրէ: Մտամուռը դէտ կանգնած է ձերունուոյն աչաց մէջ, և ուր մտնուողը կայան կ'ընտրէ՝ քունը չմտնել հոն: Հետեւաբար քու առաւօտեայ այցէդ կը մակարեւրեմ թէ ծանր վրդովութիւն մ'զքեզ անհանգիստ ըրած ու վերջուցած է մահճէդ: Եթէ այս ենթադրածիս պէս չէ՝ կը դուշակիմ որ մեր երիտասարդ Ռօմէօն այս գիշեր պէտք չէ անկողին մտած ըլլայ:

Ռօմէօ.— Վերջին կարծիքդ ուղիղն է, բայց ես այս պատճառաւ աւելի քաղցր հեշտանք մը վայելեցի: ՀԱՅՐ ԼՕՐԵՆՉՕ.— Ռօզալինի հետ էիր արդեօք. Աստուած թողութիւն չնորհեսցէ:

Ռօմէօ.— Ո՛չ, պատուական հայր, Ռօզալինի հետ չէի. ես մոռցայ արդէն սյդ անունը և այդ անուան յարակից մորմոքները:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՉՕ.— Ծանալաւ, օրհնած, ուրեմն ո՛ւր գացիր էիր երէկ գիշեր:

Ռօմէօ.— Պիտի ըսեմ քեզ՝ հարցումդ նորէն չկրկնած: Երէկ գիշեր թշնամուոյս խնճոյքին գտնուեցայ՝ ուր յանկարծ սիրաս վիրաւորուեցաւ մէկէ մը, և այդ մէկին սիրան ալ վիրաւորուեցաւ ինձմէ: Քու օգնութենէդ ու քու սրբազան կարգէդ կ'սպասենք մեր երկուքին բոյժը: Կը տեսնես, պատուական հայր, որ ես սրտիս մէջ ատելութիւն չունիմ, ըստ որում ինչպէս ինձ՝ նոյնպէս և ոսոխիս համար կը քարեխօսեմ:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՉՕ.— Օրհնա՛՛՛՛՛՛՛, բայց ու մեկին խօսէ՛ որ միտքդ լաւ հասկնամ. առեղծուածաւոր խոստովանութիւն մ'առեղծուածաւոր արձակում կը գտնէ միայն:

Ռօմէօ.— Ուրեմն խօսիմ քեզ բաց ու մեկին թէ Բարուէլդի դեղանի աղջկան նուիրեցի սրտիս ջերմաջերմ սէրը. ինչպէս իմ սէրս իր վրայ սեւեռուեցաւ նոյնպէս և անորն իմ վրաս: Ամէն բան կարդին է, և մնացածը քու շնորհիւ կարգի պիտի մտնէ սուրբ պրօսակով: Թէ երբ, ո՛ւր և ի՛նչպէս տեսնուեցանք, սիրուեցանք ու նշանուեցանք իրար հետ՝ ճամբան կը պատմեմ, բայց ամէն բանէ յառաջ կ'աղաչեմ կը պատմեմ որ հաճիս այսօր իսկ մեր պսակը կատարել:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՉՕ.— Տէր Աստուած, սյդ ի՛նչ յանկարծական փոփոխութիւն: Այդքան շուտ մտնանս Ռօզալինը՝ որու հոգի կուտայիր: Չըսե՛նք ուրեմն թէ երիտասարդներուն սէրն իրենց սրտին մէջ չէ, այլ միայն աչքերուն մէջ: Այն ի՛նչ յորդարուեցանք Ռօզալինի սիրոյն կ'ողողէին քու տօգնած այտերդ. ի՛նչ դառնահամ աղբիւր էր այն՝ որ կը պարպուէր վայրապար համեմելու համար սէր մ'որ անոր պատի մէկ համեմն իսկ չպահեր այս պահուս: Արեն երկնքի երեսէն դեռ ցրուած փարատած չէ քու արձակած հառաչներդ. լացուկոծներդ կը հնչեն տակաւին հնաօր ալիանջներուս մէջ: Այտիդ վրայ անամնացած կը տեսնեմ հին արցունքի մը հետքը՝ որ դեռ չէ սրբուած: Լ թէ արդարեւ դուն դո՛ւն էիր այն ատեն, եթէ մորմոքներդ բուն քուկը էին, դուն և քու մորմոքներդ ամբողջովին Ռօզալինի կը վերաբերէին, ու հիմայ շուտով մը փոխուէր ես այդպէս: Ուրեմն դու և հետս կրկնէ՛ սա խօսքը թէ՛ կանայք կրնան տկարանալ՝ երբ արք այսքան տկար նկարագիր կը կրեն:

Ռօմէօ.— Եւ միթէ Ռօզալինը սիրելուս համար շատ անգամ յանդիմանած չե՛ս դիս:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ.— Խնթութիւններ ընկուող համար յանդիմանած եմ, օրհնած, չէ թէ սիրելուդ համար:

ՌՕՄԷՕ.— Ու խրատած իսկ՝ որ այդ սէրը թաղեմ:

ՀԱՅՐ ԼՕՈՅՆՁՕ.— Ես չստի քեզ որ այդ սէրը գերեզման դնես՝ որպէս զի ուրիշ մը դուրս հանես անկէ:

ՌՕՄԷՕ.— Խնդրեմ, հայր, մի՛ սաստեր զիս: Ան՝ զոր կը սիրեմ հիմայ, կը պատասխանէ իմ սիրոյս, գիտես արդէն թէ Ռօզալին չէր սիրեր զիս:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ.— Գիտէր նա թէ քու սէրդ՝ առանց հեզել զիտնալու՝ իր դասն ունակութեամբ կը կարողար միայն: Բայց օ՛ն երթա՛նք, յեղյեղուկ զաւակ. ես պիտի օգնեմ քեզ սա՛ մտածմամբ թէ այս խնամութիւնը կրնայ բարեբաստիկ հետեւանք մ՛ուռնանալ, այն է ձեր երկու գծտեալ գերդաստանները միացնել և անոնց հին թշնամութիւնը փոխել ճշմարիտ սիրոյ:

ՌՕՄԷՕ.— Ո՛հ երթա՛նք, երթա՛նք կոյսնցնելու ժամանակ չունինք:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ.— Երթա՛նք յուշիկ ու խոհեմաբար. շուտ վաղորդին ոտքը կը գայթի:

Կ'եւէն:

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ՓՈՂՈՑ ՄԸ

ՊԵՆՎՕԼԻՕ ԵՒ ՄԵՐՔՈՒՉԻՕ կը մտնեն.

ՄԵՐՔՈՒՉԻՕ.— Մեր Ռօմէօ բարեկամը որ սատանայի ծակը մտեր է, տուն չէ՛ եկեր այս գիշեր:

ՊԵՆՎՕԼԻՕ.— Ըսեն մը դացեր է այլ չէ թէ հօրը տունը, ծառան այդպէս ըսաւ:

ՄԵՐՔՈՒՉԻՕ.— Ա՛խ, ի՛նչ ըսեմ այն քարսիրտ տոգոյն աղջկան՝ այն Ռօզալինին՝ որ այսքան կը չարչրկէ խնդճ երիտասարդը. շատ չանցած նա պիտի խնթեցնայ ճշմարիտ:

ՊԵՆՎՕԼԻՕ.— Թիպալտօ՝ ձերունի Բարուկեղի ազգականը՝ գիր մը խրկեր է անոր հօրը տունը:

ՄԵՐՔՈՒՉԻՕ.— Մարտադիր մ՛անշուշտ:

ՊԵՆՎՕԼԻՕ.— Ռօմէօ գիտէ պատասխանել անոր:

ՄԵՐՔՈՒՉԻՕ.— Գիր գիտնալէ ետք՝ ամէն մարդ կը պատասխանէ նամակի մը:

ՊԵՆՎՕԼԻՕ.— Ըսել կ'ուզեմ թէ գրգիռի դէմ պիտի պատասխանէ գրգիռով:

ՄԵՐՔՈՒՉԻՕ.— Ափսո՛ս, խնդճ Ռօմէօ, նա արդէն իսկ մնում մէկն է՝ սպիտակագեղ աղջկան մը սեւ աչքերէն խոյուած, սիրերդով մ՛ականջէն զարնուած, նետածիգ կոյր մանկան սլաքով վիրաւորուած ճի՛շդ սրտէն...: Թիպալտօյի դէմ ելլող մարդ է ան:

ՊԵՆՎՕԼԻՕ.— Եւ ի՛նչ մարդ է այդ Թիպալտօն:

ՄԵՐՔՈՒԶԻՍ.— Խիզախ ու անխախ մէկը, կանոնաւոր սպանութեանց արխասիրտ հրամատար (16): Նա կը կռուի ինչպէս մէկը կը գեղգեղէ կզանակ մը՝ կանոն, չափ ու ամանակ պահելով: Մէկ, երկու, երեք կ'ըսէ ու թուրը մէկէն կը միսէ կուրծքիդ ճիշդ կեդրոնը: Գերազանց մենամարտիկ մ'է թխալատ, առաջին կարգի մենամարտիկ մ'որ ջնջին պատճառով իր սուրը կը խաղցնէ ու մետաքսեայ բաճկոնակի մը խորը կը միսէ անխարան: (Սրամարտիկի դիւրստն ըլլալ՝ աջ սրունիք կը կտրկտուէ): Ո՛հ, անմահ թրահարուած մը, սքանչելի խուսահարուած մը, և զիմացինը զարնուած է արդէն:

ՊԵՆՎՈՒԻՍ.— Ի՞նչ տեսակ բռներ են ատոնք, Մերքուզիո:

ՄԵՐՔՈՒԶԻՍ.— Գրողին երթան այդ անհամանոտ ձեքձեք-բեկբեկ զեփզեփները, ներմուծիչները այս նորանշան բռներու և անլուր արտասանութեանց: Անոնց խօսելու նորելուկ ձևերը ճշմարիտ զգուանք կը պատճառեն մարդուն: Ո՛ մեծ հայր իմ, ողբալի բան չէ՛ այս որ այսպէս պաշարուինք օտարամոլ մտղուկներէ՛ այս նորոթներու փերեգակներէ՛ որք ա՛յնպէս պինդ յարած են իրենց ընդունած սովորութեանց՝ որ մեր հնաձև համարուած աթոռակներու վրայ այլ ևս չեն կարող նստիլ հանդիստ: Հտուա իրենց պօսժուարը, պօստուարը, ւերսի՛ն, օ որլորուարը, քարտօ՛նը. ո՛հ, զզուանք (17):

ՌՕՄԷՑ կը մտնէ մտախոն:

ՊԵՆՎՈՒԻՍ.— Ռօմէ՛օն, Ռօմէ՛օն:
ՄԵՐՔՈՒԶԻՍ.— Կաշի ու սակո՛ր մնացած, ոսկոր-

ներուն ո՛ւղը պարպուած, չոր ոխնկա մը դարձած. ո՛հ, հէք և ազազուն մարմին, այդ ի՛նչպիսի ողորմելի պահք մը կը բռնես (18)...: Օ՛հ, խօսէ՛ մեզ հաս մ'այն մեղրածորան քերթութիւններէն՝ որոնցմով սիրահարն Բեղարքա կը զեղուր, կը յորդէր: Անոր Լաւրա սիրունին՝ լաւ ասրանք հոչակուած՝ քուկինիդ քով բան մ'ըսել չէր, թեպէտ իր երգիչը քեզմէ լաւ գիտնար յանգել. Դիդէ աննշան թոնթոնիկ մ'է միայն, կղէտուտար՝ պատրանք մը. Հեղինէ՛ յեղյեղուկ ջրթիկ մը, Հերօ՛ խորթ գաւակ մը Երոսի, զեո՛ մը պարզապէս. իսկ Թիզպէ՛ իր ծաւի անփառ աչուրներով հազար թիզ վար կը գտրուի քու Ռօզալինէդ...: Մօսիէօ Ռօմէօ, պօնժո՛ւր, քու գաղիական տափատիդ գաղիական պօսժուար մը կը վայէ անշուշտ...: Երէկ գիշեր աղուո՛ր խաղ մը խաղացիր մեզ, Ռօմէօ:

ՌՕՄԷՑ.— Բարե՛ւ: Եւ ի՞նչ խաղ խաղացիր եմ ձեզ:

ՄԵՐՔՈՒԶԻՍ.— Ի՞նչ, չն՞ս գիտեր. ի՞նչ խաղ պիտի ըլլայ, փախուստի խաղը, խուսափի խաղը:

ՌՕՄԷՑ.— Ներէ՛, սիրելի Մերքուզիօ, կարևոր դործ մ'ունէի. կան պարագաներ՝ ուր մէկու մը ներելի է քաղաքավարութեան վրայէն ցատքել:

ՄԵՐՔՈՒԶԻՍ.— Աւելի լաւ կ'ըլլար քաղաքավարութեան վրայէն ցատքած ատենդ՝ մէջն իյնալի, Ռօմէօ:

ՌՕՄԷՑ.— Դաղաքավարութեան մէջ իյնալի. այլ ի՞նչ ընես, հարկ եղաւ վախչիլ քաղաքավարութենէ՛ առաջադրեալ նպատակին համեկու համար:

ՄԵՐՔՈՒԶԻՍ.— Սաղազրեալ նպատակին հասնելու համար...: Նպատակ՝ որու, խնդ՞ Ռօմէօ, իբրև մի ճշմարիտ սագ՝ եղած ես կոյր հպատակ, (որու՛

ներէ՛ ինձ ըսել կը յանդի էջ-նահատակ), և որ ձեռ-
քէդ կը փախչի քան գնապաստակ չուտ և արագ՝ ձե-
ռացդ մէջ անքաղաքաւարութիւն զարտակ՝ թողլով
մինակ: Ռօմէօ, աւելի լաւ էր անշուշտ քաղաքաւա-
րութիւն հետապնդել քան անուրջ և երեակայու-
թիւն...:

Ռօմէօ.— Ո՛հ, ո՛հ, կը տեսնէ՞ք սա մեր Մեր-
քուզիօ բարեկամն՝ որ պահ մը յառաջ ինձ հրաւէր կը
կարդար բանաստեղծութեան, և ինք հիմայ յանկարծ
բանաստեղծ կը կարի և արձակով անդամ ոտանաւոր
կը բարբառի, և ի՛նչ բանաստեղծ... քաղաքաւար,
որովհետեւ գուցէ տասն անգամ քաղաքաւարութիւն
բառը ելաւ բերնէն:

ՄԵՐՔՈՒԶԻՅ.— Ա, ո՛, քաղաքաւար և քաղա-
քաւարութեան ալ վարդը՝ եթէ կ'ուզես:

Ռօմէօ.— Քաղաքաւարութեան վարդ . ի՛նչ դե-
ղեցիկ ձե խօսքի՛ անսեթեւեթ և բնական:

ՄԵՐՔՈՒԶԻՅ.— Ի՞նչ, չհաւնեցար...:

Ռօմէօ.— Է՛հ, հոտուըտամ անգամ մը սա վար-
դը: (Իր շղուականները ցուցնելով): Կը տեսնես սա
չղուականներս և անոնց վրայի երիզեայ դեղեցիկ
վարդը: Կր կարծէի թէ քաղաքաւարութեան վարդն
էր այն: Այլ քու հանձարդ չղուականներուս խօսք կը
թողը... քու խելքը կը նսեմացնէ զանոնք:

ՄԵՐՔՈՒԶԻՅ.— Գործածած ձեզ չղուականներէդ
աւելի նոր է և վարդերէդ ալ աւելի գեղեցիկ, Մաչէ՛
հինցո՛ւր չղուականներդ, և պահէ՛ խնամով ճոռմա-
բանութեանդ սիրուն ծաղիկը:

Ռօմէօ.— Ո՛հ, կօշկակարի մ'արժանի սրախօսու-
թիւն:

ՄԵՐՔՈՒԶԻՅ.— Դուն ալ սրախօսութիւն որսու-
լու ելեր ևս՝ որպէս թէ վայրի սագ որսալու և-
լած ըլլայիր, մինչդեռ՝ ինչպէս ըսի՝ դու ինքդ սագ
մ'ես՝ խակ ու զարտակ՝ այն զիտցած գործիդ մէջ:

Ռօմէօ.— Ես արդէն կատարեալ սագ մը սեպած
եմ զքեզ, և եթէ առջևս բուն սագ մ'եղած չըլլայիր՝
խնդ՛ Մերքուզիօ, բան մ'իսկ չպիտի ըլլայիր:

ՄԵՐՔՈՒԶԻՅ.— Գիտե՛ս, Ռօմէօ, թէ խելքդ
ինձոր մ'է թթու և թացան (sauce) մը խիստ բարկ:

Ռօմէօ.— Է՛հ, սլարարտ սագի մը հանդերձանքին
համար պէտք չըլլար բարկ թացան:

ՄԵՐՔՈՒԶԻՅ.— Լա՛ւ, լա՛ւ, աւելի աղէկ չէ՛ այս-
պէս կատակել ու ծիծաղիլ քան թէ ակնու վախ բնկ
սիրոյ համար: Հիմայ ահա ընկերական եղար, Ռօմէօ,
հիմայ մեր հին զիտցած Ռօմէօն ես, ճշմարիտ Ռօմէօն
բնութեան և արուեստի: Սէրը մեծ յիմար մ'է, հա-
ւատա՛, որ թեկերն օրօրելով զէս ու զէն կը վազէ
առանց ըրածը զրածը գիտնալու, և որ...:

ՊԵՆՎՈՂԻՅ.— Ա՛լ բաւ է, Մերքուզիօ:

ՄԵՐՔՈՒԶԻՅ.— Կ'ուզես որ խօսքս կիսա՞տ թո-
ղում:

ՊԵՆՎՈՂԻՅ.— Կը վախեմ որ շատ երկայն պիտի
տեւէ:

ՄԵՐՔՈՒԶԻՅ.— Ընդհակառակն շատ կարճ, զի
յոգնեցայ ու չեմ ուզեր այլ ևս երկնցնել:

Ռօմէօ.— Այդ աղէկ լուր:

ՄՏՆՏՈՒ ԵՒ ՊԵՏՐՈՍ կը մտնեն:

ՄԵՐՔՈՒԶԻՅ.— Տեղ բացէ՛ք, տեղ բացէ՛ք, ու-
ռած փշած առաքատ մը կ'ուզայ ահա:

ՊԵՆՎՈՂԻՑ.— Զէ թէ մէկ՝ այլ երկու առագաստ. մին՝ վտաւակ. միւսը՝ տարատ:

ՍՏԵՏՈՒ՝ (քարձր ձայնով՝ ծաւաւն կանչելով).— Պետրոս:

ՊԵՏՐՈՍ.— Համէ:

ՍՏԵՏՈՒ.— Հովահարս, Պետրոս:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Տո՛ւր, Պետրոս, հովահարն որ երեսը ծածկէ. երկու երեսներէն քիչ մ'աւելի աղուսըը հովահարինն է:

ՍՏԵՏՈՒ.— Բարի լոյս գայ վրանիդ, ազնիւ աղաներ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Բար՛ իրկուն գայ վրադ, ազնիւ խաթունիկ:

ՍՏԵՏՈՒ.— Բար՛ իրկուն մի. վայ եկեր է՝ գըլխուս. իրիկուն եղա՛ւ որ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Այո՛, իրիկուն եղաւ. ինչպէս կը ցուցնէ արեւացոյցին երկար սլաքը:

ՍՏԵՏՈՒ՝ հովահարովը խաղալով.— Աստուած քեզ բարի տայ. ի՛նչ անզգովեղ բաներ կը խօսիս. ի՛նչ տեսակ մարդ ես դուն:

ՌՕՄԷՑ.— Այնպիսի մարդ մը, ազնիւ խաթունիկ, զոր Աստուած ստեղծած է իր շինած գործն աւրելու համար:

ՍՏԵՏՈՒ.— Մաս վկայ, աղէկ խօսեցար. իր շինած գործն աւրելու համար, հէ՛...: Աղաներ, մէջերնէդ մէկը գիտէ՛ թէ ո՛ւր կրնամ գտնել երիտասարդ Ռոմէօն:

ՌՕՄԷՑ.— Ես կրնամ ըսել. սակայն երիտասարդ Ռոմէօն գտած ատենդ փնտռած առննէդ քիչ մ'աւելի ձերացած պիտի ըլլայ. աւելի գէշը չգտնուելուն համար՝ ես եմ այդ անուամբ ամենէ՛ երիտասարդը:

ՍՏԵՏՈՒ.— Շատ լա՛ւ խօսեցար:
ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Այս խաթունիկը շատ գէշը

շատ լաւ կը գտնէ. խելացի՛՝ յոյժ խելացի պատասխան մը տուաւ:

ՍՏԵՏՈՒ՝ Ռոմեոյին.— Եթէ հրամանքդ ես Ռոմէօն՝ քեզ գաղտուկ խօսք մ'ունիմ ըսելիք:

ՊԵՆՎՈՂԻՑ.— Այս խաթունիկը մեր Ռոմէօ բարեկամը բարկենդանքի մը պիտի հրաւիրէ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Խնամխօսուհի մը, խնամխօսուհի մը. ասանկ բաներ հա՛, Ռոմէօ:

ՌՕՄԷՑ.— Է՛յ դուն ի՛նչ հասկցար, գուն ի՛նչ կը գտնես այս բանին մէջ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Որ և է կերպով գտածս նապաստակ մը չէ՛. միայն թէ պահքուան հաստեայի մը մէջ դրուած սպիտակահեր նապաստակ մը չըլլայ այն՝ ուտուելէն յառաջ ձթոած:

Կ'երգի:

Մի պառւացած չոր նսպասակ՝
Թեպէ՛ս մագերն ըլլան շերմակ՝
Մեծ պահոց մէջ լաւ ուտես մ'է,
Այլ մեր երէ՛ մ'որ ուտուելէ
Յառաջ ծնած կ'ստանայ համ՝
Մեղք է բ'ուան առնուլն անգամ:

Ռոմէօ, հօրդ տունը կ'երթանք ճաշելու, դուն ալ կուգաս:

ՌՕՄԷՑ.— Այո՛, կուգամ:
ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Մ'նաս բարով, հինօրեայ խաթուն, մե՛ծ խաթուն, ազնի՛ւ խաթուն:

ՄԵՐՔՈՒԶԻՑ ԵՒ ՊԵՆՎՈՂԻՑ Կ'ԵԼԵՆ ԶԷՅՊԷԼԷԸ:

ՄՏՆՏՈՒ.— Բերա՛նդ չորնայ : Ըսէ՛ ինձ , պարոն , ո՞վ է այդ անձոռնին՝ որ բերնին եկածը ավելոյցիկդ դուրս տուաւ :

ՌՕՄԷՑ.— Իր խօսքերն հաւնած մէկը՝ որ մէկ ըտպէի մէջ ա՛յնքան կը խօսի՝ որքան ինք չկրնար լսել ամբողջ ամսուան մը մէջ :

ՄՏՆՏՈՒ.— Թող պատուոյս դպչելիք բան մը հանէ բերնէն՝ և պիտի տեսնէ որ չէ լիք իրեն պէս սրկայի՛ այլ իրեն նման քսան սնամ-ապուրներու չափը կը սորվեցնեմ , և եթէ ես չսորվեցնեմ՝ ուրիշ սորվեցնողներ կը գտնուելն : Անամո՛թը , լի՛րբը . ո՞վ գիտցաւ զիս . իր ճանչցած երկու փարանոց փողոցի ջլթիկներէն , հոտածներէն չե՛մ ես : (Պեսրոսիկն) : Դուն ալ իշու պէս տնկուէ՛ կեցի՛ր քովս , ու թո՛ղ որ ամէն չափտու ուղածը խօսի ինձի :

ՊԵՏՐՈՍ.— Բեզի ուղածը խօսող չտեսայ ես . եթէ տեսնէի՛ չէի սպասեր ու սուրս կը քաշէի իսկոյն . ես ալ սուր քաշող կտրիճ մ՛եմ՝ երբ կուելն մէջ իրաւունք ունենամ և օրէնքը իմ կողմն տեսնեմ :

ՄՏՆՏՈՒ.— Գետի՛նը անցնի լ՛րոսած շունը . այնչափ սիրտս խաղայ՝ որ սիրտս փորս դող ելաւ : (Պեսրոսիկն) Անկոթին մէ՛կն ես : (Ռօլեօիկն՝ խորհրդաւոր կերպով մը) : Պարոն , հրամանքիդ բան մը պիտի ըսեմ : Ինչպէս ըսի հրամանքիդ՝ խաթունիկս խրկեց զիս որ քեզ փնտռեմ գտնամ . . . : Ապսպրեց որ ըսեմ . . . չէ՛ , այդ չեմ ըսեր , այդ ինձի կը պահեմ . . . : Բայց ամենէ յառաջ սա՛ ըսեմ որ լիքէ միտքդ . զինքը խարել գլխէ հանել է՝ մեծ մեղքի մէջ պիտի մտնաս , ինչու որ տակաւին շատ պզտիկ՝ գոհարի նման աղջիկ մէ՛ : Եթէ անհաւատարմութեամբ վարուիս իրեն հետ՝

աղջկան արիւնը պիտի մտնաս , և քու կողմէդ խիստ անվայել բան մը ըրած պիտի ըլլաս :

ՌՕՄԷՑ.— Դայեա՛կ , բարեւ տա՛ր քու խաթունիկիդ , քո՛ւ տիրուհւոյդ : Հաստատապէս կը յայտարարեմ որ . . . :

ՄՏՆՏՈՒ.— Ո՛հ , բարի սիրտ , ո՛հ , աղնիւ սիրտ . պիտի երթամ ըսածդ հասկցնեմ իրեն : Գառնուկս սրքան ուրախ պիտի ըլլայ :

ՌՕՄԷՑ.— Ի՞նչ պիտի ըսես նայիմ , բարի գայեալ . դուն իմ ըսելիքս մտիկ չես ընկեր :

ՄՏՆՏՈՒ.— Ի՞նչ պիտի ըսեմ . պիտի ըսեմ թէ դուն հաստատապէս կը յայտարարես . հաստատապէս յայտարարելը՝ ինչպէս կը կարծեմ՝ աղնուական մարդու գործ է :

ՌՕՄԷՑ.— Ըսէ՛ իրեն որ այս կէսօրէ ետք խոտովանանքի երթալու միջոց մը գտնէ . Հայր Լօրենձօյի խցիկը թող գայ . հոն խոտտովանանքէ ետք պտակը պիտի կատարուի : (Բսակը կուսայ անոր) : Ա՛ն , սա ալ քեզի :

ՄՏՆՏՈՒ.— Չէ՛ , չէ՛ , տէր իմ , չըլար . ես ստակ չեմ ընդունիր :

ՌՕՄԷՑ.— Ա՛ն կըսեմ :
ՄՏՆՏՈՒ (հսակն առնելով) .— կէսօրէ ետք ըսիք : Լաւ , գառնուկս հոն պիտի գտնուի կէսօրէ ետք :

ՌՕՄԷՑ.— Եւ դուն , բարի ծծմար , վանքի պատին տակ սպասես : Ժամ մը չանցած ծառաս պիտի գայ գտնէ զքեզ ու չուանէ սանդուղ մը բերէ . այդ գայ գտնէ զքեզ ու չուանէ սանդուղ մը բերէ . այդ գայ գտնէ զքեզ ու չուանէ սանդուղի չորհիւ գիշերուան խորհրդաւոր մթութեան մէջ դէպ ի իմ ամենաբարձր երանութիւնս պիտի վերկակեմ . . . : Երթաս բարով , ծծմար . Ռօմէօյի բարեւ

ները տա՛ր քու սղտի սիրուն տիրուհւոյդ :

ԿԸ ԿԵԿԵ :

ՄՏՆՏՈՒ.— Աստուած հետդ ըլլայ : (Ռօմեօն կանչեղով) : Բան մը սղտի ըսեմ քեզի :

ՌՕՄԷՕ.— Ի՞նչ սղտի ըսես , բարի ծծմար :

ՄՏՆՏՈՒ.— Խուփբերան է ծառագ . զխտնս անխօսքը թէ՛ առանց խորհրդակամի գաղանիքն է որ միշտ գաղանիք կը մնայ :

ՌՕՄԷՕ.— Այդ մասին անհոգ եղի՛ր . իմ մարդս ամենահաւատարիմ մէկն է :

ՄՏՆՏՈՒ.— Բան մ'ալ ըսեմ . զխոցի՛ր որ չկայ տիրուհւոյս նման աղօտօր ու անոյշ արարած մը : Տէ՛ր Աստուած , ի՛նչ ճլուրտացող սղտտիկ սիրուն դաւակ մ'էր ան . . . : Ի՛նչ , զխտնս , հոս Պարիս անունով ազնուական հարուստ մը կայ՝ որ աչք ունի ժիւլիէզիս . . . բայց այդ սիրելի գաւակը սատանան տեսնայ աւելի աղէկ ունի քան թէ այդ Պարիս ըսուածը : Տեսնես ի՛նչպէս սիրտը կը նեղանայ երբ հետը իյնալու համար կ'ըսեմ թէ Պարիսի պէս ազնիւ մէկը չկայ , այս խօսքը լսած ատենը՝ երեսը սղտի գոյն կ'տոնէ . . . : Ռահան՝ այն անուշահոտ խոտը և Ռօմէօ միւսնոյն գրով կ'սկսին , այնպէս չէ՞ (19) :

ՌՕՄԷՕ.— Այո՛ , ծծմար , երկուքն ալ Ռօմ կ'սկըսին . է՛ն , ե՛տքը :

ՄՏՆՏՈՒ.— Ռ՛ն , զիս ծաղրել կ'ուզես . Ռօ շունը կը յիշեցնէ . շուներուն ը՛ռօ կ'ըսեն ժողովրդեան մէջ . . (20) : Ապահով եմ որ Ռօմէօ անունը ուրիշ գիրով մը կ'սկսի . . . : Գիտնայիր թէ ժիւլիէզս ի՛նչ սիրուն բաներ կը գրուցէ թէ՛ ոահանի ու թէ՛ քու վրայ . սր-

քան գո՛հ սղտի մնայիր լսելով . . . :

ՌՕՄԷՕ.— Ծծմար , բարեներս խօսիս սիրուն տիրուհւոյդ

ԿԵԼԷ :

ՄՏՆՏՈՒ.— Այո՛ , անթիւ անհամար բարեներ . . . :

Պետրո՛ս :

ՊԵՏՐՈՍ.— Հա՛մէ :

ՄՏՆՏՈՒ.— Հովահարս ա՛ն ձեռքէս ու առջևէս քալէ՛ :

ԿԵԼԷ :

ՏԵՍԱԲԱՆ Ե .

ՔԱԲՈՒԼԵԴԻ ՊԱՐՏԵԶԸ

ԺԻՒԼԻԷԴԻ կը մտնէ .

ԺԻՒԼԻԷԴԻ.— Ժամը ինն կը զարնէր երբ դայեակս խրկեցի , որ խոստացած էր կէս ժամէն դառնալու . . . : Գուցէ գտած չըլլայ զինք . . . : Բայց ո՛չ . . . խեղճը կաղ է : Մի՛տքն ըլլալ պէտք էր սիրոյ պատգամաւոր , մի՛տքն՝ որ հարիւր անգամ աւելի շուտ կը սրանայ քան թէ մի՛տքին բլուրներուն վրայէն ստուերները հալածող արևուն լուսատու ճառագայթները : Այս պտտճառա՛ւ է որ հողմաթոխ թևեր , ունի Կուսկտոն : Արևն իր այսօրեայ արշաւին ծայրագոյն կատարն

հասած է այս պահուս. իննէն մինչև տասն և երկու
լման երև.ք ժամ անցաւ ու պառաւը տակաւին պիտի
երևայ: Թէ որ երիտասարդական աւիւն ու կրակոտ
արիւն ունենար՝ զնոյակի նման սրբնթաց կ'ըլլար. իմ
մէ'կ խօսքս զան խսկոյն սիրողիս կը խրկէր, ու սիրո-
ղիս մէ'կ խօսքը ինձ հա կը դարձնէր զան: Խեղճ
դայեակս պառաւցած է հիմայ, ու պառաւութիւնը
մահու նման բան մ'է գողցես՝ եթէ տեսնես անոր
կատարեայ գունատութիւնը, ծանրութիւնը, դան-
դաղութիւնն ու անգործութիւնը:

ՄՏՆՏՈՒ ԵՒ ՊԵՏՐՈՍ ԿԷ ԲՊԵՆԷ:

ԺԻՒԼԻԻԿԻԳ.— Օրհնեալ է Աստուած, ահա կուգայ
վերջապէս...: Ի՞նչ լուր ունիս, անուշիկ ծծմար.
զտար վինք: Քոյի մարդուդ ճամբայ տո՛ւր:

ՄՏՆՏՈՒ.— Պետրոս, զուս գնա՛ զուրաը սպասէ:

ՊԵՏՐՈՍ ԿԷԼԷ:

ԺԻՒԼԻԻԿԻԳ.— Էհ, ի՞նչ լուր բերիր նայինք, իմ
բարի ծծմարս, իմ անուշիկ ծծմարս...: Տէր Աստ-
ուած, ինչու երևող կախեր ևս այդպէս: Եթէ գէշ են
լուրերդ՝ հող չէ, զուս գուարթ ձեռով մ'ըսէ՛ միշտ, խակ
եթէ լուրերդ բարի են՝ քաղցր լուրերուն գեղգեղը
ամօթով կը ձգես՝ այդպէս կախած գէմքով նուազե-
լով զայն:

ՄՏՆՏՈՒ.— Վահ, մարեցայ. թո՛ղ քիչ մը, տնա-
չէն, որ չունչ առնեմ. բոլոր ոսկորներս կը ցաւին:
Այն սրբան տեղ քալեցի:

ԺԻՒԼԻԻԿԻԳ.— Կ'ուզէի որ զուս իմ ոսկորներս ու-
նենայիր, ևս ալ քու լուրերդ...: Էհ, ըսէ՛ նայինք.

խօսէ՛, կ'աղաչեմ, սիրուն ծծմարս, անուշիկ ծծմարս:

ՄՏՆՏՈՒ.— Տէր սոցորմա, այդ ի՞նչ արտորանք
է. քիչ մը համբերութիւն չունիս, աղջիկ. մօրդ փորը
ի՞նչպէս կեցար ինն ամիս. չե՛ս տեսներ թէ չունչս
հատեր է:

ԺԻՒԼԻԻԿԻԳ.— Ծունչդ ի՞նչպէս կրնայ հատած ը-
լալ՝ երբ բաւական չունչ կը գտնես ըսելու համար
թէ չունչդ հատեր է: Բանն այդքան ուշացնելու ցու-
ցած պատճառանքդ աւելի երկար է խօսելու՝ քան
բուն խակ պատմութիւնը՝ զոր ուշացնելու պատ-
ճառանքներ յառաջ կը բերես...: Բարի լուր բերած
ևս թէ գէշ. ահա ատոր պատասխանը տո՛ւր. կա՛մ.
բարի է ըսէ՛ կամ գէշ, ու մանրամասն պարագաները
ըսելու համբերութիւն կ'ունենամ: Ասածու սիրոյն՝
ըսէ՛ բարի է թէ գէշ բերած լուրդ:

ՄՏՆՏՈՒ.— Ան ի՞նչ մարդ ընտրեր ևս, աղջիկ.
չըսես թէ մարդ ընտրել չես դիտեր եղբր: Մարդ է
Ռօմէօ ըսածդ. չեմ ըսեր թէ գէմքն ամենասիրուն չէ.
ճիւղերը ձեռուր չեն. հապա ձեռքը, հապա սա-
քը, հապա ամբողջ մարմի՛նը. թեպէտ ասոնք մեծ
բաներ չեն՝ այլ անոնց նմանը ոչ մէկո՛ւ մը վրայ տե-
սած եմ...: Մարդալարութեան վերջին ատիճանն է
չըսեմ, բայց հաւատա՛ որ ըստ ամենայնի գասնուկի մը
հեղութիւն ունի...: Բանդ յաջող է, աղջիկ. Աստու-
ծամբան գնա՛...: Ըսէ՛ նայիմ, ճաչն ըրած էք թէ չէ:
Տայց ևս այդ

ԺԻՒԼԻԻԿԻԳ.— Չէ՛, չըրինք գեռ...: Բայց ևս այդ
ըսած բաներդ քեզմէ աղէկ դիտեմ. ինձ պէտք չեն
ատոնք: Ամուսնութեան մասին ի՞նչ ըսաւ, ի՞նչ խօսք
ըրաւ, այդ նայի՛նք:

ՄՏՆՏՈՒ.— Տէր Աստուած, ի՞նչպէս ալ գլուխս

կը ցաւի. այս ի՛նչ գետինն անցնելիք զլուխ է. ա- նա՛նկ կը զարնէ՛ որ կարծես հարիւր կտոր ըլլայ պի- տի: Հապա կոնա՛կն... մարի՛կ, մարի՛կ, կոնա՛կս, կոնա՛կս...: Ի՛նչ ըսեմ, Աստուած քեզ բարի տայ, աղջիկ, որ զիս այսպէս հոս հոն վազցուցիր՝ որ մահս գտնեմ:

ԺԻԻԼԻԷԴ.— Իրաւ որ կը ցաւիմ ցաւով տառա- պիւղ տեսնելով. բայց սիրուն ծծմարս, սիրական ծծմարս, անուշիկ ծծմարս, խօսէ՛ նայիմ ի՛նչ ըսաւ իմ սիրական Ռօմէօս:

ՄՏՆՏՈՒ.— Սիրական Ռօմէօղ պարկեշտ, ազնիւ, քաղաքավար ու՛ աւելցնեմ նաև՝ առաքինի երիտա- սարդի մը պէս կը խօսի...: Մայրիկդ ո՛ւր է:

ԺԻԻԼԻԷԴ.— Ո՛ւր է մայրիկս: Տունն է, ո՛ւր պիտի ըլլայ: Ի՛նչ զարմանալի պատասխան: Սիրա- կան Ռօմէօղ պարկեշտ երիտասարդի մը պէս կը խօսի: — Մայրիկդ ո՛ւր է:

ՄՏՆՏՈՒ.— Տէ՛ր ողորմեա, այդ ի՛նչ անհամբե- րութիւն է: Է՛հ, նեղսրտէ՛ տակաւին. ա՛յս է եղեր իմ խեղճ ոսկորներուս համար պատրաստած սպեղա- նիդ: Ասկէ ետք դ՛ուրս ել գործերդ տեսնելու:

ԺԻԻԼԻԷԴ.— Աս ո՛րքան սիրտ հատցնել է...: Խօսէ՛ նայիմ, ի՛նչ ըսաւ Ռօմէօ:

ՄՏՆՏՈՒ.— Կրնա՛ս այսօր խոստովանանքի եր- թալ:

ԺԻԻԼԻԷԴ.— Կրնամ:

ՄՏՆՏՈՒ.— Վաղէ՛ ուրեմն Հայր Լօրենձօյի խցի- կը՝ ուր փեսան պատրաստ կ'սպասէ զքեզ կնութեան առնելու: Տե՛ս ի՛նչպէս երիտասարդական խենթ ա- րիւնդ կ'ելլայ այտերդ ի վեր՝ որք լուր մ'առնուելո՛ւն

պէս ծիրանկոյն կը դառնան: Շուտ ըրէ՛ ժամ գնա՛, ես ուրիշ ճամբէ կ'երթամ սանդուղ մը կը ճարեմ՝ ու ըով սիրողդ զիշխուան մութը կոխելո՛ւն պէս քու թոչունի բոյնդ պիտի ելլէ մազցլի: Բոլոր նեղութիւն- ները քաշող էջը կ'ս եմ. քու հաճոյքիդ համար հագիս կը հանեմ. դուրս հաճոյքը կը վայելես, խօս ես՝ յող- նութիւնը: Երթամ ճաշս ընեմ, դուրս ալ Հայր Լօրեն- ձօյի խցիկը վաղէ՛:

ԺԻԻԼԻԷԴ.— Շո՛ւտ, վաղեմ գերերջանիկ բաղ- դիս...: Մ'նա՛ս բարով, սիրելի ծծմարս:

Տ-բբբբ կ-լլլլ ռ-ր-ր կ'եւլլլ:

ՏԵՍԱԲԱՆ Զ.

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕՅԻ ԽՑԻԿԸ

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ ԵՒ ՌՕՄԷՅՕ կը մեճեն.

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ.— Իցի՛ւ թէ երկինք ժպտի այս սուրբ միութեան վրայ, և ապագայն մեր երեսը սե- չանէ:

ՌՕՄԷՅՕ.— Ամէ՛ն: Բայց ամէն վշտեր, ամէն դժ- բաղդութիւններ զլուխս ժողովուն՝ զարձակ չեն կրնար ի կշիռ դալ այն երանութեան հետ՝ զոր ինձ կուտայ իր քով անցուած ամենէ կարճատև բոպէն: Դուն նուիրական խօսքերով զմեզ ձեռք ձեռքի տո՛ւր միայն, և այն ատեն մահը՝ այն սիրախանձ հրէջը ընէ ինչ որ կը ժափ ընել. կը բաւէ որ ժիւլիէդ ի՛մա ըլլայ:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ .— Այդ բուռն հաճույքներն բուռն վախճաններ կ'ուենենան , և իրենց յաղթութեան կէտին կը փճանան իրրե հուր ու վառող՝ որք համբոյր մը տուած առեւննին կ'սպառին կը լմնան : Ամենէ անոյշ մեղրն յաիրանք կը պատճառէ իր անուշութեամբ խփ , և իր համովն ախորժ կը փախցնէ : Չափաւորութեամբ սիրէ՝ ուրեմն , տեական սէրը չափաւոր կ'ըլլայ . արտորացողը յուշիկ գացողէն աւելի ուշ կը հասնի իր նպատակին :

ԺԻԻԼԻԷԴԻ կը հռէ :

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ .— Ահա հարսը : Ո՛հ , այսպիսի թեթե ոտք մը հազիւ ուրեմն կը կոխէ սալաքարը՝ առանց բնաւ մաշելու զայն . սիրահարք առանց իյնալու կրնան երիվարել այն նրբաթելերու վրայ՝ որք ամառնային տօթազին շունչէն տարուբեր կը տաստանին օդին մէջ . ամէն ունայնութիւն թեթե է արդէն :

ԺԻԻԼԻԷԴԻ .— Բար՛ իրկուն , սիրելի խոստովանահարս :

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ .— Բարեմաղթութեանդ համար թող Ռօմէօ մեր երկուքին տեղ շնորհակալ ըլլայ :

ԺԻԻԼԻԷԴԻ .— Անո՛ր ալ կ'ըսեմ՝ միևնոյն բար՛ իր կունը . եթէ ոչ տեղի չմնար իր շնորհակալութեան :


ՌՕՄԷՕ .— Ախ , սիրելիդ իմ ժիւլիէդ , եթէ սըրտիդ ցնծութիւնը չափ ու սահման չունի իմինիս նման , և եթէ՛ ինձմէ աւելի ճարպիկ՝ կրնաս զայն նկարագրել՝ այն ժամանակ քու քաղցրիկ շունչով բուրաւտէ՛ տէ՛ չըջատիւռ օդը , և ձայնիդ ներդաշնակ երաժշտութիւնը թող ըստ արժանւոյն արտայայտէ խտէական այն երանութիւնը՝ զոր այսպիսի տեսակցութեան մը

պատճառաւ կ'զգան մեր երկուքին սիրահարը :

ԺԻԻԼԻԷԴԻ .— Չգացումը՝ աւելի սպաւորութեամբք քան խօսքերով հարուստ՝ իր խկութեամբ կը պարծի ու չէ թէ սեթեւեթներով : Աղքատ են անոնք՝ որք իրենց հարստութիւնը կրնան համրել . սակայն իմ բուռն ու ջերմաջերմ սէրս այնպիսի ծայրագոյն աստիճանի հասած է՝ որ անկարելի է ինձ զանձիս կիտոյն անգամ հաշիւը զանկ :

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ .— Օ՛հ , քալեցէ՛ք երթանք , բանը չուտով լմնցենք , քանզի՝ մի՛ նեղանաք ըսածիս՝ մինչև որ եկեղեցին չզուգէ ձեր երկուքը՝ զձեզ առանձին թողուլ չըլլար :

Կ'էլլէն :





Ա Ր Ա Ր Զ

ՅԵՍՍԵՐԱՆ Ա.

ՀԱՍԱՐԱԿԱՑ ՀՐԱՊԱՐԱԿ ՄԸ

ՄԵՐՔՈՒԶԻՑ, ՊԵՆՎՈՂԻՑ, Մանկաբույժի մը և
Սպասաւորներ.

ՊԵՆՎՈՂԻՑ. — Մերքուզից, կ'աղաչեմ կլկ'նք երթանք ասկէ: Օղը տաք է և Քարուղիք դուրսերը կը գտնուին. եթէ հանդպինք իրենց՝ կոխ մը կրնայ վըրթիլ, վասն զի այսպիսի տօթագին օրեր մարդուս արիւնը բորբոքած կ'ըլլայ չափազանց:

ՄԵՐՔՈՒԶԻՑ. — Գիտես որոնց նամանեցար հիմայ. այն մարդոց՝ որք կապելայ մը մտած ատեն՝ սեղանին վրայ կը դնեն իրենց սուրն՝ Աստուած և քի կարօտ չընեն ըսելով, և որք մէկ - երկու գաւաթ կո'նծկնուուն պէս՝ առանց որ և է պատճառի կապելապետին դէմ կը քաշեն զայն:

ՊԵՆՎՈՂԻՑ. — Ի՞նչ, ևս ատո՞նց կը նամանիմ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ. — Ի՞նչ ըսեմ. Իտալացի որ և է կարծի մը չափ տաքզուլուխ մէկն ևս. սրտնեղութեանդ

համար պատրաստ է բորբոքումը, և բորբոքմանդ համար ալ՝ սրտնեղութիւնդ:

ՊԵՆՎՈՂԻՑ. — Ի՞նչ խօսք է ադ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ. — Հը, եթէ քեզ նման երկու Պենվոլիցներ գտնուէին՝ ոչ մին կը մնար և ոչ միւսը, քանզի շատ չանչած միւս աշխարհ պիտի խրկէին զիրար: Դուն այնպիսի մէկն եմ՝ որ կ'ելլես մէկու մը հետ կոխ կը հանես սա՛ պատճառով միայն որ անոր մօրուքին մէջ քու մօրուքէդ մէկ թեկ աւելի կամ մէկ թեկ պակաս կը գտնուի եզեր: Եթէ մէկը սխալի ու ակոյտովը կադին մը կտարէ քովդ՝ կը կազես հետը՝ աչքերուդ կաղնեգոյն ըլլալը պատճառ բռնելով. քու աչքերուդ նման աչքեր պէտք են այդ բանին մէջ կոտույ առիթ մը տեսնելու համար: Գլուխդ գժտութիւններով լեցուն է՝ ինչպէս հաւկիթը լեցուն է ծիծիկներով, և ամէն մէկ կոխի աճիւնք և աճիւնք անգամներ տըփուք կերած՝ որ մէջը պարպուած է կոտրած հաւկիթի նման: Դուն ելած կոտուրտած ես թէ ի՞նչու մարդ մը փողոցին մէջ հազարով արևու տակ պառկած շունդ արթնցուցեր էր. օր մը չելար պայքար չմղեցիր դերձակի մը հետ սա՛ պատճառով որ մարդը Չատկէն յառաջ նոր բաճկոն մը հագած էր, և ուրիշի մը հետ ալ իր նոր մուճակներն հին երիզով մը կապած ըլլալուն համար: Եւ ելեր ես ինձ քարո՞ղ կը կարդաս կոխէ զգուշանալու:

ՊԵՆՎՈՂԻՑ. — Եթէ ես կոտուրտան ըլլայի քեզի չափ՝ կ'ելլէի կեանքիս չոր սեփականութիւնը (fee-simple) կը ծախէի որ և է գնորդի մ'որ ժամուան մը գոյութիւն ապահովէր ինձ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ. — Իր կեանքի չոր սեփականու-

Թիւերը պիտի ծախէ եղեր, չո՛ր սեփականութիւնը:

ԹԻՊԱԼՏՕ Լ ԴԵՆԵՆ ԿԵ ԴՊԵՆ:

ՊԵՆՎՕԼԻԹ.— Տէս, կուգան Բարուկղեանք:

ՄԵՐԲՈՒԶԻԹ.— Ճիւերս է վարձ էթէ կուգան:

ԹԻՊԱԼՏՕ (իր բարեկամներուն).— Բո՛ւյս եկէք, պիտի խօսիմ իրենց հետ: Բարե՛ւ, պարոններ, ձեզմէ մէկուն խօսք մ'ուսնիմ ըսելիք:

ՄԵՐԲՈՒԶԻԹ.— Խօսք մը միայն մեզմէ մէկուն. քովը գէթ բան մ'ալ յարէիր. խօսք ու ձեռ համբն- թաց քաղցո՛ւր:

ԹԻՊԱԼՏՕ.— Պատրաստ եմ ատոր՝ միայն թէ ա- մենափոքր առիթ մը տաք:

ՄԵՐԲՈՒԶԻԹ.— Եւ առանց առիթ արուելու՞ զուն չես կարող հատ մ'ստեղծել:

ԹԻՊԱԼՏՕ.— Դուն Ռօմէոյի հետ աղէկ յարմարած ես, Մերքուզիօ. ձեր երկուքին ներդաշնակութեան ըսելիք չկայ:

ՄԵՐԲՈՒԶԻԹ.— Ներդաշնակութիւն մի. ի՛նչ խօսք է ատիկա, ի՛նչ, ըսել կ'ուզե՞ս թէ մենք եր- կուքս նուագածուններ ենք: Եթէ նուագածուններ կ'ը- նես զմեզ՝ լսելիքդ խառնածայնութիւն է միայն: (Ձեռքը բռնելով վրայ դնելով): Ահաւասիկ իմ ճպտոս (fiddle-stick). ասով լաւ մը պարել պիտի տամ քեզ: Ներդաշնակութիւն, հէ՛:

ՊԵՆՎՕԼԻԹ.— Հոս հրապարակի վրայ ենք. կա՛մ առանձին տեղ մը քաշուի՛նք, կա՛մ ձեր վէճին վրայ հանգարտօրէն տրամարաններ և կա՛մ բաժնուի՛նք իրարմէ: Կը տեսնէք թէ ամէնուն աչքը մեր վրայ դարձած է:

ՄԵՐԲՈՒԶԻԹ.— Մարդոց աչքերն եղած են տես- նելու համար, թո՛ղ ուրեմն մեր վրայ դառնան ու- զածնուն չափ: Ոչ ոք կարող է հեռացնել զիս այս տեղէս:

ՌՕՄԷԹ ԿԵ ԴՊԵՆ:

ԹԻՊԱԼՏՕ (Մերֆուզիօյի).— Ինձ նայէ՛, քեզի հետ գործ չունիմ: (Ռօմեօն ցուցնելով): Ահա՛ իմ մարդս:

ՄԵՐԲՈՒԶԻԹ.— Քու մարդդ կ'ըսես. է՛հ, երբ կրած է նա քու նշանազգեստը (livery): Հապա, ե՛լ կուուց առաջարէզը՝ ա՛յն ատեն քու հետևորդդ կ'ըլլայ Ռօմէօ, և այս կերպով միայն քու Մեծութիւնդ կրնայ իր մարդը կոչել զինք:

ԹԻՊԱԼՏՕ.— Ռօմէօ՛, վրայ ունեցած ատելու- թիւնս մէ՛կ յարմար բառ միայն կրնայ գտնել քեզի համար. զուն վա՛տ մ'ես:

ՌՕՄԷԹ.— Թխա՛լտօ, այն պատճառն որ զիս կը հարկադրէ սիրել զքեզ՝ մոռնալ կուտայ այդ տեսակ բարեի մը յարուցած կատողութիւնը...: Վատ չե՛մ ես...: Կը տեսնեմ թէ զիս չես ճանչնար, ուստի մնաս բարով կ'ըսեմ:

ԵՐԷՆԵՆ ԿԵ ԵԼԼԵՄ:

ԹԻՊԱԼՏՕ.— Դու աղա՛յ, այդ խօսքերով չես կրնար մոռցնել ինձ ըրած թշնամանքներդ. դարձի՛ր ուրեմն ու սուրդ քաշելը նայէ՛:

ՌՕՄԷԹ.— Ես զքեզ երբէք չեմ թշնամանած, և երևակայել կրցածէդ ալ աւելի կը սիրեմ իսկ՝ մինչև որ զու ես իմանաս սիրոջս ներքին պատճառը...: Գո՞հ եղիր այս իմ խօսքերով, ո՞ւ ազնիւ Բարուկղեան, և զիտցիր թէ անունդ սիրելի է ինձ իմինիս չափ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Ի՛նչ պաղարիւն, անպատիւ ու անարգ հարստակուծիւն՝ զոր թո՛ւրը միայն կրնայ սրբել: (Թուրը կը ֆաշե): Մնչիքոր Թիպա՛լտօ, պիտի կլլե՛ս դիմացս:

ԹԻՊԱԼՏՕ.— Ինձի հետ ի՛նչ առնելիք տալիք ունիս. ի՛նչ կ'ուզես ինձմէ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Բան մը չեմ ուզեր, երկչոտ ախոյեան. քու եօթ հողիներէդ մէ՛կը կ'ուզեմ միայն՝ որու հետ չափուիմ պիտի, որպէս զի այսուհետե հետս ունեցած վարմունքիդ համեմատ մնացած վեցին ալ վայն ի գլուխ բերեմ: Սա՛ թուրդ ականջներէն բռնա՛ծիդ պէս՝ դուրս քաջէ՛ շուտ՝ եթէ չես ուզեր որ դուրս քաջելէդ յառաջ ականջներդ իմ թուրիս շկահիւնը լան:

ԹԻՊԱԼՏՕ՝ քուր ի ձեռիւն.— Օ՛ն, ուրեմն:

ՌՕՄԷՑ.— Թուրդ տեղը դի՛ր, ազնիւ Մերքուզիօ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ՝ Թիպա՛ջօյիւն.— Տեսնեմ սա քու աննման հռչակուած թրահարուածդ:

Կը յարդիւն:

ՌՕՄԷՑ.— Քաջէ՛ թուրդ, Պենսիօլիօ, վա՛ր առնենք սա մարդոց զէնքերը...: Ամօթ է, պարոններ, մի՛ ընէք այդպիսի բան: Թիպա՛լտօ, Մերքուզիօ. չէ՛ք գիտեր որ Իշխանը այսպիսի անվայել կռիւներ բացարձակապէս արգելած է վերոնայի փողոցներուն մէջ...: Թիպա՛լտօ, կեցի՛ր. կեցի՛ր, սիրելի՛ Մերքուզիօ:

Ռօմէօ եր ոտը յարդիւնբարս յիջն կ'երկնցնէ: Թիպալտօ Ռօմէօյի ինչն որպէն շարսաւիտ հարսաւիտ ին ինչի եր ինչպէն ինչերուն հետ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Ո՛հ, վերաւորուեցայ...: Խերն եմ անիծեր երկու գերդաստաններուն ալ...: Բանս լինցաւ...: Թիպալտօն գնաց, չվերաւորուեցաւ ինք: Պենսիօլիօ.— Ի՛նչ, դուն վերաւորուած ես:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Այո՛, այո՛. ճանկոթուք մ'առի, այլ ճանկոթուք մը գէշ տեսակէն...: Ո՛ւր է մանկաւիկս: Տղայ՛, գնա՛ շուտ վերաբոյժ մը բեր:

Մանկաւիկ կ'ելէ:

ՌՕՄԷՑ.— Արիացի՛ր, բարեկամ, ծանր բան մ'ըլլալ պէտք չէ վէրքդ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Ո՛չ. հորի մը չափ խորունկ չէ անշուշտ, և ոչ ալ ժամի դրան չափ լայնարձակ, բայց բաւական բան մ'է ու կրնայ գլուխս փորձանք հանել: Վաղը հարցո՛ւր Մերքուզիօն, ու իր գերեզմանը պիտի ցուցնեն: Ա՛լ գործս լինցած է այս աշխարհի մէջ...: Անէ՛ծք երկու գերդաստաններուն գլուխն ալ...: Հը՛, նայէ՛ մէջ մը վիճակս. շուն մը, չպիտու մեծաբան մը, անպիտան մը, կնծոտ մ'որ թուաբանական կանոնով կը մենամարտի, ինձի պէս մէկու մահացու վէրք մը տայ: (Ռօմէօիւն): Քու գործդ ի՛նչ էր որ մեր մէջտեղը մտար. հարուածը թևիդ տակէն ընդունեցայ:

ՌՕՄԷՑ.— Դիտաւորութիւնս առ բարին էր, ազնիւ և սիրելի Մերքուզիօ:

ՄԵՐՔՈՒԶԻՑ.— Սա տեղ մօտ տուն մը տա՛ր ինձ, Պենսիօլիօ, եթէ ոչ պիտի իյնամ մարիմ...: Անէ՛ծք ձեր երկու գերդաստաններուն գլուխն ալ. նայէ՛ անդամ մը, իրենց կռիւներուն պատճառաւ կերպիտի ըլլամ գերեզմանի որդերու...: Ո՛հ, լա՛ւ հար-

ուսած մ'էր այն յիրաւի, սքանչելի հարուած մը... :
Ախ, այդ երկու գերդաստանները... :

ՄԵՐՔՈՒՅԻՑ ՊԵՆՎՈՒՅԻՑ ԵՆՆՆԻՑ Կ'ԵԼԷ :

ՌՕՄԷՕ՝ առանձին .— Այսպէս ուրեմն ազնուա-
կան երկտասարդ մը, մերձաւոր ազգական Իշխանին
և իմ մտերիմ բարեկամս, մահացու կերպիւ վիրաւոր-
ուեցաւ իմ պատճառովս միայն՝ երբ Թիպալտո արիւ-
նարոյր նախատինք մ'ըրաւ իմ անուան, Թիպալտո՝
որ ժամէ մ'ի վեր ազգակիցս է եղած... : Ռ՛հ, անու-
շիկ ժիւլիէզս, քու գեղեցկութիւնդ կնամարդի մէկն
ըրաւ զիս և թուլցուց արիութեանս քաջամուխ պող-
պատը :

ՊԵՆՎՈՒՅԻՑ կը մտնէ :

ՊԵՆՎՈՒՅԻՑ .— Ռ՛հ, Ռօմէօ, Ռօմէօ, միտա՛ւ պատ-
ուական Մերքուղիօն, այդ ազնիւ հողին՝ աշխարհէս
կանուխ տաղտկացած՝ ամպերուն օդը կը չնչէ հիմայ :

ՌՕՄԷՕ .— Այսօրուան սև ճակատագիրը պիտի
ճանրանայ ուրիշ օրերու վրայ ալ. նա կ'սկսի դժբաղ-
դութիւնը. ուրիշ օրեր պիտի լրացնեն զայն :

ԹԻՊԱՆՏՕ ԵՆՆՆԻՑ կը յարէ :

ՊԵՆՎՈՒՅԻՑ .— Ահա կատաղի Թիպալտոն որ կը
վերազանայ :

ՌՕՄԷՕ .— Ինք ողջ է ու յաղթական, ու խեղճ
Մերքուղիօ մնած : Շքանայեաց նորոգամտութիւն,
գնա՛ թոխի մինչև երկինք. և զո՛ւն, հրացայտ մո-
լեզնութիւն, առաջնորդէ՛ զիս հիմայ : Դուն, Թի-
պալտո, որ վատ կոչեցիր զիս, ետ ա՛ն այդ անունը

Մերքուղիօյի հողին տակաւին երկար ճամբայ ըրած
չէ մեր զուլաներուն վերև, և քու հողույդ կ'սպասէ
որ ընկեր ըլլայ իրեն : Պէտք է որ կա՛մ դուն, կա՛մ
ես և կա՛մ երկուքս ալ իր հետն երթանք :

ԹԻՊԱՆՏՕ .— Դուն, եղիկի պատանի, դուն որ
իր ընկերն էիր այս աշխարհի մէջ, դո՛ւն պէտք է որ
ճամբայ ելլես իր հետ :

ՌՕՄԷՕ՝ սուրբ ֆաշիտի .— Սա՛ սուրն ահա պիտի
լուծէ խնդիրը :

ԿԸ ԿՆՆՆԻՑ : ԹԻՊԱՆՏՕ Կ'ԵՆՆԻՑ ԵՆՆՆԻՑ :

ՊԵՆՎՈՒՅԻՑ .— Փախի՛ր, Ռօմէօ, հեռացի՛ր ասկէ .
Թիպալտո մեռաւ ու ահա կը հասնին քաղաքացիք... :
Այդպէս ապշած շուարած մի՛ մնար հոս : Եթէ բռնուիս՝
իշխանը մահուան պիտի դատապարտէ զքեզ... : Մի՛
կենար, գնա՛, փախի՛ր :

ՌՕՄԷՕ կը շփոթէ :

ՔԱՂԱՔԱՅԻՑ ԴԷՆԷԼ կը յարէ :

ԱՌՍՁԻՆ ՔԱՂԱՔԱՅԻՑ .— Մերքուղիօն սպաննողն
ո՛ւր փախաւ. ո՛ր կողմէն փախաւ մարդասպան Թի-
պալտոն :

ՊԵՆՎՈՒՅԻՑ .— Թիպալտոն կը հարցնես. ահա գե-
տին փոռած է անկենդան :

ԱՌՍՁԻՆ ՔԱՂԱՔԱՅԻՑ .— Պարո՛ն, ե՛լ հետս ե-
կուր. յանուն Իշխանին հնազանդէ՛ :

ԻՇԽԱՆԸ ԷՐ ԶԵՆԵՐԵՐԵՎ, ՄՈՆԴԱԿԷ, ՔԱՐՈՒԼԵԳ,
ՏԻԿԻՆ ՄՈՆԴԱԿԷ, ՏԻԿԻՆ ՔԱՐՈՒԼԵԳ ԵՆՆՆԻՑ :

ԻՇԽԱՆԸ .— Ո՛ւր են այս կողմին պատճառ կողոյ
անդամները :

ՊԵՆՎՈՂԻՑ.— Պերճաշուք իշխա՛ն, պատմեմ՝ ձեզ այս չարապետ կռուի բոլոր տխրագին պարագաները: (Թխալաչոյի դիակը ցուցնելով): Ահա՛ ան՝ որ սպաննեց ձեր ազգականը՝ երկտասարդ Մերքուզիօն, ու յետոյ ինքն ալ Ռօմէօյէ սպաննուեցաւ:

ՏԻԿԻՆ ՔԱՔՈՒԼԵԴ.— դիակին վրայ խոնարհելով.—

Թխալաչօ... իմ եղբօրս զաւակը... իմ սիրականն: Ի՛նչ չարարաստիկ տեսարան. վայ ինձ. սիրելի ազգականիս արիւնը թափեր է: Եթէ արդարասէր ես՝ իշխա՛ն, մեր արեան վրէժը լուծելու համար թափէ՛ Մոնղակեանց վատ արիւնը...: Ո՛հ, իմ եղբորորդիս, իմ սիրականն եղբորորդիս:

ԻՇԽԱՆ.— Պենվօլիօ, ո՛վ սկիզբ տուաւ այս արիւնահեղ կռուին:

ՊԵՆՎՈՂԻՑ.— Թխալաչօ՛ որ տապաստ ինկած է Ռօմէօյի ձեռք: Ռօմէօ հետն անուշութեամբ խօսեցաւ, զիտեղ տուաւ թէ սրբան սնտոի վէճ մ'էր այն, և ձեր Մեծութեան կամաց հակառակ ըլլալն ալ յիշեցուց...: Բոլոր այս բաներս թեպէտ անոյչ ձայնով, հանդարտ կերպարանքով ու ծնրազիր ազերսակուի մը խոնարհութեամբ ըսուած՝ չկրցան զսպել Թխալաչօյի անսանձ մոլեղութիւնը, որ խուլականջ այս հաշտարար յորդորանքին՝ Մերքուզիօյի վրան իյնալով՝ անոր կուրծքին ուղղեց իր թուրին ծայրը: Մերքուզիօ՛ ինքն ալ կրակ ու բոց այս արիւնահեղ մենամարտին մէջ՝ թուրը թուրին դէմ կը բռնէ, մէկ ձեռքով ցրտարեկ մահը կը խոտորէ ուղմաշունչ արձամարհանօք, և միւսով կը դարձնէ զայն Թխալաչօյի վրայ՝ որ հարուածն անոր կը վերադարձնէ ճարպիտէն: Նոյն կէտին Ռօմէօ՛ կեցե՛ք, բարեկամներ, բարեկամներ,

զատուեցե՛ք կը դոչէ բարձրաձայն, և իր արտասանած խօսքերէն աւելի արագ շարժուամով՝ կռուողներուն մէջտեղը կը նետուի՝ թեթեաշարժ բազուկովը վա՛ր խոնարհեցնելով երկու մահառիթ թուրերուն ձայրերը: Այս միջոցին՝ Թխալաչօյի մէկ նենգաւոր սրահարուածը Ռօմէօյի թևին տակէն անցնելով՝ կտրիճ Մերքուզիօն կը զրաւէ կեանքէ, և ինք՝ Թխալաչօ՛ կը ձգէ կը փախչի: Մէյ մ'ալ յանկարծ ետ կը դառնայ ու կ'իյնայ Ռօմէօյի վրայ՝ որու սրտին մէջ վրէժխնդրութեան խորհուրդը ծնած էր: Փայլակի արագութեամբ կը յարձակին իրար վրայ, ու ես զանոնք զատելու համար տակաւին թուրս չքաշած՝ Թխալաչօ կ'իյնայ դիաթաւալ, և Ռօմէօ ալ կը փախչի: Ահա ա՛յս է ճշմարտութիւնը, պերճաշուք իշխան, և մեռնի՛ Պենվօլիօ եթէ գործն այսպէս չէ:

ՏԻԿԻՆ ՔԱՔՈՒԼԵԴ.— Այս մարդն ազգական է Մոնղակեանց, և ազգակցութիւնը սուտ խօսիկ կուտայ իրեն. ըսածները ճշմարիտ չեն: Անոնցմէ քսանի չափ անձինք մասնակցեր են այս աղէտաւոր կռուին, այդ քսանն ալ միացեր են մէկ հողի մը սպաննելու համար: Արդարութիւն կը խնդրեմ, իշխան, չնորճէ՛ այդ արդարութիւնը. Ռօմէօ սպաննեց Թխալաչօն, ուրեմն պէ՛տք է որ մեռնի Ռօմէօ:

ԻՇԽԱՆ.— Այո՛, Ռօմէօն սպաննեց զԹխալաչօ, այլ Թխալաչօն ալ սպաննեց զՄերքուզիօ. ո՛վ պիտի վճարէ ինձ Մերքուզիօյի ա՛յնքան սիրելի կեանքին գինը:

ՄՈՆԴՍԱԿԷ.— Պերճաշուք իշխան, վճարողը պէտք է որ Ռօմէօն ըլլայ, զի նա բարեկամ էր Մերքուզիօյի, իր յանցանքն ա՛յն է որ վերջացուց բան մը՝ զոր

օրէնքը պիտի վերջացնէր արդէն, ըսել կ'ուզեմ թիւ պալատօյի կեանքը:

ԻՇԽԱՆ. — Եւ այդ յանցանքին համար կը դատապարտեմ զինք անմիջական աքսորի: Ձեր թշնամութեանց երեսէն ե՛ս ալ ունեցայ դժբաղդութեանց բաժինը. աղգականիս արիւնը թափուեցաւ ձեր վայրագ կռիւներուն պատճառով. ուստի ա՛յնպիսի ծանր պատիժ պիտի տամ ձեզի՝ որ դուք ամէնքդ ալ զղջաք ինձ առթուած դժբաղդութեան համար: Խուզ պիտի ըլլամ ջատագովութեանց, չքմեղանաց, արցունք, ազաչանք չպիտի կրնան ձեր յանցանքները մոռցնել. ուստի այս միջոցներն մի՛ ի գործ դրէք ի դուր: Թող Ռօմէօ անմիջապէս ձգէ կլէ մեր քաղաքն. եթէ երբէք Վերոնայի մէջ գտնուի նա՝ այդ գտնուած ժամը վերջինն ըլլայ իրեն համար...: Վերցուցէ՛ք սա մեռեալը, և հրազանդեցէ՛ք մեր հրամանին: Մարդասպան զթուրիւն մ'է այն՝ որ ներողութիւն կը չորհէ մարդասպանին:

Կ'ԵԼԷՆ:

ՏԵՍԱՐԵՆ Բ.

ԺԻԻԼԻԷԴԻ ՍԵՆԵԱԿԸ

ԺԻԻԼԻԷԴԻ կը մտնէ:

ԺԻԻԼԻԷԴԻ. — Ո՛, բոցոտն նժոյգնե՛ր, զէպ ի Փեբրուարի բնակարանն ետ դարձէ՛ք արչաւստոյր. եթէ ձեզ առաջնորդ ըլլար Փայետոն՝ զձեզ մտրակելով զէպ ի

արեմուտք՝ մութ գիշերը պիտի բերէր արդէն...: Տարածէ՛ քու թանճրախա վարագոյրդ, ո՛ր ցայդ սիրածին. փախտեալ ցերեկի աչքերը թող փակուին, ու Ռօմէօ թեկերուս մէջ ցատքէ աչքերէ անտես և աննշմար: Տարվաւորք իրենց չնորհներու փայլով կրնան տեսնել ըստ բաւականի՝ զիրար սիրելու համար, և եթէ կոյր է սէրը՝ այդ պատճառաւ աւելի ևս կը յարմարի զիշերուան մութին հետ...: Հասի՛ր, երեկոյ վեհաշուք, պարզազգեստ սեւազգեաց օրօրուհի՛, քու սեւաթուր վերարկուով ծածկէ՛ իմ այտերս շառագնոց անընտել արիւնք, մինչև որ վեհերս սէրը՝ աւելի համարձակութիւն գտած՝ սրբութիւն միայն տեսնէ սիրոյ գոհացումին մէջ: Հասի՛ր, գիշեր, կեղև, Ռօմէօ, կեղև, դու լոյս ի գիշերի՛ որ երբ կը համիս խաւարի թեկերուն վրայ՝ աւելի սպիտակափայլ կեբեխ քան նորատեղաց ձիւնն՝ ազոաւի թիկանց վերայ: Եկե՛, սիրուն գիշեր, կեղև սիրաթմարձ մոայլերես գիշեր, տո՛ւր ինձ իմ Ռօմէօս: Եթէ երբէք օր մ'իմ սիրական Ռօմէօս վախճանի՝ ա՛ռ դայն ու մանրելով պզտի աստղեր շինէ՛, որոնցմով երկնից երեսը ա՛յնքան լուսաւոր ու պայծառ պիտի երեայ՝ որ բովանդակ տիեզերք քեզ սիրահարած՝ արեւու համասփիւռ լոյսին երեսը նայող չպիտի ըլլայ...: Ո՛հ, սիրոյ սրտատ մը գնեցի ես, այլ տակաւին չտիրացայ անոր, ու ոչ ալ զիս գնողն տիրացաւ ինձի: Թ՛ր ծանրատագտուել, ա՛յնքան երկար կեբեխ ինձ՝ որքան տօնի մը նախորդ գիշերը կեբեխ մանկան՝ որ նոր լաթեր ունի հագնելիք ու տակաւին չկրնար հագնել...: Ո՛հ, անա կուգայ դայեակս:

ՍՏՏՏՈՒՆ Կ'ԵԼԷՆ: Յետէ շատեալ ել արտուով:

ԺԻԻԼԻԷԴ.— Դայեակս լուրեր կը բերէ ինձ. հրեշտակային լեզու մը կը խօսի այն բերանը՝ որ կը խօսի Ռօմէօյիս վրայ...: Ըսէ՛ նայիմ, բարի ծծմար, ի՞նչ լուր կայ...: Ի՞նչ է այդ բռնածղ. չուանէ՛ ե՛նարա՞նը՝ զոր Ռօմէօ ապսպրեց որ առնես բերես:

ՄՏՆՏՈՒ.— Այո՛, այո՛, չուանէ՛ ե՛նարանը:

Յ-----հ-ր Յե-ւ-լ Է-ն-ը-ր-ն-ը Յե-ւ-է-ն կը շե-ր-է:

ԺԻԻԼԻԷԴ.— Տէ՛ր Աստուած, ի՞նչ կայ, ի՞նչ եղաւ. ինչո՞ւ ձեռքերդ կը գալարես այդպէս:

ՄՏՆՏՈՒ.— Ի՞նչ դժբաղդութիւն. ի՞նչ սև՝ ի՞նչ դժբաղդ օր է այս. մեռա՛ւ, մեռա՛ւ, մեռա՛ւ, կ'ըսեմ. կորա՛նք, տիկինս, կորա՛նք: Ախ, ի՞նչ սև օր. ձեռքէ՛ գնաց, մեռա՛ւ, սպաննուեցա՛ւ:

ԺԻԻԼԻԷԴ.— Կրնայ՞ երկինք այդքան անողորմ ըլլալ:

ՄՏՆՏՈՒ.— Եթէ՛ երկինք չկրնար՝ Ռօմէօ կարող է ըլլալ այդքան անողորմ...: Ո՛հ, Ռօմէօ, Ռօմէօ, ո՞վ կը հաւատար այսպիսի բան մը. ո՛հ, Ռօմէօ, Ռօմէօ:

ԺԻԻԼԻԷԴ.— Ի՞նչ զիւային չարութիւն՝ որ զիս չարչրես այսպէս: Այնպիսի տանջանք մ'է այդ՝ որ առեւելի գեհնանի դատապարտեալներն անդամ մտնել կուտայ: Ի՞նչ, Ռօմէօ ինքզի՛նք սպաննեց. հա՛ մ'ըսէ՛ միայն՝ ու այդ պարզ հաս Բասիլիսկոսի (cockatrice) մահատու աչքերէն աւելի չուտ պիտի թունաւորէ զիս (*): Ես այլ ևս ես չեմ՝ թէ՛ որ հա ըսես. թէ՛ որ հա ըս'ս՝ այս աչքերն ընդ միշտ պիտի փակուին՝ մէջ

(*) Առասպելական կենդանի՝ որու գոյութիւնը ընդունած է ժողովուրդը: Cockatriceը Բասիլիսկոս Թադգիմաստ ենք, Ծ. Թ.

մ'ալ չբացուելու համար: Մեռա՛ւ, ի՞նչ եղաւ. կա՛մ հա ըսէ՛ կամ չի՛. բառ մը միայն ինձ երանութիւն կամ մահ պիտի տայ:

ՄՏՆՏՈՒ.— Տեսայ՝ վէրքը, այո՛, աչքովս տեսայ... Աստուած նեղի ընէ, ցուցնելու պէս չըլլայ՝ ճիշդ սա՛ տեղէն, իր կտրիճի կուրծքին վրայ...: Տըխո՛ւր զիակ մը, արիւնաթաթաւ տխուր զիակ մը, դեղնած, մոխիր կտրած, արիւնով ծածկուած, փխթի արիւնով. աս որ տեսայ՝ վրաս մարելիք եկաւ:

ԺԻԻԼԻԷԴ.— Ո՛հ, խորտակուէ՛, սիրտ. խորտակուէ՛ խեղճ սնանկ. խաւարեցէ՛ք, աչքի՛ր, մի՛ այլ ևս տեսնէ՛ք լոյս. ապակամացու հո՛ղ, ի՛նչոզ դարձիր նորէն, զաղբեցո՛ւր ամէն շարժում. քու և Ռօմէօյի զազաղը նոյնն ըլլայ:

ՄՏՆՏՈՒ.— Ո՛հ, թիպալտօ, թիպալտօ, իմ ամենասիրելի բարեկամս: Ո՛հ, անուշիկ թիպալտօ, ո՞ ազնիւ երիտասարդ. քու զատն մահոզ պիտի տեսնեմ եղեր:

ԺԻԻԼԻԷԴ.— Ի՞նչ աղէտալի փոթորիկ է այս՝ որ ներհակ կողմերէ կը փչէ: Ի՞նչ, Ռօմէօ սպաննուած է, ի՞նչ, թիպալտօ մեռած է. ախ, իմ սիրեցեալ զարմիկս և ա՛լ աւելի սիրեցեալ ամուսինս: Գոռացո՛ւր ազգաբարէ՛ ուրեմն վերջին դատաստանն, ա՛նաւո՛ր փող: Եթէ՛ մեռած են այս երկուքն՝ ա՛լ ո՞վ կը մնայ կենդանի:

ՄՏՆՏՈՒ.— Թիպալտօ մեռաւ, Ռօմէօ աքսորուեցաւ. Ռօմէօ՛ որ մեռցուց զան, ինքն ալ աքսոր խրկուեցաւ:

ԺԻԻԼԻԷԴ.— Ի՞նչ, ո՞ Աստուած, ի՞նչ, Ռօմէօյի ձեռքը թիպալտօյի արիւնը թափեց:

ՄՏՆՏՈՒ.— Այո՛, թափեց, թափեց թիպալտօյի արիւնը:

ԺԻԻԼԻԻԿԵՂ. — Ո՛ճ սիրտ՝ պահուած ծաղկուն
դէմքի տակ. հրէջ մը, վիշտայ մը ասանկ չքնաղ ան-
ձաւի մը մէջ կը բնակի՝ եղեր: Գեղադէմ՝ բունաւոր,
հրեշտակատեսիլ սատանայ, աղաւնեկեանքեր աղուաւ,
դաշխտողիտող գառն, անարգ նիւթ երկնատեսիլ,
պաշտելի ձեւի տակ գարչելի էակ, գեհնապարտ սուբր,
աղնուաչո՛ւք ապիրատ: Որո՛ւ ուրեմն սահմանած էիր
դժոխքը, ո՛ր բնութիւն, երբ դեի մը հողին սքանչելի
մարմնոյ մը մահկանացու զրախտին մէջ կը պարտիա-
կէիր: Տեսնուած է երբէք զիրք մ՛այսքան շքեղ կաղ-
մուած, և որ սյսքան անարգ պարունակութիւն ու-
նենայ: Սփսո՛ս, նենդութիւնն ալ ասանկ հոյակապ
պալատ մը կը բնակի՝ եղեր:

ՄՏՆՏՈՒ. — Էրիկ մարդոյ վստահիլ չըլար. ո՛չ
պատիւ ունին ոչ հաւատարմութիւն. ամէ՛նքն ալ
երդմնադրուծ, ամէ՛նքն ալ սրիկայ, ամէ՛նքն ալ կեղ-
ձաւոր: Ո՛հ, Սատուած իմ: (Թիկնաքոռի մը վրայ
կ'իյնայ): Պետրոսն ո՛ւր է: Ո՛ւր ես, Պետրոս, շո՛ւտ,
քիչ մ'օղի հասցո՛ւր ինձի: Այս վիշտերը, այս ցաւե-
րը, այս դժբաղդութիւնները ժամանակէ յոտոջ պիտի
պառաւցնեն զիս...: Սմօ՛թ քեզ, Ռօմէօ. երեսդ սեւ
ըլլայ:

ԺԻԻԼԻԻԿԵՂ. — Բերանդ պատանձի՛ որ ատանկ բան
չըսես Ռօմէօյի համար, նա ծնած չէ որ երեսը սե ել-
լէ: Ամօթը ամօթահար կը մնայ անոր ճակտին վրայ
երևալու. անոր ճակատն աթոռ մ'է՛ ուր պատիւը
կրնայ պատիւելի իրրեւ միակ վեհաւետ տիեզերքի:
Ի՛նչ հրէջ մ'էի ես որ կը թշնամանէի զինք:

ՄՏՆՏՈՒ. — Զարմիկը սպաննողին համար կրնա՛ս
բարի խօսիլ աղջիկ:

ԺԻԻԼԻԻԿԵՂ. — Կրնամ դէշ խօսիլ էրկանս՝ գլխա-
ւորիս համար: Ո՛հ, խեղճ ամուսինս, ո՛ր լեղուն պի-
տի գոլէ անունդ՝ երբ ես՝ քու հարսդ երեք ժամէ
հետէ՛ կը նշաւակեմ՝ զայն: Սակայն ինչո՛ւ զարմիկս
սպաննէիր, անօրէ՛ն: Է՛հ, եթէ այդպէս չըլար՝ այդ
անօրէն զարմիկը պիտի սպաննէր իմ ամուսինս...:
Ե՛տ, ե՛տ գայէք, խօլ արցունքներ, դարձէ՛ք դէպ ի
ձեր բնական ակեր. չիթերու այդ տուրքը վշտի կը
վերաբերի միայն, և դուք սխարմամբ կ'ընծայէք զայն
ուրախութեան: Ամուսինս ողջ է՝ զոր Թիպալտօ
կ'ուղէր սպաննել, իսկ Թիպալտօ՝ որ կ'ուղէր զան
սպաննել՝ մեռած: Այս մտածուած միտիթարական չէ՞
միթէ. ինչո՛ւ ուրեմն արցունք թափեմ...: Միայն
թէ բառ մը կայ Թիպալտօյի մահէն յոռեղոյն՝ որ ա-
րիւնս ցամքեցուց: Կ'ուղեմ, կը փափաքիմ մտքէ հա-
նել այդ աղէտաւոր բառը, բայց, աւանդ, յիշողու-
թեանս վրայ կը ծանրանայ այն, ինչպէս մահացու
մեղք մը կը ծանրանայ զայն գործողին հոգւոյն վրայ:
Թիպալտօ մեռաւ ու Ռօմէօ...: Բարտուեցաւ: Այդ
Բարտուեցաւ բա՛ռը միայն աւելի դառնագոյն է քան
բիւր Թիպալտօներու մահը: Մեծ դժբաղդութիւն մ'էր
Թիպալտօյի մահը, և բանը պէտք էր հող մնար: Եթէ
դառնակսկիծ աղէտը կ'ախորժի ընկերութենէ՛ եթէ
պէտք ունի ուրիշ աղէտներէ իրը շքաղիլ իրեն՝ ինչո՛ւ
ձմարս Թիպալտօն մեռաւ ըսելէ ետք՝ չաւելցուց նաև՝
հայրդ ալ, մայրդ ալ, եւ կամ՝ հայրդ ու մայրդ ալ
մեռան. այս խօսքս սուրբական կսկիծ մը պիտի յա-
րուցանէր սրտիս մէջ: Սակայն Թիպալտօն մեռաւ ը-
սելէն ետք՝ իրը պահեատի վաշտ մ'երեան հանել Ռօ-
միօն Բարտուեցաւը, այս խօսքս արտասանելը մի-

այն սպաննել՝ խողխողել է թէ՛ հայր, թէ՛ մայր, թէ՛
Թիպալտո, թէ՛ Ռոմէօ և թէ՛ Ժիւլիէդ: Ռոմէօ ախարունեցաւ. ո՛չ վերջ, ո՛չ չափ, ո՛չ սահման, ո՛չ կոպար կայ այս մարդախոշոշ բառիս մէջ. չկայ ձայն՝ որ
կարենայ արտայայտել այդ աղէտը...: Հայրս, մայրս
ո՛ւր են, ծծմար:

ՍՏՆՏՈՒ. — Թիպալտոյի դիակին քովն են. կուլան
ու կ'ողբան. եթէ կ'ուզես՝ իրենց մօտ տանիմ՝ զքեզ:
ԺԻԻԼԻԷԴ. — Իրենց արշուճքներով անոր վէրքե-
րը կը լուան. երբ չորնան իրենց արտասուքները՝ ես
իմիններս Ռոմէօիս աքսորին համար պիտի թափեմ,
վերցո՛ւր մէջտեղէն սա չուանները...: Խնդ՛՞ երա-
րան, դուն ալ յօսասխար մնացեր ես ինձի պէս, քան-
զի աքսորուեցա՛ւ Ռոմէօ, նա որ զքեզ պիտի գոր-
ծածէր մինչև ինձի հասնելու համար: Պատի՛ր յոյս.
կոյս աղջիկս՝ կոյս և այրի՛ մեռնիմ պիտի: Գնա՛՛ աս-
կէ, դայեակ. սա չուաններն ալ մէկտեղ ա՛ն: Ես իմ
առագաստս կը մտնեմ. աւանդ, մահը պիտի՛ անրա-
նայ ինձ ու չէ թէ Ռոմէօս:

ՍՏՆՏՈՒ. — Գնա՛՛ սենեակդ քաշուէ՛. ես հիմայ
կը գտնեմ Ռոմէօն ու քեզ կը խրկեմ...: Գիտեմ ա-
նոր ո՛ւր ըլլալը...: Կը լսե՛ս. Ռոմէօդ այս գիշեր հոս
պիտի ըլլայ: Նա Հայր Լորենձօյի խցիկը պահուած է,
հիմայ կ'երթամ կը գտնեմ զինք:

ԺԻԻԼԻԷԴ. — մասսնի մը հանեղով մասհն. — Ո՛հ,
Աստուծու սիրուն գնա՛՛, ծծմար, գտիր հաւատարիմ ամու-
սինս, տո՛ւր սա մատնին իրեն, և ըսէ՛ որ մեկնելէ
յստայ՝ գայ իմ վերջին բարեներս ընդունի:

Կ'եւէ՛:

ՏԵՍՏԵՐԱՆ Գ.

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՅՈՅԻ ԽՑԻԿԸ

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՅՈ ԵՒ ՌՕՄԷՅՈ կը մեկնեն.

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՅՈ. — Եկո՛ւր, Ռ. մէօ, եկո՛ւր, ահա-
ւոր մարդ. մորմոք ու կսկիծ սիրահարեր են քեզ, դու
նշանուած ես զժրադողութեան հետ:

ՌՕՄԷՅՈ. — Ի՛նչ նոր լուր, հայր իմ. ի՛նչ եղած է
իշխանին վճիռը. ի՛նչ է այն նոր վիշտն ու ցաւը՝ զոր
ես չեմ ձանձնար դեռ և որ հետս բարեկամութիւն կա-
պել կ'ուզէ:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՅՈ. — Դու, որդեակ, սուլոր ես ար-
դէն այդ տխուր ընկերութեան. իշխանին վճիռը բերի
քեզ:

ՌՕՄԷՅՈ. — Եւ ի՛նչ վճիռ տուած կրնայ ըլլալ իշ-
խանը՝ որ մահուան վճռէն աւելի քաղցր ըլլայ:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՅՈ. — Մեկի զթոտ դատապարտու-
թիւն մ'ելաւ բերնէն. չէ թէ մարմնոյ մահ այլ մարմնոյ
աքսոր վճռեց նա:

ՌՕՄԷՅՈ. — Ախ, ի՛նչ կ'ըսես, հայր իմ, աքսոր մի.
Աստուծու սիրոյն մահ վճռեց ըսէ՛: Աքսորը շատ ու
չատ աւելի ահաւոր է քան թէ մահը: Ո՛հ, մի՛ տար
ինձ աքսորի անուն:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՅՈ. — Իշխանին հրամանաւ այսօր-
ուընէ աքսորուած ես Վերոնայէ. համբերութիւն ըրէ՛,
աշխարհ լայն է և ընդարձակ:

ՌՕՄԷՑ.— Վերոնայի պարխաներէն զուրս չկա՛յ աշխարհ ինձի համար. եթէ կայ՝ քաւարան, տանջանք ու նոյն իսկ գեհեանն է: Վերոնայէ աքսորուիլն աշխարհէ աքսորուել ըսել է, և աշխարհէ աքսորն ալ ինձի համար մահ է. ուրեմն աքսորը մահ է կեղծ անուան մը տակ: Մահն աքսոր անուանելով՝ ոսկեղէն տապարով կը կտրես գլուխս, ու կը ժպտիս տուած անուելի հարուածիդ վրայ:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՉՕ.— Մահացու մեղք կը գործես, ո՛ր ապերախտ: Մեր օրէնքի համեմատ մահ էր քու յանցանքիդ պատիժը, այլ բարեգուժ իշխանը՝ ի շընորհս քեզ կամակորեց օրէնքը, ու մահուան սև բառին տեղ աքսորը գործածեց: Ըրածը մեծ շնորհ մ'էր, և զուէն չես զգար այդ բանը:

ՌՕՄԷՑ.— Տանջանք է այդ և ոչ շնորհ՝ ինչպէս զուէր անուանես զայն. Հո՛ս կը բնակի ժիւլիկդ, ըսել է հո՛ս է երկինք: Շուն, մուկ, կատու, ամենէ անարդարարածն անդամ հոս արքայութեան մէջ ապրի՛ն և անոր հրեշտակային երե՛սը վայելեն, և Ռօմէօ չկարենայ տեսնել զայն: Դիասուն ճանձերն աւելի երջանիկ են քան Ռօմէօ, աւելի հարուստ, աւելի պատուաւոր՝ որ կրնան սիրական ժիւլիկդիս սպիտակափայլ սքանչելի ձեռքին վրայ հանդիլ, և անմահական համբոյր մը քաղել անոր կարմրաբար չրթանց վրայէն՝ որք իրենց կուտական անրիժ սղջախտութեան մէջ աւելի ևս կը շտաղկնին կարծելով մեղք գործած ըլլալ անոնց համբոյրներով: Իսկ Ռօմէօ տարազի՛ր, աքսորակա՛ն՝ չկրնա՛ր ընել զայդ: Սմնատոյնը ճանձն ունի այդ երանութիւնը, իսկ ևս՝ տարաբազո՛ս՝ չունի՛մ, բարէ: Ճանձր ազատ է, ևս՝ աքսորուած: Ու կ'ըսես թէ

մահ չէ՛ աքսորը: Ըսէ՛ ինձ, հայր իմ, չէ՛ր տրամադրեր սողոսկուն թոյն մը, ձեռքդ չկա՛ր սայրասուր դանակ մը, արագահաս մահուան օրէ՛կ գործի՛ մը և զիս սպաննելու համա՛, աքսոր բա՛նն ունէ՛իր միայն՝ որ ամենէ անարդն էր ու վատչուէրը: Աքսոր. այդ բառն, հայր իմ, գեհեանապարտ հոգիները գործ կ'ածեն, ու կ'արտաբերեն զայն քստմնելի ոռնու՛մներու մէջ: Ի՛նչպէս սիրող յառաջ կ'երթայ, զուէն՝ քահանայ, զուէն՝ հոգեւոր խոստովանահայր, զուէն որ արձակում կուտաս մեղաց ու դքեղ բարեկամ կը ճանչնաս ինձ, տրորել ճզմել հոգիս այդ «աքսոր» անդուժ բառով:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՉՕ.— Լսէ՛ ի՛նչ պիտի ըսեմ, ո՛ր խելագարդ սիրոյ:

ՌՕՄԷՑ.— Ո՛հ, նորէն աքսորի խօսք չպիտի ընես ինձ:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՉՕ.— Այդ բառէն անազգելի մնալու համար զրահ մը պիտի տամ քեզ. փիլիսոփայութիւնը՝ ձախողութեան այդ անուշակ կաթը՝ քեզ զօրաւիզ պիտի ըլլայ աքսորիդ մէջ:

ՌՕՄԷՑ.— Դարձեալ աքսոր...: Գեալինն անցնի քու սղորմնելի փիլիսոփայութիւնդ: Եթէ չկրնար ժիւլիկդ մը շինել, քաղաք մը տեղափոխել, իշխանի մը վճիռը տապալել, մի՛ ըներ ինձ անոր խօսքն: Բանի մ'օգուտ չունի, դանդ մ'իսկ չարժեք այն:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՉՕ.— Ո՛հ, կը հասկնամ, խենթն ա՛կանջ չունի լսելու:

ՌՕՄԷՑ.— Եւ ոչ ալ իմաստունն աչք՝ տեսնելու:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՉՕ.— Օ՛հ, վիճե՛նք հանդարտօրէն քու կայութեանդ վրայ:

ՌՕՄԷՑ . — Դուռն , հայր իմ , չես կարող չզգացած մէկ բանիդ վրայ խօսիլ : Եթէ ինձ պէս երիտասարդ սիրած ըլլայիր ժիւլիէզը , եթէ ժախուան մ'ամուսնացած՝ սպաննէիր Թիւրքալտօն , եթէ ինձ պէս ըլլայիր խնայնոր խելայիդ , ըլլայիր վտարա՛ղի՝ այն ատեն կըրնայիր խօսիլ , այն ատեն կըրնայիր մագերդ փառտել , և տարածուիլ գետին՝ ինչպէս կ'ընեմ ես հիմայ , գերեզմանիս չափն առաջէն աննելու համար :

Կը կ'ի գետին կ'իջ' : Դուռն կը շրջեն :

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՉՕ . — Ե՛լ , ոտք ե՛լ , դուռը կը զարնեն . . . : Գնա՛ պահուըտէ՛ , սիրելի Ռօմէօ :

ՌՕՄԷՑ՝ միեւնոյն դիրիսն մեջ . — Ո՛չ , չեմ պահուըտիր . միայն թէ իմ ցաւագին հառաչանքներ չուրջս ամպ մը ձեւացնելով՝ զիս անտե : ընեն խուզարկու աչքերէ :

Դուռն կը շրջեն :

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՉՕ . — Ձե՛ս լսեր . ինչպէս կը զարնեն դուռը . . . : Ո՞վ է ան . . . : Ե՛լ , Ռօմէօ , պիտի բռնուիս . . . : Հապա՛ , ոտք ե՛լ , վազէ՛ աշխատանոցս մտի՛ր : (Նորեկն կը զարնեն) : Հիւ՛այ , հիւմայ . . . : Տէ՛ր Աստուած , ի՛նչ խենթութիւն է աս . . . : (Նորեկն կը զարնեն) : Եկա՛յ , եկա՛յ : Ո՞վ ասանկ ուժգին կը զարնէ : (Դեպ ի դուռ երթալով) : Ո՞վ ես , ուստի՞ կուզաս , ի՛նչ կ'ուզես :

ՍՏՆՏՈՒ՝ դուրսէն . — Բացէ՛ք , բացէ՛ք դուռը որ մտնեմ , ու գալուս պատճառը հասկցնեմ : Ժիւլիէզ տիրուհւոյս կողմէն կուզամ :

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՉՕ՝ դուռը բան չով . — Բարի եկար ուրեմն :

ՍՏՆՏՈՒՆ , կը շրջեն :

ՍՏՆՏՈՒ . — Ո՛ սուրբ հայր , ըսէ՛ ինձ , սուրբ հայր , ո՛ւր է տիկնոջս նոր փեսան , ո՛ւր է Ռօմէօն :

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՉՕ . — Ահա գետին թաւալած է՝ արցունքներու մէջ ողողուն և իր վշտովը հէք ու նկուն :

ՍՏՆՏՈՒ . — Ո՛հ , տիրուհւոյս վիճակը , ճիշդ անոր վիճակը :

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՉՕ . — Ո՛հ , տարարա՛ղդ համակրութիւն . ո՛հ , դառնակակիճ վիճակ :

ՍՏՆՏՈՒ . — Այո՛ , ան ալ ճիշդ ասոր նման թաւալած է գետին՝ ողբալով ու լալով , լալով ու ողբալով : (Դեպ ի Ռօմէօ կը խոնարհի) : Օ՛հ , ոտք ելի՛ր , ոտք ելի՛ր նայիմ . ժիւլիէզի սիրոյն համար ըլլայ , անոր անուշիկ սիրոյն համար ըլլայ՝ ոտք ելի՛ր , կ'ըսեմ : Ինչո՞ւ ատանկ սեւ յուսահատութեան մէջ իյնաս :

ՌՕՄԷՑ՝ իբր ընդոս կանգնելով . — Դայեակ , դ՞ուռն ես :

ՍՏՆՏՈՒ . — Ո՛հ , պարո՛ն Ռօմէօ , պարո՛ն Ռօմէօ . . . : Ի՛նչ է ադ . ամէնուս վերջը մահ է , ճար չկայ :

ՌՕՄԷՑ . — Ժիւլիէզի վրայ չէ՛իր խօսեր . ըսէ , ի՛նչ վիճակի մէջ է իմ սիրուհիս . ի՛նչ կը մտածէ , ի՛նչ կ'ըսէ . ապիրատ մարդասպանի մը տեղ չընե՛ր զիս՝ որ իր մերձաւոր ազգականին արեամբ պղծեցի մեր նորածիլ երանութիւնը : Ո՛ւր է ինք , ի՛նչպէս է . երեսը պահած տիկինս ի՛նչ կ'ըսէ մեզմէ երես պահող ամնասն սիրոյ մասին :

ՍՏՆՏՈՒ . — Բան մը չըսեր , այլ կուլայ ու կ'ողբայ . մէկ նայիս՝ անկողնոյն վրայ կը նետուի , մէկ կ'ելլէ յանկարծ ու Թիւրքալտօ՛ կը կանչէ , ու Ռօմէօ՛ պոռալով նորէն կը փռուի կ'իյնայ :

ՌՕՄԷՕ. — Որպէս թէ անունս՝ մարդաստուգ հրացանէ մ'արձակուած՝ սպաննէր զինք, ինչպէս այդ անունը կրողին անխնայարտ ձեռքն իր ազգականը սպաննեց...: Ռ՛հ, ըսէ՛ ինձ, հայր պատուական, այս կմախքին ո՞ր անարգ մասին մէջ օթեանսմ է անունս. ըսէ՛ կ'աղաչեմ, որպէս զի քանդեմ բնաջինջ բնեմ՝ այդ քստմնելի որջը: (Սաւրը կը փոշե խնկիւնք գարնեւառ հաւատ. դայեակը զեկեք կ'առնէ ձեռքէն):

ՀԱՅՐ ԼՈՐԵՆՉՕ. — Ռօմէօ՛, շուտ, քաջէ՛ անյուսութենէ շարժող այդ ձեռքը: Մա՞րդ ես դու. ձեզ ու կերպարանքդ այո՛ կ'ըսէ, այլ կանաչի են այդ թափած արդունքներդ, և քու վայրագ շարժումդ գազանի մը բանաղուրկ մոլեգնութիւնը կը յայտնէ միայն: Զիս չուարման մէջ կը թողուս, ս' կի՛ն անչոր՝ զոր տեսնողը մարդ պիտի կարծէր. գաղա՛ն հրէշային՝ զոր տեսնողը թէ՛ մարդ պիտի կարծէր ու թէ՛ կին...: Կարգս վկայ, աւելի լաւ գազափոր ունէի քու վրայ, քու չտախտութեանդ, քու ոյ՛րիդ, քու հողւոյդ վրայ: Հերիք չէր որ սպաննեցիր Թխալտոն, հիմայ ալ կէր ինքզինքդ սպաննել կ'ուզ'ս, և քու անձիդ դէմ խկ գեհննապարտ ատելութիւն մը ցուցնելով՝ սպաննել նաև այն կինն՝ որ քեզմով կ'ապրի միայն: Էր այս թշնամանքը քու կեանքի, երկնքի ու երկրի դէմ: Կեանք, երկինք ու երկիր միացած են ի քեզ, և դու կ'ուզես հրաժե՛շտ տալ այդ երեքէն միանգամայն: Ամօթ, ամօթ, դուն սեւերես կը թողուս անձդ ալ, սէրդ ալ, խեղքդ ալ: Դուն ինչքերով թաթաւուն վաշխառու՝ այդ ինչքերէն և ո՛չ մէկուն օրինաւոր կիրառութիւնը կ'ընես, կիրառութիւն՝ որ պատիւ պիտի բերէր քու անձիդ, քու սիրոյդ ու քու խեղքիդ:

Ազուտատ'սիլ անձդ մոմէ պատկեր մ'է միայն՝ զո՛ւրկ այրական կորովէ. երդուընցած թանկադին սէրդ անարգ ուխտազանցութիւն մ'է՝ սպաննելի այն զեղաչոր՝ արարածին՝ զոր ի բոլոր սրտէ ուխտած էիր սիրել. խեղքդ՝ այդ զարդը գեղեցկութեան ու սիրոյ՝ անոնց երկուքին ալ առաջնորդն է քայլամուտը. ինչպէս ձախաւեր զինուորի մը վառօղը՝ կրակ կ'առնէ այն՝ քու խկ ազխտութեամբ, և փոխանակ պաշտ պանելու՝ կը խեղէ զքեզ ու կը հաչմէ: Օ՛ն, արթընցիր, մա՛րդ, ժիւլիէդ ողջ է, այն սիրական ժիւլիէդը՝ որու համար հոգի կուտայիր ասկէ յառաջ. քեզի համար երանութիւն ու բողոք չէ՛ այդ: Թխալտոն՝ կ'ուզէր մեռցնել զքեզ, դուն Թխալտոն մեռցուցիչ: Քեզի համար երանութիւն ու բողոք չէ՛ այդ: Կրէնքը՝ որ քեզ մահ կ'սպառնար, հետդ կը բարեկամանայ և վճիռը աքսորի կը բարեփոխէ. քեզի համար Կրանութիւն ու բողոք չէ՛ այդ: Գլխուդ վրայ կը տեղան օրհնութիւնք. բողոքն իր ամենէ փառաւոր զարդօրանքները զրած՝ կը զարպտէ զքեզ, բայց դուն յիացած երես առած ազճկան մը նման զեզ ու մոլոս՝ կը դժգոմիս (to pout) թէ՛ երջանկութեան ու թէ՛ սիրոյ դէմ: Զգո՛յշ, զգո՛յշ, Ռօմէօ, այս ընթացքով կ'ը մեռնի մարդ եղկելի ու թշուառ: Հապա՛, վազէ՛ գնա՛ սիրականիդ քով՝ ինչպէս խօսք ըրեր էիք, կլի՛ր իր սենեակին ու մխիթարէ՛ զինք. բայց հող տա՛ր չե՛նալ հոն մինչև այն ժամն՝ ուր գիշերապահներու հսկողութիւնը կ'սկսի, ինչու որ ետքը չես կրնար Մանդուա երթալ՝ ուր պիտի մնաս մինչև որ պատահ առիթը գտնենք ամուսնութիւնդ յայտնելու, ձեր գերդաստաններն հաշտեցնելու և իշխանին ներողութիւնը ձեռք բերելով՝

գրեց նորէն վերոնա դարձնելու : Այն ժամանակ բեր-
բայատիկ աւելի ուրախութեամբ պիտի գաս հոս՝
քան որչափ տրտմութեամբ կը մեկնիս հիմայ . . . :
Դուն, դայեակ, առջևէն գնա՛, բարե ըրէ՛ տիկնոջդ,
և ապսպրէ՛ իմ կողմէս որ կանուխէն բոլոր անկոզինը
անկողին խրկէ . արդէն իրենց կսկծաւի ցաւոց պատ-
ճառաւ սէտք ունին հանգստեան . . . : Ռօմէօն ալ
հուռէդ կը հասնի :

ՍՏՆՏՈՒ .— Ո՛հ, ի՛նչպէս գեղեցիկ կը խօսիս
սուրբ հայր . խա՛չ վկայ, սիրտս կ'ուզէ հոս նստիլ
բոլոր գիշեր՝ քու բարե խրատներդ լսելու համար :
Ախ, ի՛նչ աղէկ բան է եղեր գրող կարդացող ըլլալը :
(Ռօմեօյին) : Ժիւլիէզին պիտի ըսեմ որ քիչէն պիտի
գաս, այնպէս չէ՛ :

ՌՕՄԷՅՕ .— Այո՛, անանկ ըրէ՛, և ըսէ՛ սիրականիս
որ պատրաստուի զիս յանդիմանելու :

ՍՏՆՏՈՒ .— Ի՛ գէ՛պ. ահա՛, պարոն, մատնի մը՝
զոր ապսպրեց քեզ յանձնել . այլ շո՛ւտ, վազէ՛, զի
ուշ է ժամանակը :

ՌՕՄԷՅՕ՝ մասնին դնելով .— Ո՛հ, սրտիս ի՛նչպիսի
սփոփանք տուաւ այս մատնին :

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՉՕ .— Է՛հ, ե՛լ գնա, գիշեր բարի :
Լաւ ուշադրութիւն ընես, ատի՛է կախեալ է բոլոր
բաղդդ . ինչպէս ըսի՛ նայէ՛ որ գիշերապահներու հսկո-
ղութիւնը չսխաճ՝ վերոնայէն ձգես ելլես, և կամ
լուս - մօտ փախչիս ծարտուն ու անձանօթ : Գնա՛
Մանդուա բնակէ . ես ատեն ատեն կը գտնեմ քու ծառայ
ու անոր ձեռքով կ'իմացնեմ քեզ քու մասիդ պատահած
ամէն նպաստաւոր անցքերը . . . : Տո՛ւր ձեռքդ նայիմ՝
ժամանակն ուշ է . երթա՛ս բարով . Տէ՛ր ընդ քեզ :

ՌՕՄԷՅՕ .— Պատուակա՛ն հայր, եթէ ամէն ուրա-
խութենէ գերի վեր ուրախութիւն մը չի կանչեր զիս՝
ցաւ պիտի ըլլար ինձ այսչափ շուտ ձեր քովէն հե-
ռանալ : Ծառայ սուրբ կարգիդ :

Կ'ԵԼԷՆ :

ՏԵՍԱՐԱՆ Կ.

ՔԱՐՈՒԼԵԴԻ ՏԱՆ ՄԷՋ

ՔՐԻՐՈՒԼԵԴ, ՏԻԿԻՆ ՔԱՐՈՒԼԵԴ ԵՒ ՊԱՐԻՍ կը մտնեն .

ՔԱՐՈՒԼԵԴ .— Այս միջոցիս այնքան ձախորդ
անցքեր պատահեցան՝ որ մեր աղջկան հետ չ'որհքով
խօսք մ'ընելու ժամանակ չունեցանք : Ի՛նչ ըսեմ,
ժիւլիէզ սաստիկ կը սիրէր իր Թիպալտօ գարմիկը,
ինչպէս ես ալ կը սիրէի . . . : Այլ ի՛նչ ընես . միթէ ա-
մէնքս ալ մնանելու համար չ'ենք ծնած : Հիմայ ուշ է
ժամանակը . աղջիկս ա՛լ այս գիշեր վար չ'իջնա՛ր : Ա-
ւելորդ է ըսել որ եթէ ձեր ազնիւ ընկերութիւնը չը-
լար՝ ես ինքս ասի՛է ժամ մը յառաջ անկողին պիտի
գտնուէի :

ՊԱՐԻՍ .— Իրաւունք ունիք . այսպիսի դժբաղդ
պարագաներու մէջ ամուսնութեան խօսք չըլլար :
Գիշեր բարի, տիկին, սիրոյ բարեներս մատուցէ՛ք
օրիորդին :

ՏԻԿԻՆ ՔԱՐՈՒԼԵԴ .— Սիրով, պարոն, և վաղը

առտու հանուխ ալ իր միտքը կ'իմանամ: Այս գիշեր իր վշտին մէջ փակուած է նա:

ՔԱՆՈՒԼԵՒ՝ Պարխը կանչելով.— Ազնուականն Պարխ, ևս ազջիանս հարցուցած իր կողմէ սիրոյ խօսք կուտամ: Կը կարծեմ կամ մանուսնոյ աներկբայ եմ թէ նա ամէն պարագայի մէջ իմ խօսքս կը բռնէ...: Ամուսինս, դուն անկողին մանկէ յառաջ դնա՛ անգամ մը տե՛ս զինք, հասկցու՛ր իմ Պարխ զաւակին սէրը, ու նաև ըսէ՛ իրեն՝ կը լսես, թէ այս չորեքշաբթի... բայց կեցի՛ր, ի՛նչ է այսօր:

ՊԱՐԻՍ.— Այսօր երկուշաբթի է, տէր իմ:

ՔԱՆՈՒԼԵՒ՝.— Երկուշաբթի մի. է՛ն, ուրեմն չորեքշաբթին խիստ շուտ եղած կ'ըլլայ...: Ըսէ՛ իրեն թէ հինգշաբթի այս ազնուականն Կամոյն հետ պիտի պսակուի: Կրնա՞ս մինչև հինգշաբթի պատրաստուիլ. այսպիսի արագանաս պսակէ մը զո՞ն կ'ըլլա՞ս: Մեծ հարկիք չընենք, մէկ կամ երկու բարեկամ բաւական է, ինչու որ Թիպալտոյի սպաննուիլը շատ ժամանակ չէ: Եթէ մեծ ուրախութիւններ կատարենք՝ պիտի ըսեն թէ մեր ազգականին մանր հող չենք ընել. անոր համար հինգ՝ վեց բարեկամներ կը բաւեն: Բայց հինգշաբթին համար ի՛նչ ըսիք, Պարխ կոմս:

ՊԱՐԻՍ.— Տէր իմ, կ'ուզէի որ վաղը հինգշաբթի ըլլար:

ՔԱՆՈՒԼԵՒ՝.— Լաւ ուրեմն. հիմայ կրնաք մեկնիլ...: Հինգշաբթի ուրեմն, խօսքերնիս խօսք...: Դուն, ամուսինս, պատկիւն յառաջ անգամ մը ժիւլիէղին քով դնա՛, ու հինգշաբթի օրուան հարսնեքին պատրաստէ՛ զինք...: Երթաք բարեկաւ, ազնուական կոմս...: (Ծառաներուն): Տղա՛ք, լոյս բերէ՛ք սեն-

եակս. առջեկէս, այնքան ուշ է՝ որ քիչ մը ժամանակ ալ անցնի՛ խիստ կանուխ եղած պիտի ըլլայ...: Գիշեր բարի:

Կ'եւէն:

ՏԵՍԵՐԱՆ Ե.

ԺԻՒԼԻԷՂԻ ՍԵՆԵԱԿԸ

ՌՅՄԷՅ ԵՒ ԺԻՒԼԻԷՂԻ Կը մտնեն.

ԺԻՒԼԻԷՂԻ.— Ի՛նչ, կ'ուզես մեկնիլ այսքան շուտ. դեռ շատ ժամանակ կայ արշալոյսին. սոխակն էր այն և ոչ թէ արտոյար՝ որու ձայնն ականջիդ վեներտ փորքին մէջ թափանցեց. այդ սոխակն ամէն գիշեր կուզայ ու կ'երգէ սա նո՛նեիին վրայ. հաւատա՛, սէր իմ, սոխակն էր այն:

ՌՅՄԷՅ.— Ո՛չ, արտոյան էր, ազդարարը արշալուսոյ, և ոչ թէ սոխակը: Տես՛, հողիս, նախանձաբեկ նշոյցներ ի՛նչպէս արեկան կողմէն ամպերուն եզրերը կը ժանկերեն (to lace): Գիշերն արդէն վառեց հատցոց իր վերջին ջահերը, և լուսաժալատ առաւետը ոտաւրներուն ծայրին վրայ կ'ելլէ լերան ժառախալատ կատարը կը կանդնի շքեղօրէն: Պէտք է երթամ ու ապրիմ, և կամ մնամ ու մեռնիմ:

ԺԻՒԼԻԷՂԻ.— Ես դիտեմ, այդ լոյսը արշալոյսինը չէ. մէտէօրա մ'է այն՝ զոր արեւը կ'արտաշնէ՛ այս գիշեր իբր ջահ մինչև Մանդուա համբաղ լուսաւորե-

լու համար: Կեցի՛ր ուրեմն պահ մը ևս. ինչու և երթաս այդքան շուտ:

ՌՕՄԷՅՕ.— Այո՛, կը կենամ. թող բռնեն զիս, թող սպանեն զիս, ևս դո՛ս կ'ըլլամ եթէ սիրականս այսպէս կ'ուզէ: Ես կ'ըսեմ որ հեռուանց տեսնուած սա մի՛նչազ զորչութիւնը չէ թէ առաւօտեան առաջին ակնարկն է՝ այլ լուսնոյ ճակատին տեղոյն ցոլացումը. ու երգողն ալ այստայտը չէ՛ որ իր ձայնի և լեէջներով մեր գլուխներուն վերեը երկնից կամարը կը թնդացնէ: Ո՛հ, ևս աւելի իղձ ունիմ մնալու՝ քան քան թէ կամք՝ մեկնելու: Թող զայ՛յ մահը, բարով եկաւ հազար բարով. Ժիւլիէզ այսպէս կ'ուզէ...: Սիրականս, հոգի՛ս, ի՛նչպէս ևս. խօսի՛նք. տակապառն չէ լուսցած:

ԺԻԻԼԻԷԴ.— Լուսցած է, լուսցած. դնա՛, Ռօմէօ, փախի՛ր, մի՛ կենար: Արտոյտն է որ անանկ անչան ձայներ կը հանէ, խորթ կերպիւ կը ճւճւայ՝ խստալուր կիտկերեր (sharps) շակի ընելով: Կ'ըսեն թէ արտոյտին ձայնը անոյշ է. բայց ի՛նչ տեսակ անուշութիւն է այս որ մեր սիրոյ անուշութիւնը կը խանդարէ: Կ'ըսեն թէ արտոյտն ու դարչակի դողօջը (toad) իրենց աչքերը փոխանակած են իրարու հետ. ո՛հ, ինչու չփոխանակէին իրենց ձայներն ալ, ինչու որ այդ ձայնը զմեզ կը բաժնէ իրարու թեերէ, և արշալոյսը հրաւիրող իր ճշխններով դքեզ կը վանէ կ'արտաքսէ խմ գրկէս (21): Ո՛հ, դնա՛ ալ, դնա՛ Ռօմէօ. չնս տեսներ, օրը երթալով կը լուսնայ:

ՌՕՄԷՅՕ.— Օրը երթալով կը լուսնայ, կ'ըսես... մեր զժրագողութիւնը երթալով կը մի՛մնայ, ըսէ՛:

ՍՏՆՏՈՒՆ ԿԸ ԵՐԷ՛ Է՛ՆԷ՛Է՛:

ՍՏՆՏՈՒ.— Օրի՛սրդ:
ԺԻԻԼԻԷԴ.— Ի՛նչ կայ, բարի ծծմար:

ՍՏՆՏՈՒ.— Մայրիկդ հիմայ սենեակդ պիտի գայ:
Լուսցեր է. խօհնմութիւն, զգուշութիւն:

Կ'ԷԼԷ՛:

ԺԻԻԼԻԷԴ.— պատշաճներ բանալով.— Օ՛ն, պատուան, ներս ա՛ն լոյսը, ու՛ բարէ, դո՛ւրս հանէ կեանքս:

ՌՕՄԷՅՕ.— Մնաս բարով, հոգիս, մնաս բարով. համբոյր մը՝ ու կ'իջնամ վար:

Կ'ԷԼԷ՛: Ռօմէօ: Է՛ր Կ'Է՛Է՛:

ԺԻԻԼԻԷԴ.— պատշաճիմ վրայ ծոկրով.— Ի՛նչ, կ'երթաս, կը հեռանաս այդպէս սիրականս, տէ՛րս, ամուսինս, բարեկամս: Օրուան մէջն մի ժամը պէտք է որ քու լուրերդ տայ ինձի. սրբան ալ օրեր կան է որ քու լուրերդ տայ ինձի. սրբան ալ օրեր կան մէ՛կ վայրկենի մէջ: Ո՛հ, այս հաշուով պատուցած՝ թնթոկած պիտի ըլլամ այն երանելի օրն՝ ուր բազը պիտի ունենամ Ռօմէօս կրկին տեսնելու:

ՌՕՄԷՅՕ.— Մնաս բարով, սէրդ խմ. ամէն առթիւ քեզ պիտի խրկեմ խմ լուրերս:

ԺԻԻԼԻԷԴ.— Ախ, կը հաւատաս, Ռօմէօ, թէ օր մը կրկին պիտի միանանք իրարու:

ՌՕՄԷՅՕ.— Ո՛հ, անտարակո՛յս. և բոլոր այս վիշտերն ու տաղնուպներն մեզ համար խօսակցութեան քաղցր նիւթեր պիտի ըլլան:

ԺԻԻԼԻԷԴ.— Ո՛վ Սատուած խմ, տխուր նախագգացում մ'ունիմ հողույս խորը: Հող՝ վարը՝ կեցած տեղդ, Ռօմէօ, ինձ այնպէս կ'երեաս իբր թէ մեռեալ

մ'ըլայիր իր դամբանին մէջ. կամ աչացս տեսութիւնը պզտորներ է, և կամ զէմքդ մեռելական զեղնութիւն է առեր:

ՌՕՄԷՅՕ.— Հաւատա՛, սիրական, որ դուն ալ խիստ զեղնած կ'երևիս աչքիս. չոր կակիճը ցամքեցուցեր է մեր երկուքին ալ արիւնը: Մնաս բարով, մնաս բարով:

ՌՕՄԷՅՕ կ'եւէ:

ԺԻԻԼԻԷԴ.— Ո՛ր բազդ, բա՛զդ. քմայտ կը կոչէ զքեզ բոլոր աշխարհ: Եթէ քմայտ ևս իրօք ի՞նչ գործ ունիս Ռօմէոյի հետ՝ որ բուն իսկ հաստատամբ տութիւնն է: Ո՛հ, քմայտ եղի՛ր, բա՛զդ. զի այն ժամանակ կը յուսամ թէ զինք չպիտի պահես ընդ երկար ու ևս պիտի դարձնես ինձ:

ՏԻԿԻՆ ՔՍԲՈՒԼԵԴ.— Ղուրսեկն.— Ժիւլիէդ, աղջիկս, արթնցած ևս:

ԺԻԻԼԻԷԴ.— Ո՞վ է զիս կանչողը. մայրիկն է արդևօք. այսքան ուշ մտայեր է պատկերու կամ այսքան կանուխ արթնցեր է: Ի՞նչ արտաքոյ կարգի պատճառով կուզայ արդևօք սենեակս:

ՏԻԿԻՆ ՔՍԲՈՒԼԵԴ կ'եւէ:

ՏԻԿԻՆ ՔՍԲՈՒԼԵԴ.— Է՛հ, հիմայ ի՞նչդէս ևս նաչինք, ժիւլիէդ:

ԺԻԻԼԻԷԴ.— Աղէկ ջամ, մայրիկ:

ՏԻԿԻՆ ՔՍԲՈՒԼԵԴ.— Ի՞նչ, կուլա՞ս միշտ զարմրկիդ մահուան համար. ի՞նչ, քու արցունքներովդ կը լուա՞ս տակաւին անոր զերեզմանը. այդ կերպով կը կարծես պիտի ողջնայ: Ղաղրեցո՛ւր, վերջապէս:

այդ լացերդ. բանս լոր վիշտ մը գորով կը յայտնէ, իսկ ծայրայեղը՝ խելքի տկարութիւն:

ԺԻԻԼԻԷԴ.— Բո՛ղ, մայրիկ, որ լամ այսպիսի զանն և զգալի կոյուստ մը:

ՏԻԿԻՆ ՔՍԲՈՒԼԵԴ.— Այդ կերպով աւելի բուն պիտի զգաս կորուսող՝ առանց աւելի մօտղ տեսնելու ողբացած բարեկամդ:

ԺԻԻԼԻԷԴ.— Ա՛յնչափ բունն կ'զգամ այդ բարեկամին կորուստը՝ որ անկարելի կ'ըլլայ զայն չողբալ յաւէս:

ՏԻԿԻՆ ՔՍԲՈՒԼԵԴ.— Աղջիկս, կարծեմ՝ ողբերուդ պատճառը ոչ այնքան անոր մեռած ըլլալն է՝ որքան ա՛յն գաղափարը՝ թէ զայն մեռցնող անօրէնը կ'ապրի տակաւին:

ԺԻԻԼԻԷԴ.— Ո՞ր անօրէնը, մայրիկ:

ՏԻԿԻՆ ՔՍԲՈՒԼԵԴ.— Ո՞վ պիտի ըլլայ. Ռօմէօ անօրէնը:

ԺԻԻԼԻԷԴ.— Ռօմէօ և անօրէն հազարաւոր մղոններով հեռի են իրարմէ: Ստուուած ներէ՛ իր մեղքին. և՛ իմ մասիս՝ բոլոր սրտովս կը ներևս իրեն, թեպէտ ինք և միայն ի՛նք ըլլայ զգացած բոլոր ցաւոցս պատճառը:

ՏԻԿԻՆ ՔՍԲՈՒԼԵԴ.— Այո՛, կը ցաւիս անշուշտ որ այդ չարագործը, այդ մարդասպանը կ'ապրի տակաւին:

ԺԻԻԼԻԷԴ.— Այո՛, մայրիկ, և այսքան հեռուն: Ո՞ր էր որ այս թեւերը, և այս թեւերը միայն զարմրկիս մահուան վրէժը լուծէին:

ՏԻԿԻՆ ՔՍԲՈՒԼԵԴ.— Ո՛հ, մենք վրէժը կը լուծենք, կը լուծենք վրէժը, ժիւլիէդ, դուն մի՛ լար

այդպէս : Եւ մարդ կը խրկեմ Մանդուա՝ ուր ալ տարազեր ստանալը կ'ապրի հիմայ, և ալ մարդն այնպիսի խմելիք մը կ'ըստայ անոր՝ որ ապահովապէս պիտի խրկէ զինք միւս աշխարհ՝ Թխալտոյի հետ ընկերութիւն ընելու . ա՛լ այն ատեն կը յուսամ սիրտդ պաղշտի :

ԺԻԻԼԻԷԴ.— Ա՛յն ատեն միայն կը պաղշտի սիրտը՝ երբ տեսնեմ Ռամէսն . . . այսինքն տեսնեմ զինք . . . մեռած . սրբան դառնացած է սիրտս այնպիսի սիրական սղղական մը կորսնցնելու համար : Մայրիկ, եթէ թոյնը տանող մարդը գտնես՝ թոյնին պատրաստութիւնը ինձմէ . Ռամէօ զայն խմածի՛ն պէս՝ հանգիստ քուն մը պիտի ննջէ . . . Ո՛հ, ի՛նչ սոսկալի տուայտ է սրտիս համար լսել անոր անունը ու չկրնայ քովը երթալ՝ որպէս զի զարմիկիս տածած սիրտը յագուերդ տամ իր վրայ՝ որ սպաննիչն եղաւ անոր :

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵԴ.— Դուն միջոցը գտի՛ր, և մարդը կը գտնեմ : Բայց հիմայ, աղջիկս, քեզի ուրախալի լուրեր ունիմ տալիք :

ԺԻԻԼԻԷԴ.— Ո՛րքան յարմար ժամանակին կուգայ այդ ուրախութիւնը : Եւ ի՛նչպիսի լուրեր են ատոնք, սիրելի մայրիկ :

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵԴ.— Գիտցած ըլլաւ, աղջիկս, որ դորտագուով հայր մ'ունիս . քու սրտիդ ցաւը փարատելու համար խնդութիւն մը մեծ երանութիւն մը պատրաստեց քեզ՝ որ ոչ քու մտքէդ կ'անցնէր և ոչ իմ :

ԺԻԻԼԻԷԴ.— Չբան՝ աչքիս լոյս, մայրիկ . է՛հ, ի՛նչ է նայինք այդ մեծ խնդութիւնը, և բը պիտի գայ այն :

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵԴ.— Այս հինգշաբթի ատու կանուխ Կարիս կու՛ր՝ այն ընտիր, վեհանձն և աղնուական երիտասարդը Սուրբ Պետրոսի տաճարն առաջնորդելով պիտի ընէ գքեզ իր ցնծալից ամուսինը :

ԺԻԻԼԻԷԴ.— Ի՛ր ցնծալից ամուսինը պիտի ընէ եղեր զիս, ևս ալ կ'երգնում Սուրբ Պետրոսի տաճարին և նոյն խոսք Սուրբ Պետրոսի վրայ թէ զիս չպիտի ընէ իր ցնծալից ամուսինը : Չեմ հասկնար ի՛նչ արտող անք է այս . ինձ ամուսին ըլլալիք անձը տակաւին հետս երկու խօսք չըրած՝ պիտի ելլեմ պատկուելմ եղեր անոր հետ : Խնդրեմ, մայրիկ, ըսէ՛ հօրս ու արքունի որ ես կարդուիլ չեմ ուզեր տակաւին : Եթէ կարգուիմ երբեք՝ կ'զգամ թէ Ռամէօյի հետ պիտի ըլլայ այն՝ զոր զիտէք թէ սրբան կ'ատեմ, քան թէ այդ ձեր ըսած Պարիս կուսինն հետ . . . Համո՛ւ լուրեր, չիտակը :

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵԴ.— Ահա հայրդ կուգայ, դուն ինքզ թո՛ւր պատասխանդ . նայինք ան ի՛նչ պիտի ըսէ :

ՔԱՅՈՒԼԵԴ ԵՒ ԱՏԵՏՈՒ ԿԸ ԵՆԷՆ :

ՔԱՅՈՒԼԵԴ ԺԻԻԼԻԷԴԻ ՌԵՃԵՃԱՆԻՐ ՂԻՏԵԼՈՎ.— Երբ արեւ մարը մտնէ՛՝ ցօղ կը կաթկթէ երկրի վրայ . բայց եղբորդդուցս արեւ մարը մանելուն՝ յորդանոս է տեղացած տարափը : Ի՛նչ է այդ, աղջիկ . ի՛նչ, ջրորդան : զո՛ւն ևս դարձեր : Ի՛նչ, միշտ արցունքի հեղեղներ : Թէ՛ նաւակ, թէ՛ ծով և թէ՛ հով կը պատկերես դու քու պտրտիկ անձիդ վրայ . աչքերդ՝ որք ծովու հետ կրնան բաղդատուիլ, արտասուաց մակընթացութիւն ու տեղատուութիւն մ'ունին յաւէտ . մարմինդ այն

նաւակն է՝ որ ծփայ կը տատանի անոր ազուտ կոնակներուն վրայ, իսկ հառաչանքներդ ա՛յն հովերն են՝ որք սաստկութեան մասին մըշեղով արցունքներուդ հետ, հուսկ ուրեմն պիտի ընկղմեն աշխիւծ մարմինդ՝ եթէ յանկարծական հանդարտանք մը վրայ հասնի... : Ի՞նչ լրբեր, սիրելի ամուսինս, մեր որոշումը իմացուցիր իրեն :

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒՆԵՐ. — Իմացուցի, տէր իմ, բայց ինք չնորհակալութիւն յայտնելով կը մերժէ : Են՛նթ աղջիկ, թող երթայ գերեզմանին հետ սրտկուռի :

ՔԱՅՈՒՆԵՐ. — Կամաց կամաց, ես այդպէս չեմ ըսեր, ես այդպէս չեմ ըսեր բնաւ : Ի՞նչ, չնորհակալութիւն յայտնելով կը մերժէ՞ եղեր : Ի՞նչ հպարտանք չ՛զգար, ինքզինք երջանիկ չսեպեր որ իր բոլոր անարժանութեամբ այսպիսի արժանաւոր փեսայ մը գտեր ինք իրեն համար :

ԺԻԻԼԻԷՐ. — Ես չեմ զգար հպարտանք, այլ չնորհակալ կ'ըլլամ ձեր առաջարկին մասին, չեմ կրնար հպարտանք զգոյ այնպիսի բանի մը համար՝ որ տակն է ինձ, այլ չնորհակալ կ'ըլլամ այդ ատելի բանին համար՝ որու շարժառիթը սէր է :

ՔԱՅՈՒՆԵՐ. — Ի՞նչ անարամարան ափեղջիկեղ խօսքեր : Հպարտանք կ'զգամ, հպարտանք չեմ զգար... : չնորհակալ կ'ըլլամ, չնորհակալ չեմ ըլլար... : Գուն, անխելք աղջիկ, մէկ կողմ զի՛ր նայինք քու հպարտանքներդ ու չնորհակալութիւններդ, և նազելի միտքդ ըրէ՛ որ հինգշաբթի օր սրտկուռելու համար Պարիս կոմսին հետ Սուրբ Պետրոսի եկեղեցին երթաս, եթէ ոչ՝ ես ականջէդ քաշելով պիտի տանիմ բռնի : Կորսուէ՛ առջևէս, գեղճամ չոր-կաշի, հետա՛ծ, ջրիկ (22):

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒՆԵՐ. — Մեզք քեզի, ժիւլիէդ՝ որ խելքդ կորուսեր ես :

ԺԻԻԼԻԷՐ. — Ընտրե՛ր զնեղով. — Սիրելի հայրիկ, կազակսմ գրեղ ճերաղիր. խո՛սք մը միայն պիտի ըսեմ քեզ, հաճէ՛ մտիկ ընել համբերութեամբ :

ՔԱՅՈՒՆԵՐ. — Նայէ՛ ես ի՛նչ կ'ըսեմ, զիմադարձող սրբորամ աղջիկ : Հինգշաբթի եկեղեցի պիտի երթաս սրտկուռելու, և կամ մէյ մ'ալ զիմացս չելլես : Զայնդ կտրէ՛, պատասխան մի՛ տար, պատասխան պէտք չէ՛. եթէ պատասխանես՝ զիտցի՛ր թէ ձեռք պատրաստ է... : Ամուսինս, Աստուած մինակ այս զաւակը տուած ըլլալուն համար մեր ամուսնութիւնն հազու օրհնուած կը սեպէինք, հիմայ կը տեսնեմ որ այս մէկ հատն ալ շատ է եղեր, անիծից արմատ մը պարգևուեր է մեզ : Աչքս չտեսնէ՛ սա լիքտած շան զաւակը :

ՍՏՆՏՈՒ. — Թող Աստուած տէր ըլլայ այդ խեղճ աղջկան... : Աղէկ բան չէ այդ ձեր ըրածը, տէր իմ, այդ ի՛նչպէս երեսը վար ստիք :

ՔԱՅՈՒՆԵՐ. — Եւ ինչո՞ւ համար, տիկին իմաստութիւն, աղէկ բան չէ եղեր այս իմ ըրածս... : Գուն, խելացի խրատու, լեզուդ կարճ ըրէ՛ և զնա՛քու պառաւ շարժառիթ ընկերներուդ հետ շատախօսէ՛ :

ՍՏՆՏՈՒ. — Մեղայ, խօսք մը խօսելով մեղաւ՛ք եղայ :

ՔԱՅՈՒՆԵՐ. — Գնա՛ սա տեղէն, ցնդա՛ծ պառաւ, գնա՛ առջևէս :

ՍՏՆՏՈՒ. — Մեղայ, մարդ բերանը չբանայ բան մը չխօսի՛ :

ՔԱՅՈՒՆԵՐ. — Պապանձէ՛, մրմռ քաւթա՛ր : Գնա՛

չատխոս պատառ ընկերներուդ թմախէ ադ լեզուները մենք
 պէտք չունինք քու ավելցոյնդ խօսքերդ մտիկ ընելու :
 ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵՂԻ .— Շատ խիստ կը խօսիք ,
 տէր իմ :

ՔԱՅՈՒԼԵՂԻ .— Իրաւ որ խնկնանալը բան մը ըսել
 չէ : Գիշեր , ցօրեկ , ամէն ժամ , ամէն վայրկեան ,
 տունս , դուրսը , ստանձին կամ ընկերներուս հետ ,
 քուն թէ արթուն՝ խելքս միտքս ոչդ աղջիկը կար-
 գելու վրայ էր : Վերջապէս կը գտնեմ իշխանական
 ցեղէ սեպուն մը , ընդարձակ հողի ու տէր , երիտա-
 սարդ , բարեկիրթ , աղնիւ յաստ թիւններով օժ-
 տուած անթերի փեսայ մ'որմէ աւելին չկրնար երե-
 ւակոյցուիլ , ու նայիս որ լայկան անխելք ջրթիկ մը ,
 հեծեծան պուպրիկ (mammet) մը՝ որուն բազդը սօքին
 կուգայ , երեսը դէմքը ծամրկելով կ'ըսէ . ես չեմ կար-
 գուիտ , ես չեմ կրնար սիրել , ես յի՛տ պզտիկ եմ , քո-
 յե՛ք գիս , կ'աղաչեմ : Ո՛ր նազելի , դուն չես կարգուիտ
 եղեր , այլ կը կարծես թէ երբէք կը ներեմ քեզի այդ
 յիմարութիւնդ . դնա՛ գլխուդ ճարը տե՛ս , ես այսու-
 հետե զքեզ տանս մէջ չեմ ընդունիր : Խելքդ գլուխդ
 ժողվէ՛ , աղջիկ , լաւ մտածէ՛ ինչ որ կ'ըսեմ . ըսածս
 կատակ չէ : Մտտ է հինգչարթին , ձեռքդ սրտիդ վրան
 դի՛ր ու աղէկ մը խորհէ՛ : Եթէ զաւակս ես՝ քեզ հաւանած
 բարեկամին պիտի տամ , եթէ զաւա՛ս չես՝ կորի՛ր դնա՛ ,
 ինչ կ'ուզես եղի՛ր , մուրա՛ , անօթի սատկէ՛ փողոցնե-
 րու մէջ , հոգս անգամ չէ : Աստուած վերը վկայ՝ որ
 զքեզ զաւակ չպիտի ճանչնամ , ու փող մ'անգամ չպի-
 տի թողում քեզի : Այս այսպէս գիտցի՛ր , մտածէ . ես
 խօսքս բոնող մարդ եմ :

Կ'ԵԼԷ :

ԺԻԿԻԼԻՅԵՂԻ .— Սմակերուն մէջ ստաննող զթու թխն
 մը չկայ արդեօք որ իմ ցաւոյս անպունդները տեսնէ :
 Ո՛հ , սիրական մայրիկ , զիս մի՛ ձգէք փողոց . ամիս
 մը՝ դոնէ չարաթ մը ըլլայ՝ ուշացուցէ՛ք այս ամուս-
 նութիւնը : Եթէ ո՛չ առագաստս պատրաստեցէ՛ք այն
 խաւարչուտ դամբարանին մէջ՝ ուր կը հանգչի թի-
 պալսօ :

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵՂԻ .— Ա՛լ ինձի բան մի՛ ըսեր ,
 ա՛լ բան մի՛ խնդրեր ինձմէ , վասն զի պատասխան
 պիտի չառնես . ինչ որ սիրտդ կ'ուզէ՛ այն ըրէ՛ . ամէն
 բան լինցած է քու և իմ մէջ :

Կ'ԵԼԷ :

ԺԻԿԻԼԻՅԵՂԻ .— Աստուած իմ , Աստուած իմ . . . :
 Բարի՛ ծծմարս , ի՛նչպէս կրնանք այս չարիքներուն
 առջեւ առնել . ամուսինս երկրի վրայ է դեռ , իսկ ը-
 րած երդումս՝ երկինքն է . ի՛նչպէս ուրեմն այդ եր-
 դումը կրնայ նորէն երկիր իջնել՝ բայց միայն եթէ ա-
 մուսինս երկիրը լքելով՝ զայն ինձ ևս խրիէ երկրն-
 քէն . . . : Սփօրի՛ գիս , մխիթարէ՛ գիս , ծծմար . բարէ՛ ,
 երկինք ինձ նման տկար արարածի մը դէմ այսպիսի
 որողայթներ կրնայ եղեր լարել : Գուն ի՛նչ կ'ըսես ,
 բարի ծծմար , ուրախարար խօսք մը՝ մխիթարական
 բառ մը չելլեր բերնէդ :

ՍՏՆՏՈՒ .— Մտիկ ըրէ՛ , քեզ տայիք մխիթա-
 րանքս այս է . աքսոշուած է Ռօմէօ , որ և է կեր-
 պով չպիտի համարձակի երբէք դալ գտնել զքեզ , և
 եթէ գտնէ ալ՝ զաղտագողի պիտի ըլլայ : Ուստի՛ քա-
 նի որ այսպէս է բանը՝ իմ կարծիքս այն է որ լաւ
 պիտի ընես կոմսին հետ պատկուելով : Հը՛ , ի՛նչ սի-

րուն ազնուական կտրիճ մ'է Պարիս կոմսը . ո՛ւր քու Ռոմէօզ անոր տաքին պիտի հասնի . . . : Արծուին անգամ Պարիսի կայտառ , վառվռուն ու կենդանի աչուրները չունի : Հողիս վիս'յ , այս երկիրդ ամուսնութիւնը աւելի մեծ բարդ մ'է քեզի համար՝ ինչու որ առաջինը կը գերազանցէ , և եթէ չգերազանցէ իսկ սա կայ որ քու առաջին ամուսնութիւնդ սկսէ թէ վախճանած է կամ լաւագոյն էր որ վախճանած ըլլար , քանի որ ապրելով բանի մը չպիտի ծառայէր քեզի :

ԺԻԻԼԻԷԴ. — Սրտէզ կը խօսիս այդ բաները :

ՍՏՆՏՈՒ. — Ոչ միայն սրտէս՝ այլ և հողիէս . եթէ այդպէս չէ՝ երկուքն ալ Սատծու կրտսի'ն գան :

ԺԻԻԼԻԷԴ. — Ամէ'ն :

ՍՏՆՏՈՒ. — Ամէ'ն կ'ըսես , Ժիւլիէզ , և ինչո՛ւ համար :

ԺԻԻԼԻԷԴ. — Ո՛հ , այդ ի՛նչ սքանչելի , այդ ի՛նչ աննական միջիմարանք էր որ տուէր , ծծմար : Գնա՛ ըսէ մայրիկիս՝ որ հօրս սիրտը ցուցուցած ըլլալով՝ Հայր Լօրենսօջի խցիկը կ'երթամ խոտտովանանք ըլլալու և արձակում ընդունելու համար :


ՍՏՆՏՈՒ. — Շա՛տ ապրիս , ազ'իկս . այդ խոճնմութիւնդ հաւնեցայ անա :

Կ'ԵԼԷ :

ԺԻԻԼԻԷԴ. — Կորսուէ՛ աչքիս առջևէն , անիծեա՛լ քաւթար , գարչելի խրատտու : Չդ'տեմ թէ ո՞րն է մեծագոյն մեղքդ . փափաքիլդ որ դրժեմ երդմանս , և կամ իմ տէրս ու ամուսինս գեանէ , գետին զարնելդ այն միենոյն բերանով՝ որ քանի քանի քանի անգամներ գոված երկինք հանած էր զայ' . . . : Կորի՛ր , չա՛ր

խրատուէի , ա՛յ ասիէ ետք քու և իմ սիրտս անդարձ կիրպով հեռացած են իրարմէ : Երթամ խոտտովանահօրս քով հարցնելու թէ ի՛նչ դարման կրնայ գանուել այս չարեաց . եթէ չգտնուի դարման՝ ինքզինքս մեռցնելս ձեռքս է միշտ :

Կ'ԵԼԷ :





Ա Ր Ա Ր Ք Ձ

ՏԵՍԵՐԱՆ Ա.

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՅՈՅԻ ԽՑԻԿԸ

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՅՈՅԻ ՊԱՐԻՍ՝ Կը մտնեն .

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՅՈՅԻ .— Հինգշաբթի՞ կ'ըսէք . միջոցը խիստ կարճ է , ազնիւ կոմս :

ՊԱՐԻՍ .— Քանի որ Քարուլեղ աներս այսպէս կ'ուզէ՛ ես ինչո՞ւ զանդաղեցնեմ իր արտորանքը :

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՅՈՅԻ .— Կ'ըսէք թէ տակաւին չէք իմացած օրիորդին միտքը . այդպիսի ընթացք մ'ընդունելի չհրեիր ինձ , զի կանոնաւոր չէ :

ՊԱՐԻՍ .— Թխալտոյի մահուան վրայ ժիւլիէզ կուլայ ու կ'ողբայ ա՛նդադար , և այս պատճառաւ չկրցայ սիրոյս վրայօք խօսք բանալ իրեն . յայտնի է թէ արտասուակոծ տան մը մէջ չժպտիր Աստղիկ : Հայրը վտանգաւոր կը գտնէ որ յաւ ու մորմոք այս աստիճան տիրապետեն իր աղջկան սրտին ու հոգւոյն վրայ , և այդ արցունքներու անսպառ հեղեղը կասեցնելու համար՝ կ'ուզէ փութացնել մեր ամուսնու-

լիւնը . Այն վիշտը որ զժիւլիէզ համակած է առանձնութեան մէջ՝ կրնայ ընկերութեամբ փարատիլ : Հիմայ խմացաք կարծեմ այս արտորանքին պատճառը :

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՅՈՅԻ .— Երանի թէ զայն յապաղեցնելու պատճառը չգիտնայի : (Բարձր) : Ահա՛ օրիորդն անձամբ հոս կուգայ :

ԺԻՒԼԻԷՒԻ Կը հոնէ :

ՊԱՐԻՍ .— Ի՛նչ բարեբաղդութիւն որ իրար կը հանդիպինք , իմ սիրուհի՛ս ու կինս :

ԺԻՒԼԻԷՒԻ .— Ձեր կի՞նը . կրնայ ըլլալ այդ՝ երբ կարենամ կին ըլլալ :

ՊԱՐԻՍ .— Է՛հ , այդ կրնայ ըլլալ , սիրականս , և պիտի ըլլայ յառաջիկայ հինգշաբթի :

ԺԻՒԼԻԷՒԻ .— Ինչ որ պէտք է ըլլայ՝ այն պիտի ըլլայ :

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՅՈՅԻ .— Խիստ ճշմարիտ խօսք :

ՊԱՐԻՍ (Ժիւլիէղիկն) .— Անշուշտ խոստովանանքի եււաք մեր պատուական հօր :

ԺԻՒԼԻԷՒԻ .— Պատասխանել այդ հարցման՝ ձե՛զ խոստովանանք ըլլալ ըսել է :

ՊԱՐԻՍ .— Խնդրեմ մի՛ պահէք , մի՛ պահէք իրմէ թէ կը սիրէ՛ք զիս :

ԺԻՒԼԻԷՒԻ .— Այո՛ , կը խոստովանիմ ձեզ թէ կը սիրեմ զինք :

ՊԱՐԻՍ .— Ինչպէս անտարակոյս պիտի խոստովանիք թէ կը սիրէք զիս ևս :

ԺԻՒԼԻԷՒԻ .— Ենթադրելով թէ այդպէս է՝ այդ խոստովանանքը եթէ ձեր բացակայութեան ըլլայ՝ աւելի յարգ կրնայ ունենալ քան թէ ձեր առջև :

ՊԱՐԻՍ.— Աւաղ, խեղճ օրիորդ, արցունքներն ի նչպէս աւրեր են ձեր երեսը:

ԺԻԻԼԻԷԴ.— Է՛հ, խեղճ յաղթանակ մը կանգներ են անոնք. արդէն մեծ գեղեցկութիւն մը չկար երեսիս վրայ՝ որ աւրէին:

ՊԱՐԻՍ.— Այսպէս խօսելով ձեր արցունքներէն աւելի դո՛ւք կ'անիրաւէք ձեր երեսին:

ԺԻԻԼԻԷԴ.— Ըսածս ճշմարտութիւն է, և այդ ճշմարտութիւնը կը գրուցեմ երեսիս:

ՊԱՐԻՍ.— Այդ երեսը իմս է և դուք կը զրպարտէք զայն:

ԺԻԻԼԻԷԴ.— Կրնայ այդպէս ըլլալ, ինչու որ... իմս չէ...: Հիմայ ժամանակ ունի՛ք, հայր պատուական, կամ իրիկուան ժամասացութեան միջոցին գամ:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ.— Հիմայ ունի՛մ ժամանակ, ո՛ տխուր և երազուն աղջիկ...: Տէ՛ր իմ, Ժիւլիէդի հետ առանձին մնալու պէտք ունինք:

ՊԱՐԻՍ.— Բա՛ւ լիցի որ արդէնք ըլլամ նշանածիս՝ իր բարեպաշտիկ պարտաւորութիւնները կատարելու...: Ժիւլիէ՛դ, հինգշաբթի առտու կանուխ պիտի գամ արթնցնեմ զքեզ: Առ այժմ՝ մնա՛ս բարով, և այս ամուսնական համբոյրս զրոշմուի ճակտիդ վրայ:

ԺԻԻԼԻԷԴ Է ԿԵ ԿՈՒՅՈՒՄԻ Ե՝ ԿԵԼԷ:

ԺԻԻԼԻԷԴ.— Ո՛հ, զոցէ՛ դուռը, հայր իմ, և դոցելէդ ետք՝ եկու լա՛ց իմ հետ. ա՛յ ո՛չ յոյս կայ, ո՛չ դարման, ո՛չ օգնութիւն:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ.— Հէ՛ք Ժիւլիէդ. գիտե՛մ արդէն ցուղ, և միտքս պաշարուած է անպատում անձկութեամբ: Կսեցի արդէն որ հինգշաբթի օրն անպատճառ

պիտի կարգեն զքեզ այդ Պարիս կոմսին հետ:

ԺԻԻԼԻԷԴ.— Հա՛յր իմ, մի՛ ըսեր ինձ այդ լսածդ՝ առտնց ըսելու նաև թէ ի նչպէս կրնամ առջևն առնել այդ չարաբաստիկ ամուսնութեան: Եթէ քու բոլոր խմաստութեամբ չես կարող դարման մը ցուցնել ինձ՝ յայտարարէ՛ գէթ թէ որոշումս իմաստուն է, և իսկոյն սա դաշտնով դարման տարած կըլլամ աղէտին: Իստուած իմ ու Ռօմէօյի (Դաշոյն մը կը ցուցնի): Աստուած իմ ու Ռօմէօյի սրտերը միացուց իրարու, և դու ա՛յ մեր ձեռքերը. և այս իմ ձեռքս՝ դոր սուրբ ուխտով մը տուիր աւնոր, ուրիշ դաշինք մը չկնքած, հաւատարիմ սիրտս վատորէն ու նենգօրէն ուրիշի մը հետ չկապուած՝ այս դանակս այդ կրկին դժբաղդութեանց ալ առջևը կրնայ առնել: Ուրեմն հիմայ խելք մը սորվեցո՛ւր ինձ քու տոնել: Ուրեմն հիմայ խելք մը սորվեցո՛ւր ինձ քու երկարամեայ փորձառութեամբ, ապա թէ ոչ արիւնախանձ դանակը՝ զոր կը տեսնես, պիտի կանգնի միջնորդ իմ և ցաւոցս միջև. նա՛ պիտի լուծէ այն հանգրոցը՝ զոր քու տարիքիդ և հմտութեանդ հեղինակութիւնը անկարող կ'ըլլայ պատուով լուծելու: Պատասխանէ՛ անցապալ. եթէ խօսքերդ դարման մը չսորվեցնեն ինձ՝ ես տեսչացող եմ մտնուան:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ.— Կեցի՛ր, աղջիկս. յուսոյ ճառագայթ մը կ'ընդունարեմ, այլ անոր յաջողութեան համար հարկ եղած միջոցն ա՛յնքան յուսահատական է՝ որքան չարիքը՝ զոր կ'ուղենք խափանել: Եթէ Պարիս կոմսին հետ կարգուելէ ազատելու համար մինչև անդամ ինքզինքդ սպաննելու արիւթիւնն ունիս՝ հաւանական է անշուշտ որ մահուան մօտ բան մը՝ անոր պատկերն համարձակիս ղխնազրուել որպէս զի այդ անպատուութիւնը հեռացնես քեզմէ: Այդ արիւթիւնը

թէ որ ունիս՝ քեզ միջոց մը պիտի առաջարկեմ:

ԺԻՒԼԻԷԴ.— Ո՛հ, միայն թէ չպատկուիմ Պարիսի հետ՝ ըսէ՛ ինձ որ սոյն բարձր կեռիքներէն (battlements) ինքզինքս վար նետեմ, կամ առանձին զեքերիմ աւազակուտ ճամբաներ. ըսէ՛ ինձ որ օձարնակ վայրերու մէջ սողոսկիմ, անկողնոյ արջերու հետ շղթայուիմ, զիշերայն փակուիմ գերեզմանոցի ոսկերատան (charnel house) մէջ՝ ուր իրար բաղխուող մեռելոց ոսկերտաիք, կմախքներու դարչահոտ մնացորդներ և այտաթափ զեղնած դանկեր զլսուս վերե կուտակուած ըլլան դէզադէզ. հրամայէ՛ ինձ նորապեղ դամբան մը մտնել, և զիակի մը հետ պատանջուիլ միւսնոյն սաւանի մէջ. այո՛, հրամայէ՛ ինձ այնպիսի բաներ՝ որոնց անունը միայն զարհուրանք ու սարսուռ կը պատճառէ, և պիտի կատարեմ աներկիւզ և անվարան՝ սիրականիս անարատ ամուսին մնալու համար:

ՀԱՅՐ ԼՈՐԵՆՉՕ.— Մտիկ ըրէ՛ ուրեմն, աղջիկս. տուն գնա՛, ինքզինքդ զուարթ ցուցո՛ւր և ըսէ՛ թէ կը հաւանիս Պարիսի հետ կարգուելու: Վաղը չորեքշաբթի է: Ուրեմն վաղը գիշեր չոգ տա՛ր որ առանձին քնանաս. և մի՛ թողուր որ դայեակը քու խուցդ պատկի: Անկողին մտնելուդ՝ սա սրուակը կ'առնես և կը խմես մէջի հեղուկը՝ որ թորանոցէ քաշուած է: Գնափական սառն հիւթ մը քու բոլոր կենսական ոգւոցդ մէջ պիտի տարածուի խտոյն, բազկերակդ իր բնական շարժումը դադրեցուցած՝ ա՛լ չպիտի զարնէ. ո՛չ շունչ, ո՛չ ջերմութիւն կեանքի որ և է նշան չպիտի տան: Շրթանցդ և այտերուդ վարդափայլ գոյնը պիտի խամրի և մեխրի աղօտ թոյլը պիտի առնէ. աչացդ

պատուհանները պիտի փակուին՝ որպէս թէ կենացդ օրը մահուամբ վերջացած ըլլար: Էութեանդ մէջ մի մասը իրենց ձկուռութիւնն ու դործունէութիւնը կուրուսած՝ պիտի մնայ մահուան նման պիղկ, ցուրտ և անզգայ: Այդ կեղծ դիակութեան վիճակի մէջ լման քառասուն և երկու ժամ մնալէ ետք՝ անոյլ քունէ մ'արթնցածի պէս պիտի բանաս աչքերդ: Առտուանց փեսացուդ Պարիսը զարթումը փութացնելու համար քուիդ եկած պահուն զքեզ մեռեալ զիտի գտնէ անկողքուիդ և կ'առնէ քու մնացած անկողքուիդ մէջ: Սյն ատեն Իտալիոյ սովորութեան համեմատ՝ ամենէ գեղեցիկ հագուստներդ հագած ու բաց դադարի մը մէջ զրուած՝ զքեզ Գարուշեղեան տոնմի յատուկ հինաւուրց նկուղը պիտի փոխադրեն: Մինչ այս մինչ այն՝ տակաւին չարթնցած քու մահահանգոյն քունէդ՝ Ռօմէօ իմ համակներովս եղելութեան իրապիկ քունէդ: Ինք և ես պիտի հակենք քու պիտի դայ հասնի: Ինք և ես պիտի հակենք քու սթափման, ու միւսնոյն գիշերը Ռօմէօ պիտի առնէ Մանդուա տանի զքեզ: Այսպէս անա պիտի պրծիս վերահաս անպատուութենէ՝ եթէ դործադրութեան պահուն որ և է սին քմայք՝ որ և է կանացի վեհերսութիւն քու արիութիւնդ չսասանեն:

ԺԻՒԼԻԷԴ.— Տո՛ւր, հայր իմ, տո՛ւր այդ փրկարար սրուակը, ու վախի խօսք մի՛ ըներ ինձ:

ՀԱՅՐ ԼՈՐԵՆՉՕ՝ առուակը արտա՛ր:— Ա՛ռ, դ՛ա՛ շուտ. սրտտո եղի՛ր ու այս որոշումը կրնայ փրկել զքեզ: Ես հիմայ արեղայի մը ձեռքով նամակ կը խրկեմ քու ամուսնոյդ ու բանը կ'իմայնեմ իրեն:

ԺԻՒԼԻԷԴ.— Սէ՛ր, սէ՛ր, դուն քու ոյժի տո՛ւր ինձ, և այդ ոյժը զիս պիտի փրկէ: Մ'նա՛ս բարով, հայր իմ:

Իրտե կե Բ-ժ-ի-ի:

ՅԵՍԱՐԱՆ Բ.

ՔԱՐՈՒԼԵԴՆԵՐՈՒ ՏԱՆ ՄԷՋ ՄՐԱՀ ՄՐ

ՔԱՐՈՒԼԵԴՆԵՐՈՒ առաջին ծ. ուային ք. ւոք մը յանձնեղով.

ՔԱՐՈՒԼԵԴՆԵՐՈՒ.— Սա թուղթին վրայ նշանակուած ըողոր անձերը երթաս հրաւիրես: (Ծառան կ'եղի): Ինձ նայէ՛ դուն ալ գնա՛ քսան վարպետ խոհակերներ գտիր: ԵՐԿՐՈՐԴ ԾԱՌԱՅ.— Ձեզ ընտիր խոհակերներ պիտի բերեմ, այնպիսի խոհակերներ՝ որք իրենց մատերը կը լիզեն:

ՔԱՐՈՒԼԵԴՆԵՐՈՒ.— Ի՞նչ, իրենց մատերը լիզելէ՞ն պիտի հասկնաս անոնց ընտիր խոհակերներ ըլլալը:

ԵՐԿՐՈՐԴ ԾԱՌԱՅ.— Անշուշտ, մատերը չլիզող խոհակերը անչա՛ն մէկն է. ես մատերը չլիզող եփածին համը նայող խոհակեր չեմ բերեր:

ՔԱՐՈՒԼԵԴՆԵՐՈՒ.— Գնա՛. քեզ տեսնեմ: (Երկրորդ ծառան կ'եղի): Այս անգամ չնորհքով պատրաստութիւն չպիտի կրնանք տեսնել...: Ինձ նայէ՛, աղջիկս գնա՞ց Հայր Լօրենձօյին:

ՍՏՆՏՈՒ.— Հրամներես ես, գնաց:

ՔԱՐՈՒԼԵԴՆԵՐՈՒ.— Նայինք, գուցէ իր բարի խրատները ազդեն ժիւլիէղի վրայ. ի՞նչ դիմադարձող պիտի գլուխ աղջիկ:

ԺԻԻԼԻԷԴ Կ. Ժ. Ժ.:

ՍՏՆՏՈՒ.— Ահա աղջիկդ ուրախ գուարթ կը դառնայ խոստովանա՞լէ:

ՔԱՐՈՒԼԵԴՆԵՐՈՒ.— Ի՞նչ, ո՛ւր գացիր նայինք, պինդ գլուխ աղջիկ:

ԺԻԻԼԻԷԴ.— Գացի այն տեղն՝ ուր մէկը կը սորվի սորջանալ ձեզի եւ ձեր հրամաններուն անաստելով գործած անվայել մեղքին համար: Սրբակրօն հայր Լօրենձօն պատուիրեյ ինձ ձեր ոտքն իյնալով թողութիւն խնդրել: (Հօրը առջեւ կը ծնրադրի): Կ'աղաչեմ, կը պաղատիմ, ներէյէ՛ք ինձ, հայրիկ, այսուհետեւ ա՛լ ձեր խօսքէն չեմ ելլեր բնաւ:

ՔԱՐՈՒԼԵԴՆԵՐՈՒ.— Շատ աղկկ: Գացէ՛ք կոմսը կանչեցէք ու բանն իմայուցէք. կ'ուզեմ որ վաղը առաւօտ պսակը կատարուի:

ԺԻԻԼԻԷԴ.— Ես հայր Լօրենձօյի քով դատայ կոմսը, եւ վայելուչ կերպով իրեն յայտնեցի սէրս՝ որքան որ համեստութիւնս կը ներէք ընել:

ՔԱՐՈՒԼԵԴՆԵՐՈՒ.— Ո՛հ, լա՛ւ, խիստ լա՛ւ. շատ ուրախացայ. սպրի՛ս աղջիկս. տեսար հիմայ: Ոտք ե՛լ, նայիմ: (Ժիւլիէի ոտք կ'եղի): Աս ասանկ կ'ըլլայ, հապա...: Հիմայ պէտք է կոմսը տեսնեմ: Տղա՛ք, դացէ՛ք կոմսը կանչեցէք: Ո՛հ, իրաւ որ շատ սուրբ մարդ մ'է սա հայր Լօրենձօն. բոլոր քաղաք անոր բարիքները վայելած է:

ԺԻԻԼԻԷԴ.— Ծծմա՛ր, հետս սենեակ եկո՛ւր որ օգնես ինձ վաղուան արդուղարդիս համար հարկ եղած զարդարանքներն ընտրելու:

ՏԻԿԻՆ ՔԱՐՈՒԼԵԴՆԵՐՈՒ.— Այդ սրբան կ'արտօրաս, աղջիկս, մինչև հինգշաբթի ժամանակ կայ դեռ:

ՔԱՐՈՒԼԵԴՆԵՐՈՒ.— Սղջկանս ըսածը կատարէ՛, հետը գնա՛, ծծմար, վաղը եկեղեցի պիտի երթանք:

ԺԻԻԼԻԷԴ ԵՒ ՍՏՆՏՈՒ Կ'ԵՆԷ՛:

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵՂԻ. — Պատրաստութիւն տեսնելու ժամանակ չունինք, գիշերը հասնելու վրայ է արդէն:

ՔԱՅՈՒԼԵՂԻ. — Բա՛. ևս հիմայ մէ՛կ շարժում՝ ամէն բան կարգի կը մտնէ: Դուն՝ ամուսինս, գնա՛ ժիւլիէզին քով իր զարդարանքին (գնելու. ևս այս գիշեր չպիտի պառկիմ...: Մինակ թո՛ղ զիս. այս անգամ տանտիկնութիւնը կ'ս պիտի ընեմ...: Տղա՛ք, ինձ նայեցէ՛ք...: Ամէնքն ալ դուքս ելեր են: Ուրեմն ևս ինքս երթամ՝ արիս կոմսը գտնեմ իմացնելու որ վազուան պատրաստ գտնուի: Այդ խնթ աղջիկին զեղջի գալէն ի վեր սիրտս թեթեցած է:

Կ'եւլէ՛:

ՏԵՍՅՐԱՆ Ե.

ԺԻԻԼԻԷՂԻ ՆՆՋԱՍԵՆԵՍԱԿԸ

ԺԻԻԼԻԷՂԻ ԵՒ ՍՏՆՏՈՒ Կը մտնեն.

ԺԻԻԼԻԷՂԻ. — Այո՛, սա՛ զարդարանքը լլաւ է...: Բայց, սիրուն ծծմարս, կ'աղաչեմ որ այս գիշեր զիս մինակ թողուս. աղօթելու՝ երկա՛ր աղօթելու պէտք ունիմ որպէս զի Աստուած զթայ իմ՝ վիճակիս վրայ՝ որ՝ ինչպէս գիտես՝ թէ՛ ձախող է ու թէ՛ մեղապարտ:

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵՂԻ Կը հռէ:

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵՂԻ. — Ի՞նչ կ'ընէք նայիմ. իմ օգնութեանս պէտք ունի՛ք:

ԺԻԻԼԻԷՂԻ. — Ձէ՛. մայրիկ, վաղուան համար պէտք եղած հագուստ - կապուստն ընտրեցինք: Խնդրեմ զիս հիմայ առանձին թո՛ղ, և դայեակս ալ այս գիշեր քեզի հետ մնայ, ինչու որ այսպիսի ստիպողական պարագայի մը մէջ հարկաւ շատ գործ կ'ունենաք:

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵՂԻ. — Ուրեմն գիշեր բարի, աղջիկս. անկողին մտի՛ր, հանգչէ՛, վասն զի պէտք ունիս հանգստի:

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵՂԻ ԵՒ ՍՏՆՏՈՒ Կ'եւլէ՛:

ԺԻԻԼԻԷՂԻ. — Երթան բարով, մայրիկ...: Աստուած զիտէ թէ երբ նորէն պիտի տեսնենք իրար...: Տարտամ սրտաղող մը այնպիսի սարսուռ մը կը սփռէ երակներուս մէջ՝ որ կենդանական ջերմութիւնը ներսս պիտի սառի կարծես...: Ետ կանչեմ գիրենք՝ որպէս զի սիրտ տան...: Ծծմար...: Ձէ՛, ի՞նչ պիտի գայ ընէ: Պէտք է որ միայնակ ձեացնեմ իմ սահակի խաղս: (Հայր Լորեննօյի առած սրուակը կը հանե կործակի): Հասի՛ր, սրուակ...: Հապա եթէ այս ջուրն չընէ իր ներգործութիւնը: Ի՞նչ, վաղը առաւօտ պիտի պըսակուիմ կոմսին հետ...: Ո՛չ, ո՛չ...: Ատոր ճարը կը տեսնեմ...: Հո՛ս հանգչէ դուն: (Անկողնոյն ֆոյլ դուռը մը կը դնի): Հապա եթէ թո՛նջ մ'է աս՝ զոր կրօնաւորն վարպետութեամբ տուաւ զիս սպաննելու դիտմամբ, որպէս զի մի գուցէ անպատուութիւն գայ վրան այս ամուսնութենէ յառաջ զիս Ռօմբօյի հետ զաղտնի պատկած ըլլալուն համար: Վախնամ որ այդպէս չըլլայ: Բայց անկարելի է այդ. հայր Լորեննօ սրբակրօն մարդ մը ճանչցուած է միշտ. այսպիսի յորի կանկաւ մը պէտք չեմ մտքէս անցընել...: Հա-

պա թէոր գերեզմանիս մէջ գրուելէս ետք՝ Ռօմէօ դեռ
դիս ազատել չեկած՝ աչքերս բանամ արթննամ՝ ո՛հ,
անօնիլի բան է այդ: Այն ժամանակ չեմ խզողելի սյգ
նկուղին մէջ՝ որու քստմնելի բերնէն մաքուր օդ
չմտներ բնաւ, ու Ռօմէօյի հասնելէ առաջ չեմ մեռնիր
հեղձամղձուկ: Կամ՝ եթէ ապրիմ խկ՝ հաւանական չէ՞
որ խաւարի ու մահուան զարհուրելի տպաւորութիւնը՝
տեղույն սարսափին հետ միացած...: Եւ յիրաւի այդ
նկուղը այն հինաւուրց ընդունարանն է՝ ուր երկար
դարերէ հետէ ամփոփուած են իմ բոլոր նախահարցս
ոսկերտօրքը, ուր արիւնազանդն թխալստօ տակաւին
նոր մտած հողը՝ կը փտի իր պատանքին տակ, ուր՝
ինչպէս կը պատմեն՝ ուրուականք կը ժողովին զիշե-
րայն...: Ափսոս, միթէ հաւանական չէ՞ որ ժամա-
նակէ յառաջ արթննամ ժահահոտ արտաշնչութեանց և
հեծեծանքներու մէջտեղ, հեծեծանքներ՝ նմանող այն
արմատախիլ մանրագործերու (mandrakes) աղաղա-
կին՝ զոր մահկանայութիւն կան կարող լսել առանց խն-
թենալու... (23): Ո՛հ եթէ այս կերպով արթննամ՝
չըջատատեալ այդ բոլոր քստմնելի արհաւիրքներէն՝
խելքս չպիտի թոցնեմ արդեօք: Այն ժամանակ յիմար
ու խելաթափ՝ պիտի ուզեմ թերեւ խաղալ նախա-
հարցս կմախքներուն հետ, վերայից թխալստօն դուրս
պիտի քաշեմ հանեմ իր պատանքէն, և այս մտիդնու-
թեանս մէջ իմ մեծ - պապերէս մէկուն ոսկրը իբր
լախտ ձեռքս առած՝ պիտի խորտակեմ պայթեցնեմ իմ
յուսաթափ խելաթափ ուղեղ: Ո՛հ, ի՛նչ է այս. կարծես
զարմիկիս ուրուականը կը տեսնեմ՝ որ Ռօմէօյի ևսին
խնկած կը հարածէ, Ռօմէօյի՝ որ թուրով սնոր մար-
մինը չամփրեց...: Կեցի՛ր, թխալստօ, կեցի՛ր: (Սըր-

ուակը շուրթերուն կը սսնի): Ահա կուգամ, Ռօմէօ,
ահա կուգամ իմ ամուսինս. քե՛զ կը վնասեմ. քե՛զ
համար կը խմեմ այս թոյնը:

Սըր... կը դարձեալ... կ'ընէ...
Երբէն:

ՏԵՍԵՐՍԵՆ Գ.

ՔԱՐՈՒԼԵԴԻ ՏԱՆ ՄԷՋ ՄՐԱՀ ՄԸ

Տիպին ՔՍՖՈՒԼԵԴԻ ԵՒ ՄՏՆՏՈՒ Կը մտնեն.

Տիպին ՔՍՖՈՒԼԵԴԻ. — Ա՛ն սա բանիքները, ծըծ-
մար, ու գնա՛ ուրիշ համեմներ ալ բե՛ր:

ՄՏՆՏՈՒ. — Հաստեաներուն համար արմաւ ու
սերկեւիլ կ'ուզեն:

ՔՍՖՈՒԼԵԴԻ Կը Ժռէ:

ՔՍՖՈՒԼԵԴԻ. — Օ՛ն, շարժեցէ՛ք, աքաղաղը երկու
անգամ խօսեցաւ. կրակ - մարի գանգակը (curfew -
bell) զարնուեցաւ արդէն. ժամը երեք է...: (Տիկին
Քարուշեյի): Անժե՛լիքա, գնա՛ անգամ մ'եփուածներն
աչքէ անցո՛ւր, ծախքի խնայութիւն չընէք բնաւ:

ՄՏՆՏՈՒ՝ Քարուշեյի. — Դուն գնա՛, գնա՛, մեծ
մեծ գործեր տեսողի մը պէս բտքերնուս տակ մի՛
դառնար, գնա՛ անկողին մտիր, այսպէս անքուն մնա-
լով՝ վաղը կը հիւընդնաս:

ՔՍԲՈՒԼԵԴ.— Պարսպ խօսք. ի՞նչ չնչին պատ-
ճառներով եւ զիշերն ի բուն անբուն անցուցեր եմ՝
առանց իրրէք հիւքնդնայու :

ՏԻԿԻՆ ՔՍԲՈՒԼԵԴ.— Է՛հ, գիտեմ, գիտեմ թէ
պարտնը զիշերային անշահ որսերու կ'ելլէր ատենով,
եւ անքուն զիշերներ կ'անցընէր, բայց ես այլ հիմայ իմ
անքուն աչքերս չո՛րս բացած եմ իր վրայ :

ՏԻԿԻՆ ՔՍԲՈՒԼԵԴ Ե՛ ՍՏՆՏՈՒ Կ'ԵԼԷ՛ :

ՔՍԲՈՒԼԵԴ.— Ի՞նչ նախանձ կին, ի՞նչ նախանձ
կին. ամէնքն ալ մէկ հորի ջուր են : (Ծառաներ կը
մտնեն ձեռներնին շամփուրներով, վառելի կուճկերով
ու կողովներով) : Այդ ի՞նչ է, տլա՛յ, ի՞նչ է այդ
ձեռքինդ :

ԱՌԱՋԻՆ ԾԱՌԱՅ.— Խոհակերթին համար բաներ
են, ի՞նչ ըլլալը չեմ գիտեր :

ՔՍԲՈՒԼԵԴ.— Շո՛ւտ ըրէ, չո՛ւտ :

ԱՌԱՋԻՆ ԾԱՌԱՅ Կ'ԵԼԷ՛ :

ՔՍԲՈՒԼԵԴ՝ երկրորդ ծառային.— Ծո՛, աւելի չոր
փայտեր չգտնայիր : Պետրոսը կանչէ՛, ան քեզի կը
ցուցնէ տեղը :

ԵՐԿՐՈՐԻ ԾԱՌԱՅ.— Ես փայտի կտոր գտնելու
համար այդ Պետրոս ըստե՛մ փայտի կտորին պէտք
չունիմ :

Կ'ԵԼԷ՛ :

ՔՍԲՈՒԼԵԴ.— Անպիտանը լաւ պատասխանեց.
զուարճախօս լակոտ մ'է : Է՛հ, քու անուճը կը դնեմ
Փայտկոտորեան . . . : Այլ կը տեսնեմ թէ լուսցեր է :

հիմայ կոմսը կուգայ հետը նուագածուններ առած,
ինչպէս ըսած էր ինձ : (Դուրսէն երամշտութեան ձայն) :
Ահա կուգայ արդէն . . . : Ծծմար : Անժելիքա՛ . . . : Չե՛ս
լսեր, ձծմար, վազէ՛ : (Սննուճ կուգայ) : Գնա՛ ժիւ-
լիէդն արթնցո՛ւր. չնորճով հագուեցնես. ես Պարի-
սին հետ պիտի խօսակցիմ . . . : Վազէ՛, չո՛ւտ. փեսա-
ցուն եկաւ արդէն. վազէ՛, կ'ըսեմ :

ԱՅԷ՛ՆԻ՛ Կ'ԵԼԷ՛ :

ՏԵՍՏԱՄԱՆ Ե.

ԺԻԻԼԻԷԴԻ ՍԵՆԵԱԿԸ ԺԻԻԼԻԷԴ՝ ԱՆԿՈՂՆՈՅՆ ՎՐԱՅ

ՍՏՆՏՈՒՆ կը մտնէ .

ՍՏՆՏՈՒ.— Խաթունի՛կ, խաթունի՛կ, օրի՛որդ,
ժիւլիէդ աղջի՛կս, ե՛լ, ե՛լ նայիմ անկողնէդ . . . : Ո՛ր-
քան ալ խորունկները գացեր է . . . : Ե՛լ դառնուիս,
ե՛լ անուշիկս, ե՛լ քնքշիկս, ե՛լ անկողնէ չկողո՛ղ ձոյլ
աղջիկս . . . : Ե՛լ, կ'ըսեմ, հողի՛ս, ե՛լ պզտի, սիրելի,
գեղանի հարմացու. ե՛լ, փեսացուդ եկեր քեզ կ'սպա-
սէ . . . : Ի՞նչ, ձայն չե՛ս տար . . . : Մեղայ, Տէ՛ր Աստ-
ուած, ի՞նչ խորունկ քուն է աս. տատրակս կարծես մէկ
չաբաթուան համար քունի պաշար կը ժողլէ . . . : Այլ
պէտք է արթնցնեմ զինք . . . : Խաթուն, խաթունի՛կ,
անուշի՛կ, ե՛լ, ե՛լ կ'ըսեմ, հիմայ կոմսը պիտի գայ

քեզ անկողնոյդ մէջ գտնէ. նա քեզ ցնցելով ոտք պիտի հանէ: Ի՞նչ, սո՛ւտ կը դիտնաս ըստծս: (Անկողնոյ վարագոյրը փաշերով՝ զժխշիկոյ կը զտնէ անկենդան սարածուած): Այ ի՞նչ է. ի՞նչ է աս. հագուեր, շքուեր ու նորէն պառկե՛ր ես: Գլտք է որ կլիս, հոգիս. պէտք է որ արթնցնեմ քեզ, գտնուես: Օրի՛որդ, օրի՛որդ, օրի՛որդ: Աստուած իմ, Աստուած իմ, ի՞նչ է այս. այս ի՞նչ աղէտ է. այս ի՞նչ զժքաղդուծիւն է. պաղեր, փատ կտրեր, մեռեր է ժխլիէզս: Հասէ՛ք, ո՛ւր էք, հասէ՛ք, մեռեր է խաթունիս, մեռեր է անուշիկ ժխլիէզս. Աս ի՞նչ սև օր է, աս ի՞նչ սև ժամ է. չորնայլի, մեռնէ՛ն, աչքերս կուրնար ու չտեսնայի այս օրը, այս ժամը...: Ո՛ւր էք, ցքի հասցուցէ՛ք: Հասէ՛ք, տէր իմ, հասէ՛ք, տիկին, հասէ՛ք, ձիւն ու կարկո՛ւտ, վա՛յ եկաւ զլուխնուդ:

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵՆԻ ԿԸ ԴՊԷ:

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵՆԻ. — Ի՞նչ աղաղակ, ի՞նչ գոռում գոչում է աս, ծծմար, ի՞նչ կայ:

ՄՏՆՏՈՒ. — Յաւայի, ողբայի օր:

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵՆԻ. — Էսէ՛, ի՞նչ կայ, ի՞նչ եղաւ:

ՄՏՆՏՈՒ. — Ի՞նչ պիտի ըլլայ: (Անկողնիւր ցուցնելով): Նայէ՛, նայէ՛, տիկին, նայէ՛. զժքա՛ղդ մայր. ո՛վ ձախորդ օր, ո՛վ սև օր:

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵՆԻ. — Վա՛ն գլխուս, վա՛ն գլխուս. գաւա՛կս, մէկ հատիկ գաւա՛կս, հոգի՛ս. ի՞նչ է աղ, արթնցի՛ր, բա՛ց սիրուն աչքերդ, եթէ ոչ՝ ես ալ աչքերս պիտի գոցեմ, ես ալ պիտի մեռնիմ քեզ հետ: Հասէ՛ք, հասէ՛ք: (Մտնուիլն): Հասէ՛ք պօռս:

ՔԱՅՈՒԼԵՆԻ ԿԸ ԴՊԷ:

ՔԱՅՈՒԼԵՆԻ. — Է՛հ, ա՛լ ամօթ է. բերէ՛ք ժխլիէզը, փեսացուն եկեր կսպասէ:

ՄՏՆՏՈՒ՝ հեծկցանօք. — Վա՛ն գլխուս, աղջիկդ մեռա՛ւ, մեռա՛ւ գտնուես:

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵՆԻ. — Այո՛, մեռա՛ւ ժխլիէզդ, խամրեցա՛ւ մեր անուշիկ ծաղիկը: Այս ի՞նչ սև օր է, այս ի՞նչ սև ժամ է:

ՔԱՅՈՒԼԵՆԻ՝ ժխլիէդի մօտենալով. — Տեսնեմ անգամ մը երեսը...: Վա՛յ ինձի, հազար վայ. մեռեր է, պաղեր է արդէն իմ անուշիկ աղջիկս: Արիւնք կանկ է առեր. սասեր են իր գեղեցիկ անդամները. կիսնքը շատո՛նց բաժնուեր հեռացեր է իր չլիճուքներէն: Յուրս մահն իջեր է անոր վրայ ինչպէս վազանս սատոցը՝ դաշտին ամենէ՛ անուշահոտ ծաղկին վրայ: Վա՛յ ինձի, վա՛յ թշուառ ձերունուցս:

ՄՏՆՏՈՒ. — Ո՛վ դաւալի օր, ո՛վ ողբալի օր:

ՏԻԿԻՆ ՔԱՅՈՒԼԵՆԻ. — Սե՛ւ ժամ, զժքա՛ղդ ժամ:

ՔԱՅՈՒԼԵՆԻ. — Մահը յափշտակեց զան սրպէս գիհեմ, և հիմայ ալ լեզուս կսպած կաշկանդած՝ չթողուր որ բան մը խօսիմ:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ ԿԸ ԴՊԷ, ԻՆՊԵՆ ԶԷՆ ՊԱՐԻՍ՝ ԵՐԺԷՆՆԵՐԻՆ ԿԵՐ:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ. — Նոր հարսը պատրաստ է եկեղեցի երթալու:

ՔԱՅՈՒԼԵՆԻ. — Այո՛, պատրաստ է երթալու եկեղեցի, այլ ա՛յնպիսի կերպով մ՛որ մէջ մ՛ալ եւ չդառնայ: (Պարխիլն): Զաւա՛կս, հարսանեացդ նախընթաց գիշերը մահը նշանածիդ անկողնիւր մտեր՝ ու քաղեր է այդ խեղճ ծաղիկը: Մահն է իմ փեսաս, նա է իմ

ժառանգս, նա՛ սրտակուցաւ աղջկանս հետ: Ես պիտի մեռնիմ, ու անո՛ր պիտի թողում բոլոր ունեցածս. երբ կեանքը հեռանայ մեզմէ՛, ամէն բան մահուան կըլլայ, այնպէս չէ՛:

ՊԱՐԻՍ. — Ափսո՛ս, բիւր ախոս. մինչև հիմայ փափաքեր նմնացեր եմ այս օրս տեսնելու՝ որպէս զի այս սե տեսարանս պարզուի իմ առջև:

ՏԻԿԻՆ՝ ՔՍԵՈՒԼԵԴ. — Ահա օր, զժա՛ղղ օր, զժա՛րի օր, անիծեալ օր, ամենաթշուառ ժամ՝ որու նմանը ժամանակը չէ տեսած բնաւ իրաւութաւորութեան երկար ու տաժանելի ընթացքին մէջ: Աշխարհի երեսը զաւակ մ՛առնէի միայն, մէկ հատիկ սիրասուն զաւակ մը, իմ միակ ուրախութիւնս, իմ միակ մխթարութիւնս, և անողորմ մահը զան պիտի յափշտակէ եղեր զրկէս:

ԱՏԵՏՈՒ. — Ի՛նչ օր է այս, ի՛նչ օր, ի՛նչ սե, ի՛նչ ցաւալի, ի՛նչ կսկծալի օր, ի՛նչ ողբալի օր, ամենէ զժաղղը, ամենէ ողբալին իմ բոլոր կեանքիս մէջ. սիւ, ինչո՛ւ այս օրին համնէի. ո՛վ գարշելի, ո՛վ ատելի, ո՛վ ողբալի թշուառ օր (24):

ՊԱՐԻՍ. — Ո՛հ, իմ խեղճ ժիւլիէզս, յուսախար, պրտակոյճ, անիրաւեալ, նկո՛ւն և սպանեալ: Այո՛, գարշելի՛ մահ, քո՛ւ ձեռքովդ յուսախար, քո՛ւ ձեռքովդ խամբած, այ՛ անգութ, այ՛ անողորմ, այ՛ զաժան...: Ո՛ սէրս, ա՛ կեանքս...: Ո՛չ կեանքս, այլ սէրս ի մահ:

ՔՍԵՈՒԼԵԴ՝ սպիտակ մազերը փեռելով. — Ո՛հ, իմ խեղճ ժիւլիէզս, անարգումձ, թուքումձեր, վշտարեկ, նահատակ և սպանեալ: Դժարի՛ աղէտ՝ Գո՛ւ, անողորմ մահ, ի՛նչ, այս հարսանեաց ուրախու-

թեան մէջ կուգաս յափշտակել զինք, և քանկել կործանել մեր երջանկութիւնը...: Վայ ինձ, վայ ինձ. զաւակս՝ հոգիս մեռեր է. զաւակիս հետ բոլոր ուրախութիւններս մեռան, թաղուեցան:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ. — Է՛հ, ամօթ, բաւական է ա՛լ յուսանատեցուցիչ զժաղղութիւններու զեղն այս յուսանատ արտայայտութեանց մէջ չէ՛: Երկինք և դուք կէս առ կէս տէր էիք այդ սիրուն աղջկան. հիմայ երկինք բոլորն այ առաւ, ինչ որ աւելի աղէկ է անշուշտ ժիւլիէզի համար: Դուք մահուան ձեռքէն ձեր մասը չէիք կարող ազատ պահել. բայց երկինք իր մասը յուսախանական կենաց մէջ կը պահէ՝ անեղձ ու անթթար: Եւրոպական կենաց մէջ կը պահէ՝ անեղձ ու անթթար: Ձեր բոլոր փափաքածը փայլուն բաղդ մ՛էր ձեր աղջկան համար, զինք բարձրացած տեսնել ձեր երանուկան համար, զինք բարձրացած տեսնել ձեր երանուկան համար, և հիմայ կուլաք որ ամպերէն վեր՝ մինչև թիւնն էր. և հիմայ կուլաք որ ամպերէն վեր՝ մինչև երկինք ելած է: Ո՛հ, այնքան յիմար և անհեթեթ սիրով կը սիրէք ձեր զաւակը՝ որ անոր բարեկաւ վե՛ճակը տեսնելով վրանիդ խնայթութիւն կուգայ: Կարգուած երկար ապրելը աղէկ կարգուած բսել չէ. ազուած երկար ապրելը աղէկ կարգուած չուտ մեռնողն է: Ումենէ աղէկ կարգուած աղջիկը չուտ մեռնողն է: Ուրեմն սրբեցէ՛ք ձեր արցունքները, և խնկունի (rosmary) ճիւղեր զրէ՛ք այդ չքնաղ մարմնոց վրո՛յ. յետոյ բառ սովորութեան իր ամենէ չքեղ զարդարանքներու մէջ եկեղեցի տարէ՛ք զանի: Թեպէտ տկար բնութիւնը կ՛ստիպէ զմեզ լալ և արտասուել, սակայն յանաւորութիւնը կը խնդայ այդ արտասուքներուն վրայ, և երկինք կը դատապարտէ զանոնք:

ՔՍԵՈՒԼԵԴ. — Ափսո՛ս, յուզարկաւորութեան տրխրաչուք հանդէսի կը փոխուին մեր հարսանեկան ուրախութեան բոլոր պատրաստութիւնները. նուա-

երաժշտութիւնն արձաթեայ ձայն կ'ունենայ: Պատասխանէ՛ նայիմ, Սիմոն Բամբ-թեկեան:

ԱՌՍՁԻՆ ԵՐԱԺԻՇՏ.— Է՛ն, սրովհետև արձաթը խիստ ս'նոյշ ձայն ունի:

ՊԵՏՐՈՍ.— Պատուակա՛ն պատասխան: Դուն է՛նչ կ'ըսես. Յովսէ՛փ Նուրրթեկեան:

ԵՐԿՐՈՐԴ ԵՐԱԺԻՇՏ.— Երաժշտութիւնն արձաթեայ ձայն ունի, վասն զի արձաթի համար կը նուազեն երաժիշտք:

ՊԵՏՐՈՍ.— Այս ևս պատուակա՛ն... Դուն պատասխանէ՛, Յակոբ Աւաչեան:

ԵՐՐՈՐԴ ԵՐԱԺԻՇՏ.— Ես պատասխան չունիմ:

ՊԵՏՐՈՍ.— Ո՛հ, լաւ, խիստ լաւ. դուն միտք խելք ըսուած բանը չունիս. բոլոր ունեցածդ ձայնդ է միայն. դուն խմբին երգիչն ևս, ծիչդ է այս: Ես քու տեղդ պատասխանեմ: Երաժշտութիւնն արձաթեայ ձայն ունի, վասն զի ձեզի պէս երաժիշտներ չատ չատ արձաթ կ'ունենան իրենց գրպանին մէջ, ոսկին անձանօթ աշխարհ է իրենց համար:

Երաժշտութիւն ձայնովն արձաթեայ

Մեկ անոթապէս սիտիանք կուտայ:

Կը հեռու էր: Եւ էլ:

ԱՌՍՁԻՆ ԵՐԱԺԻՇՏ.— Ի՛նչ լիբբ անպիտան ծառայ, ԵՐԿՐՈՐԴ ԵՐԱԺԻՇՏ.— Թող գրողին երթայ, էջը ո՛վ զինք բանի տեղ կը դնէ... Ելլե՛նք դուրս յուզարկաւորներուն սպասելու, ու ետքէն ճաշի կը մեանք:

Կէլէլ:



Ա Ր Ա Ր Զ Ե.

Տ Ե Ս Ե Ր Ա Ն Ս.

Մ Ա Ն Դ Ո Ւ Ա. Փ Ո Ղ Ո Ց Մ Ը

ՌՕՄԷՑ կը մտնէ.

ՌՕՄԷՑ.— Եթէ քունի սրբալի հաւաստիքներուն արժան է հաւատալ՝ տեսած երազներս ինձ կ'աւետեն թէ ուրախալի լուր մը պիտի անեն: Արտիս գերագոյն մտածումը իր ամբողջ վրայ խաղաղիկ բազմած է. և ատուրնէ ի վեր անտարբեր գուարթութիւն մը գեղածիծաղ մտածումներով կը բարձրացնէ զիս երկրէ ղէպ ի վեր: Երազիս մէջ տեսայ որ սիրական եկեր ու զիս մեռած էր գտեր, (տարօրինակ երազ՝ որ մեռելի մը վրայ խորհրու կարողութիւն կը լիողու), և չլիթունքներս համբուրելով այնպիսի սգևորութիւն մը մը տուեր էր ինձ որ վերածներ ու կալոր մը եղեր էի. Ա՛հ, ի՛նչ քաղցր երանութիւն պիտի զգամ սիրականիս տիրանալով էրբ անոր ստուերն անգամ այնպիսի անպատում հետաթիւն կը պատճառէ իմ էութեանս:

ՊԱԼԹԱՉԱՐ Եւ զէլ:

ՌՕՄԷՕ. — Ա՛հ, Վերոնայէն լուր եկաւ... Ի՛նչ կայ, Ի՛նչ չկայ, Պայժազար. Հայր Լօրենձօյն նամակ բերեր ինձի: Տիկինս ի՛նչպէս է, հայրս ի՛նչպէս է. ի՛նչպէս է Ժիւլիէզս, այս հարցումս նորէն կը կրկնեմ, վասն զի եթէ երջանիկ է Ժիւլիէզ՝ ըսել է թէ աշխարհի երեսը դժբաղդութիւն չկայ:

ՊԱԼԹԱՉԱՐ՝ շխտօրեմ. — Երջանիկ է Ժիւլիէզ, ըսել է աշխարհի երեսը դժբաղդութիւն չկայ: Ժիւլիէզի մարմինը, տէր իմ, Բարուլիզներու դամբարանին մէջ հանդած է հիմայ, և իբր անմահ հողին կապրի հրեշտակներուն հետ: Ես ներկայ էի՝ երբ իր ընտանեաց նկուղին մէջ գրին զան, և սուրհանդակի ձիերով փութացի գալ այս դժբաղդ լուրը ձեզ հաղորդել: Ներեցէ՛ք, տէր իմ, այս շարադէտ գոյժը տալուս, ձեր ինձ յանձնած պաշտօնը կը կատարեմ միայն:

ՌՕՄԷՕ՝ ըստրեմեմ մը ետք. — Այդպէս է ուրեմն բանը: Լա՛ւ: Պայքար ունիմ քեզի հետ, ո՛ր բաղդ... Պայժազար, իմ բնակարանս գիտես, գնա՛ չուտ պատրաստէ թուղթ ու մելան, և սուրհանդակի ձիեր վարձէ՛. այս գիշեր ձամբոյ պիտի ելինք:

ՊԱԼԹԱՉԱՐ. — Ներեցէ՛ք, տէր իմ, զձեզ այդ վիճակի մէջ չեմ կրնար թողուլ. սո՞ղունամ կը տեսնեմ գձեզ և ձեր կերպարանքը՝ խոժոռ: Փորձանք մը կը վախնամ այդ վիճակէն:

ՌՕՄԷՕ. — Բա՛, կը սխալիս, Պայժազար, բան չունիմ ես... Զիս առանձին թո՛ղ և ըսածս ըրէ՛: Հայր Լօրենձօ նամակ չտուա՛ւ քեզի:

ՊԱԼԹԱՉԱՐ. — Ո՛չ, չտուաւ, տէր իմ:

ՌՕՄԷՕ. — Հոգ չէ՛, գնա՛ ու ձիերը բռնէ՛, ես ալ հիմայ ետեկէ կը հասնիմ. (Պայքազար կ'ելի): Այո՛,

Ժիւլիէզ, քու քովդ պիտի պառկիմ այս գիշեր: Հապա՛, վնասո՛ւնք միջոցը... Ո՛ մահ, ինչպէս կուզաս չուտով մուտ կը գտնես յուսահատ մտքերու մէջ: Կը յիշեմ ձերունի դեղադորձ մը կայ սա մօտերս բնակող՝ որ այս վերջին օրերս աչքիս դպաւ (25), և որ՝ ցնցոտիներ հագած՝ պաշտած յօնքերով բուժախտակ (simples) ժողովելու զբաղած էր: Ազազուն չորցած դէմք մ'ունէր և սոսկալի թշուառութիւն մը մինչև իր սկորները հիւժած մաշած էր գինք: Բազմակարօտ կըրպակին մէջ կախուած կրիայ մը կար, յարգալից կոկորդիլոս մը և հրէշպին ձուկերու մորթեր. զարակներուն վրայ մի շատ աղատտ պարապ տուփեր, կաւեղէն կանանչ անօթներ, փամփուռներ, բորբոսած հունտեր, առասաններու կտորուանք ու վարդի չորցած քաքարներ իբր ցոյց ցրուած էին դէս ու դէն: «Ո՛հ, ի՛նչ չքաւօրութիւն, ըսի ինքնովին այն տեղէն անցած պահուս. եթէ մէկը պէտք ունենայ թոյնի՝ ուրու մահառու մը մահուան պատիժով արգիլուած է Սանդուպի մէջ, սա խեղճ ողորմելիէն պիտի կրնայ ծախու առնել»: Կարծես թէ այն միջոցին կը նախազգայի իմ արդի պէտքս. այդ խեղճ մարդուն կարօտութիւնը իմ կարօտութիւնս լեցնելու պիտի ծառայէ... Որքան կը յիշեմ՝ իր բըակարանը սա՛ տեղ պէտք է ըլլայ. ոչսօր տօն ըլլալուն՝ ողորմելոյն կըրպակը դոց է... Է՛հ, ինձ նայէ, պարոն գեղափածառ:

Դ... է և Բ... է. գեղափածառ է երէի:

ԴԵՂԱՎԱՃԱՌ. — Ո՛վ է ան՝ որ կը կանչէ զիս ուժգին:

ՌՕՄԷՑ — Հոս եկու՛ր, բարեկամ... Կը տեսնեմ որ աղքատ ես, ահա՛ քեզի քառասուն տուքաղ չափ մը թոյն տաս ինձի, բայց անանկ զօրաւոր տեսակէն՝ որ հա՛զիւ տարածուած կեանքէ ձանձրոյթ զգացող մարդու մ'երակներուն մէջ՝ անմիջապէս մէկալ աշխարհն իրիկ զան: Կ'ուզեմ որ կենաց շունչն ա՛յնքան արտաղ ու այնքան բուսն կերպիւ փախչի ելլէ անոր մարմնէն՝ որքան բորբոքուն վառօղը՝ մահաշունչ թնդանօթին բերնէն:

ԴԵՂԱՎԱՃԱՌ — Ես ունիմ այդպիսի վտանգաւոր զեղորաներ, այլ Մանդուայի օրէնքով զանոնք ծախողին պատիժը մահ է:

ՌՕՄԷՑ — Ի՛նչ, դուն այդքան թշուառ ու եղկելի վիճակի մէջ՝ ու կը վախնաս մեռնել, անօթու թիւեր նկարուած է այտերուդ վրայ, կարօտութիւն ու սառնապանք իրենց վերջին շունչը կաւանդեն աչքերուդ մէջ, և ցնցոտաւոր թշուառութիւնը կախուած է քու ուսերէդ: Աշխարհ և աշխարհի օրէնք բարեացակամ չեն քեզ նկատմամբ. զքեզ հարստացնելու օրէնք մը հանած է աշխարհ: ոչ ամենեինս կորտակի՛ ուրեմն այդ օրէնքը, մի՛ բլլար աղքատ: (Բնակը ցուցնելով): Ա՛ս ասիկա:

ԴԵՂԱՎԱՃԱՌ — Աղքատութիւնս կը հաւանի, այլ ոչ՝ կամքս:

ՌՕՄԷՑ — Ես ալ աղքատութիւնդ կը վճարեմ, և ոչ թէ կամքդ:

ԴեղաՎաճառը գլխի ծրար մ'առելով կը բերէ
 կատար: ՌՕՄԷՑ:

ԴԵՂԱՎԱՃԱՌ — Սա զեղը որ և է, հեղուկի մէջ

դնելով կլլէ. հարիւր մարդու ալ ոյժ ունենաս՝ զքեզ միւս աշխարհը կը խրիկ շիտակ:

ՌՕՄԷՑ՝ Բաւարձալով. — Ահա՛ աս ստակը. մարդու հոգւոյն համար թոյն մ'է այն աւելի վտանգաւոր և այս զզուելի աշխարհի մէջ աւելի մեծ պատճառ և առիթ սպանութեանց՝ քան այն խեղճ բաղադրութիւններն՝ որոնց վաճառու մը կ'արգիլեն քեզ: Ե՛ս կը ծախեմ քեզ թոյնը, և ո՛չ թէ դուն ինձի: Մ'անս բարով. դնա՛ կտոր մը հաց դնէ ու փորը կտացո՛ւր: (ԴեղաՎաճառին տուած սրտակը ցրպակ դնելով): Դո՛ւ կենտաղեղ և ոչ մահաղեղ՝ եկու՛ր ինձի հետ միւլիկի գերեզմանը, հո՛ն պիտի դարձանք զքեզ:

ԿԷԼԷՆ:

ՏԵՍԱԲԱՆ Բ.

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕՅԻ ԽՅԻԿԸ

ՀԱՅՐ ՅՈՎՀԱՆՆԷՍ կը մտնէ.

ՀԱՅՐ ՅՈՎՀ. — Յրանչիսքեան եղբայր, հայր Լօրենձօ, ո՛ւր ես:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁ. — Սա ծայրը հայր Յովհաննէսին է... Մանդուայէ կուգաս. բարի եկար, Ի՛նչ կ'ընէ Ռօմէօն... Եամակ զրեց. տուր նայիմ նամակը:

ՀԱՅՐ ՅՈՎՀ. — Մեր Յրանչիսքեան կարգէն սանդալակիր եղբօր մը գացեր էի որ հետս պիտի ընկե-

բանար և որ քաղաքին հիւանդներն այցելելու գրա-
դած էր : Առողջապահական տեսուչներ զմեզ երկուքս
տան մը մէջ գտնելով՝ որու վրայ կասկած կար թէ
վարակուած ըլլայ ժանտախտէ՝ դռները մեր վրայ
գոցեցին ու չթողուցին որ զուրս կլինք . ահա այս
պատճառաւ արգելուեցայ Մանդուա երթալ :

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ .— Ուրեմն եամակս ո՞վ տարաւ
Ռոմէօյին :

ՀԱՅՐ ՅՈՎՀ .— Ոչ ոք . ահա ձեր նանակը . չլը-
ցայ իր տեղը խրկել և ոչ ալ գտնել մէկը՝ որ գայն
ետ բերէ ձեզ , ինչու որ ամէն մարդ կը վախնար վա-
րակմանէ :

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ .— Ի՛նչ դժբաղդ պատահար . ան-
շշան նամակ մը չէր այս՝ այլ ամենակարեւոր գիր մը .
և այս յապաղումը կրնայ մեծամեծ աղէտներու պատ-
ճառ ըլլալ : Հա՛յր Յովնանէս , երկաթ լծակ մը գաիր
ու չիտակ խցիկս բեր :

ՀԱՅՐ ՅՈՎՀ .— Երթամ բերեմ :

ԿԵԼԷ :

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ .— Հիմայ պէտք է որ մինակս
գիմեմ գերեզման : Երեք ժամէն կ'արթննայ ժիւլիէդ :
Արդեօք որքան պիտի անիծէ զիս՝ պատահած անցքե-
րը Ռոմէօյի տեղեկացուցած չըլլալուս : Բայց նորէն
գիր գրեմ Մանդուա , ու մինչև Ռոմէօյի հասնելը՝
ժիւլիէզը խցիկիս մէջ պահեմ . ին՝դ՞ զիտկ կենդանի
փակուած մեռելի մը դամբանին մէջ :

ԿԵԼԷ :

ՏԵՍԱՐԱՆ Գ .

Վ Ե Ր Ո Ն Ա

ԳԵՐԵՋՍԱՆԱՏՈՒՆ ՍԸ՝ ՈՐՈՒ ՄԷՋՏԵՂԸ ՔԱՐՈՒԵԳԵԱՆՑ
ԴԱՄԲԱՐԱՆԸ ԿԸ ԲԱՐՁՐԱՆԱՑ

ՊԱՐԻՍ կը մտնէ . ետեւէն ՄԱՆԿԼԱԻԻԿԸ՝ ձեռքը
քան ու ծաղիկներ բռնած :

ՊԱՐԻՍ .— Զանց ինձի տո՛ւր , մանկաւիկ , և դուն
գնա՛ մէկ կողմ սպասէ . . . : Այլ ո՛չ , մարէ՛ այդ ջանք .
չեմ ուզեր որ տեսնող մ'ըլլայ : Գնա՛ սա ամիղակնե-
րուն (yew - trees) տակ պառկէ՛ ականջդ գետնին մօտ
բռնած : Գերեզմանատան հողը փոսանատին բանովն ան-
գամ անգամ փորուած ու քրքրուած՝ կակուղ կ'ըլլայ ,
և որ և է ոտնաձայն կ'իմանաս իսկոյն : Իմանալո՛ւզ պէս
կը սուլես ինձ , և այդ նշանէն կը հասկնամ որ մէկն
այս կողմերը կը մօտենայ . . . : Ինձ տո՛ւր այդ ծա-
ղիկները : Բաւժիս պէս ըրէ՛ . գնա՛ հիմա :

ՄԱՆԿԼԱԻԻԿ՝ մեկուսի .— Հոս այս գերեզմանա-
տան մէջ մնալը սոսկում կը պատճառէ , բայց ի՛նչ ը-
նեմ , կենալ պէտք է :

ՄԷՅ ԿՆՂԻ ԿԸ ԿԸ ԿԸ :

ՊԱՐԻՍ .— Ժիւլիէ՛դ , ծաղի՛կ անուշաբոյր , ծա-
ղիկներով անա կը զարդարեմ քու առագաստի անկո-
ղինդ՝ որու ամպնովանին փոշեկներս է , աւանդ , ու
քարաչէն , պիտի գամ ամէն զիչեր անուշակ ջրով ո-

ուղի գանձնք, և ի չգոյէ ջրոյ՝ հեծկոտանքներէ կաթ-
կըթած արցունքներով: Այո՛, քու յուզարկաւորու-
թիւնդ պիտի տօնեմ ամէն զիչեր հոս գալով քու վրայ
ծաղիկներ սփռելու ու դառնապէս լալու համար:
(Սուշիւն մը կը շտռի): Մանկասիկը կը սուլէ, ոտ-
նաձայն լսած պիտի ըլլայ: Որո՞նք են այն սրբապիղծ
ուտփերն՝ որ կուզան գիչեր ժամանակ զիքերիլ հոս և
խափանել սիրոյս դամբանական սպաշտամունսքը...:
Ի՛նչ է այդ, ջան մը...: Գիչեր, պահ մը ծածկէ՛ գիս
քու սեւթոյր քօղով:

Կը գ-հ-ը-տի:

ՌՕՄԷՕ կը յարէ, Էրեւն՝ ՊԱԼԹԱԶԱՐ՝ Կ-ԻԸ

Չ-ն, Բրեւ - Ը-ի Ե Բ-ն-ն:

ՌՕՄԷՕ. — Տո՛ւր ինձ բրիչը և այդ երկաթեայ
խորտակիչ գործին: Սա նամակն ա՛ն, ու վաղը առ-
տու կանուխ յանձնէ՛ իմ հօրս ու զլիաւորիս...:
Լոյսն ինձ տո՛ւր: Եթէ չես ուզեր տուժիկ կեանքդ՝
մտիկ ըրէ՛ ու հրամանս կատարէ՛ անթերի. ինչ որ
տեսնես կամ լսես՝ մէկ կողմ սպասէ՛ միշտ ստանց
գործիս խափան ըլլալու: Մահուան այս անկողնոյն
մէջ մտնելու նպատակը՝ իմ սիրականիս երեսը տես-
նել ու մանաւանդ անոր անկենդան մատէն թանկա-
զին մատնի մ'առնել է, մյտնի՛ գոր նուիրական գոր-
ծածութեան մը պիտի յատկացնեմ: Այսպէս ուրեմն
գնա՛ հեռացիր այս տեղէս...: Բայց գիտցած ըլլաս
որ եթէ կասկածի երթալով համարձակիս ետ դառնալ
ըրա՞ծս լրտեսելու համար՝ վկայ Աստուած՝ կտոր կտոր
կ'ընեմ քեզ, և անդամներդ կը տարածեմ այս գիւ-

քաղց գերեզմանիս վրայ: Որոչուան վայրագ է այս
ժամուս նման, աւելի վայրագ քան սովալլուկ վագրը
կամ ծովն անաղնամոռունչ:

ՊԱԼԹԱԶԱՐ. — Կերթամ, տէր իմ, ու ձեզ նե-
ղութիւն չեմ տար:

ՌՕՄԷՕ. — Այս կերպով անձնութեան ցուցած
պիտի ըլլաս...: (Քսակն անոր նեճեղով): Ա՛ն սա,
այսրէ՛ ու երջանիկ եղի՛ր...: Երթան բարով, բարի
Պալթազար:

ՊԱԼԹԱԶԱՐ՝ մեկուսի. — Ես իր խօսքը մտիկ չեմ
ըներ, ու այս կողմերը տեղ մը կը պահուըտիմ. սու-
կալի է կերպարանքը, կը վախնամ որ գէշ միտք մը
չունենայ:

Մէկ ԳԻ կը Կ-ն-ն:

ՌՕՄԷՕ՝ շժակն աւտած դեպ ի գերեզման երթալով. —
Ահեկի՛ վին, արգանց մահու՛ որ երկրի ամենաթան-
կագին սրտատուր խճողեցար, քու նիստոս կլաւիդ
պիտի բանամ բոնի՛ ու նոր զո՛ն մը պիտի խօթեմ
հոն: (Լծակով դամբարանին դուռը վեր կը վերցնէ
ու կը քանայ):

ՊԱՐԻՍ. — Ճանչցայ, տարագիր խրոխտ Մոնղակ-
եանն է ան՝ սպաննո՞ցն իմ սիրուհւոյս զարմիկին՝ որու
կսկիծէն, կ'ըսեն, մեռա՛ւ այդ չքնազ արարածը: Նա
կուզայ հոս մեռեալները թշնամանելու վտա զխու-
մով, պիտի ձերբակալեմ զինք...: (Կը շտռաջանայ):
Դագրեցո՛ւր ամբարիշտ գործդ, ո՛ր գարչիլի Մոնղակ-
եան, վրէժխնդրութիւնը մահուընէ անդի՛ն ալ կը չա-
բունակես: Կը ձերբակալեմ զքեզ, անզգամ դատա-
սարտ: Հնազանդէ՛ ու հետս եկո՛ւր. դուն ողէ՛տք է որ
մեռնիս:

ՌՕՄԷԹ.— Այո՛, մեռնիլ պէտք էմ, ու ճիշդ ատո՛ր համար եկած հոս...: Բարի և ազնիւ երիտասարդ, ինձ նման յուսահատ մէկը փորձութեան մէջ մի՛ խօթեր, ե՛լ գնա ասկէ ու թո՛ղ զիս առանձին...: (Գերեզմանները ցուցնելով)։ Սուկա՛ բոլոր մեռեալները միտք բերելով...: Կ'աղաչեմ, կը պաղատիմ, երիտասարդ, նոր մեղքով մը մի՛ սեցնեք հոգիս, զիս մի՛ մղեր կատաղութեան...: Ո՛հ, դնա՛ բանդ: Աստուած վերը վկայ՝ անձէս իսկ աւելի կը սիրեմ գգեզ, վրէժս իմ անձիս դէմ է միայն. զէնքերս չեն փնտոեր ուրիշ զո՛հ: Ո՛հ, մի՛ կենար, գնա՛ ասկէ. ապրէ՛ ու ըսէ՛ օր մը թէ խելայեղի մը զթաթեան կը պարտաւորիս կեանքդ:

ՊԱՐԻՍ՝ սուր ի ձեռիւն.— Պաղատանքդ ալ, գթութիւնդ ալ գետի՛նն անցնին: Կը բռնեմ՝ գգեզ, ոճրագործ ասկիրատ:

ՌՕՄԷԹ.— Ի՛նչ, կը խորխորաս, կը խիզախես ինձի դէմ: (Սուրբ ֆաշեղով վրակն կը նկատի): Ե՛լ նայիմ զիմացս, տղայ՛:

Կը կոտորէ:

ՄԱՆԿԼԱԻԿ.— Տէր Աստուած, կը մենամարտին. երթամ գիշերապահները կանչեմ:

Կ'ելլէ որորէս:

ՊԱՐԻՍ՝ գեռին իյնալով.— Ո՛հ, սպանուեցայ...: Եթէ վեհանձնութեան նշոյլ կայ սրտիդ մէջ՝ բա՛ց գերեզմանը ու զի՛ր զիս ժիւլիէղի քով:

ՌՕՄԷԹ.— Վկայ երկինք, կ'ընեմ ըսածդ: (Դիակիւն վրայ խոնարհելով): Դիտե՛մ, ճանչնա՛մ սա երեսը՝ հը՛. Մերքուզիոյ ազգական Պարիս ազնուական

կոմսն է: Միտքս բերեմ, ծառաս ի՛նչ կ'ըսէր ճամբան: Ա՛յնքան ալեկոծ էր հոգիս՝ որ չկրցայ խօսքերուն ուշադրութիւն ընել...: Զիու վրայ էինք... կարծեմ կ'ըսէր թէ Պարիս ժիւլիէղի հետ սխտի սրտակուէր: Այս խօսքս իրօք ըսած է ինձ կամ երազիս մէջ տեսայ և կամ ժիւլիէղի խօսքը լսելով՝ արդեօք ա՛յսպէս երեակայեցի յիմարօրէն: (Դիակիւն քաղուկեւ թռնելով): Ո՛հ, տո՛ւր ինձ քու ձեռքդ՝ դուն որ դառնաղէտ ձախողութեան զրքին մէջ սրձանադրուած ես ինձ պէս: Ես յաղթական գերեզմանի մը մէջ սխտի թաղեմ զքեզ...: Գերեզմա՞ն մը. ո՛հ, չէ՛, կենազրա՛ւ պատանի, ամենախալուն պալատի մը մէջ՝ վասն զի հո՛ն կը հանդչի ժիւլիէղ, և իր գեղեցկութեամբ տօնախուճի մեծապայծառ դահլիճ մը կը դարձնէ այս խաւարչուտ չիրիմս: (Պարիսը դարձաւ ռանիւն մեջ դնելով): Հանդչէ՛ հող, ո՛ր դիակ՝ գիտկէ մը թաղուած: Շատ անգամ մարդիկ իրենց հոգեվարքին մէջ ուրախութիւն մը կ'ունենան, փառակ մը մահուընէ յառաջ, ինչպէս զիրենք ինամոզները կըսեն...: Ա՛խ, ի՛նչպէս փառակ անուանեմ զայս: (Ժիւլիէղի ստորոցեայ մարմինը դիտելով): Ո՛ իմ սիրականս, իմ կի՛նս: Մահն որ քու շունչիդ անոյշ մղորը ծծեց, տակաւին չկրցեր է քու ճախարհիկ գեղեցկութիւնդ փճացնել, չկրցեր է նուաճել զքեզ. գեղեցկութեանդ բոցը քու քաղցրիկ շուրթերուդ և չքնաղ այտերուդ վրայ բոսորագոյն է միշտ. այո՛, տակաւին պարզուած չէ՛ հոն մահու գունատ դրօշը...: (Ուրիշ դագաղի ձեռքալով): Թի՛ղա՛րտօ, ա՛հա դուն ալ հող պատկեր ես քու արիւնաթաթա պատանքիդ մէջ: Ի՛նչ աւելի մեծ չտրհ կրնամ ընել

քեզի. այս միևնոյն ձեռքով որ երիտասարդութիւնդ հնձեց, քու թշնամւոյդ երիտասարդութիւնն ալ պիտի փճայնեմ: Ներէ՛ ինձ, զարմիկ: (Ես դառնալով ու ժխլիկի լուրմիկը թելերուն մեջ սեղմելով): Ա՛խ, սիրականս ժխլիկէդ, ինչո՞ւ այդքան գեղեցիկ ես տակաւին: Հաւատամ արդեօք որ մահուան ուրուականը քեզ սիրահարեր է, և թէ այդ ահուկի կմախք - հրէջք իր հեշտութեան համար հոս խաւարին մէջ կը պահէ գրեզ...: Սոսկալի բան: Ես կ'ուզեմ հոս քովդ մնալ, ես գիշերի այս չարաշուք պալատէն դուրս չպիտի ելլեմ երբէք: Այո՛, հո՛ս, հո՛ս պիտի մնամ որդերուն հետ՝ որք քու սենեկուհիներդ (chamber - maids) եղած են, աւանդ: Այո՛, հո՛ս և միայն հո՛ս պիտի հաստատեմ իմ յաւիտենական հանգստարանս, և աշխարհէ զգուած տաղտկացած այս մարմինն ոխերիմ աստղերու զժոխըմբեր լուծէն պիտի փրկեմ...: Աչուրներս, վերջին անգամ մ'ալ դիտեցէ՛ք. բազուկներս, վերջին անգամ մ'ալ զրկեցէ՛ք, և դուք, շրթունքներս, դուք՝ չնչառութեան դռներ՝ սուրբ համբոյրով մը յաւերժական դաշինք մը կնքեցէ՛ք համագրաւող (engrossing) գերեզմանի հետ: (Սրուակը ձեռք առնելով): Եկո՛ւր, դառնահամ առաջնորդ, եկո՛ւր, լեզի ուղեցոյց: Օ՛, յուսակառուր նաւուղի՛դ, խուժքերու վրայ նետէ՛ շուտ իմ մորկատանջ նաւակս: Պաշտելի հրեշտակ, քեզի համար կը խմեմ զայս: (Կը խմէ): Ո՛հ, ճշմարիտ խօսեր ես, ո՛ր գեղաւաճառ, այս ի՛նչ կրակ ու բոց ազդու թոյն է եզեր...: Համբո՛յր, մը ևս, մահո՛ւան համբոյրը ու կը մեռնիմ:

Կը մեռնէ ժխլիկէդ իբրև:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ կերէի իբրև շարժման մը շարժման, յետոյ կ'ըլլէր, լեզուս բռնէր:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ.— Սուրբ Ֆրանչիսքոս, դուն ինձ օգնութեան հասիր. քանի քանի անգամ է որ ծերացեալ ոտքերս գերեզմաններու կը զարնուին այս գիշեր: Ո՞վ է ան: Ո՞վ ես դուն որ գիշերայն մեռելներու հետ ընկերութիւն կ'ընես:

ՊԱԼԹԱՉԱՐ.— Բարեկամ մէկը որ գձեզ լաւ կը ճանչնայ:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ.— Օրհնեալ ըլլաս, գաւակս...: Ըսէ՛ նայիմ ի՛նչ ջահ է այն՝ որ ճճիներու և աչազուրկ գանկերու վրայ կը ափռէ իր անպէտ լոյսը: Բարութեղներու դամբարանին մէջ կը վառի այն, այնպէս չէ:

ՊԱԼԹԱՉԱՐ.— Այո՛, հայր պատուական, և իմ տէրս՝ քու բարեկամդ հո՛ն է:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ.— Ո՞վ է քու տէրդ:

ՊԱԼԹԱՉԱՐ.— Ռոմէօն:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ.— Ո՞րքան ատենէ ի վեր նա կը գտնուի:

ՊԱԼԹԱՉԱՐ.— Կէս ժամ կայ ճշդիւ:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ.— Հետս դամբարան եկո՛ւր:

ՊԱԼԹԱՉԱՐ.— Չեմ համարձակիր, հայր խո՛ւ. տէրս մեկնած կը կարծէ զիս, և սոսկալի խօսքերով մահուան սպառնալիքներ ըրաւ եթէ հոս մնալով դիտեմ իր ըրածները:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ.— Հոս կեցիր ուրեմն, ևս մի նախ կ'երթամ...: Կատկած կը մտնէ սիրտս. չա՛տ կը վախնամ որ մեծ ազէտ մը պատահած չըլլայ:

ՊԱԼԹԱՉԱՐ.— Սա ամիզակին (yew - tree) տակ պառ-

կած միջոցիս՝ երազիս մէջ տեսայ թէ տէրս ուրիշ մէկու մը հետ կոտեւորով մեռցուց զան :

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ՝ դեպ ի դաւքարան երթալով .— Ռօմէ՛օ, Ռօմէ՛օ : (Կանքեղիկն շոյսն ուղղելով) դեպ ի դաւքարանիկն մուտքը) : Ափսո՛ս, ափսո՛ս . ի՞նչ արիւն է այս որ կը ներկէ սոյն գերեզմանին քարեղէն սեամը : Ի՞նչ կը նշանակին այս երկու արիւնաթաթախ տիրազուրկ սուրերն՝ խաղաղութեան այս վայրը գետին նետուած դունաթափ : (Իսկապէս անստան մեջ կը մտնէ) : Ռօմէ՛օ, ո՛հ, սրքան տոգոյն է . . . : Իսկ այդ միւսն ո՞վ է : Ի՞նչ, Պարիս ալ արիւնաթաթաւ : Ո՛հ, ի՛նչ դաժան ժամ է եղեր այն՝ ուր այսպիսի սոսկալի աղէտներ պատահեր են : (Լոյսը Ժիւլիէիկն մօտեցնելով) : Ժիւլիէի կը շարժի :

ԺԻՒԼԻԷԴ՝ սրախած ոտք եղելով .— Դո՛ւնս ես, հայր իմ մխիթարիչ . ո՛ւր է տէրս և ամուսինս : Կը յիշեմ թէ ո՛ւր պիտի գտնուէի, և իրօք ալ հոն կը գտնուեիմ . . . : Բայց ո՛ւր է Ռօմէօն :

Հեռուէն ողորդ :

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ .— Չայն կը լսեմ . . . : Թո՛ղ, աղջիկս, մահուան, ապականութեան և անբնական քունի այս քստմնելի բոյնը : Անդամադրելի զօրութիւն մը մեր յատակագծերը քանդեց վեր ի վայր ըրաւ : Ե՛լ, ե՛լ երթանք . ամուսինդ պատկած է հոս ծոցիդ վրայ, ահա Պարիսն ալ . եկո՛ւր հետս . կ'ուզեմ սրբակրօն միանձնուհիներու միաբանութեան մը մէջ դնել զքեզ : Հարցումներ մի ընե՛ր, դիշերապահները կը հասնին . . . : Օ՛ն, երթա՛նք, սիրելի Ժիւլիէի : (Աղմուկը կը մօտենայ) : Ա՛լ չեմ համարձակիր մնալ հոս :

Դա՛իբանաստեղծն կ'ելլէ և աներևոյ ի վ'ըւս :

ԺԻՒԼԻԷԴ .— Թո՛ղ զիս, ևս կ'ուզեմ հոս մնալ . . . : Ի՞նչ է այս : (Ռօմէոյի սառուցեալ ձեռքերէն սրուակը կ'առնէ) : Սիրականիս ձեռքին մէջ սեղմուած բաժակ մը . թոյնով վերջ է տուեր իր անսոյշ կեանքին : Վա՛յ անգութ . բոլորը խմեր է, բարերար կաթիլ մ'իսկ չէ թողուցեր՝ որ զիս ճամբայ հանէ իր ետեէն . . . : (Ռօմէոյի դիակիկն վրայ կ'իյնայ) : Համբոյրներ գրոջմնմ իր շրթունքներուն . գուցէ թոյնի յետին մնացորդ մը դանուի հոն՝ որով մխիթարիչ մահ մը ըմբոշխնեմ : (Կը համարուրէ) : Ո՛հ, շրթունքներդ տաք են, Ռօմէօ : ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐԱՊԱՀ՝ քասրոնիկն ներսէն .— Մանկաբէ՛կ, ճամբայ ցուցուր . . . : Ո՛ր կողմն է :

ԺԻՒԼԻԷԴ .— Այո՛, ձայն կուգայ . շո՛ւտ ընեմ ուրեմն : (Ռօմէոյի դաշոյնը առնելով) : Ո՛ր բարեգործ դաշոյն, ահա քու սլատեանդ : (Ինկզիւն կը զարնէ) : Հող մխուած մնացի՛ր, և ես մնանիմ :

Ռօմէոյէ հարձույն շրջ կ'ելլայ .— Կը ծեռնէ :

ԳԻՇԵՐԱՊԱՀ՝ ԵՒ ՊԱՐԻՍԻ ՄԱՆԿԼԱԻԿԻԿ՝ կը մտնեն :

ՄԱՆԿԼԱԻԿԻԿ՝ գերեզմանը ցուցնելով .— Հո՛ն է ահա, այն տեղն՝ ուր ջահը կը վառի :

ԱՌԱՋԻՆ ԳԻՇԵՐԱՊԱՀ՝ դաւքարանիկն դրան առջեւ .— Գետինը բոլոր արիւնյուեայ է : Գերեզմանատունը հետազօտեցէ՛ք : Չեզմէ քանի մը հողի երթան ու դտածնին ձերբակալին : (Բանի մը զիշերապահներ կ'եղնէ) : Սրտածմլիկ տեսարան, ահա Պարիս կոմսն ինկած զիտապաստ . Ժիւլիէի՛ք արիւնաթաթա . . . : Գեռ տաք է մարմինը . . . : Կո՛ր մեռած է նա՛ թեպէտև երկու օր յառաջ թաղուած ըլլար . . . : Վազեցէ՛ք քանն խնայուցէ՛ք իշխանին, վազեցէ՛ք Բարուրեղներու տու-

նը, գացէ՛ք արթնցուցէ՛ք Մոնղականները... ուրիշ-
ներ այ հետազոտութեան ելլեն: (Ուրիշ պահապաններ
այ կ'եղին): Այո՛, կը տեսնենք այն վայրն՝ ուր ետե-
ւէ ետե պատահած են այս բոլոր դժբաղդութիւնք,
բայց անոնց շարժառիթն ու պարագաները չենք կա-
րող իմանալ առանց քննութեան:

Բայ չե ԳԻՇԵՐԱՊԱՆՆԵՐ կը հռէ՛ն՝ ՊԱԼԹԱԶԱՐԸ
ՔԵՐԵԼԸ:

ԵՐԿՐՈՐԴ ԳԻՇԵՐԱՊԱՆ. — Ահա Ռօմէօյի մարդը՝
գոր դերեզմանատան մէջ գտանք:

ԱՌԱԶԻՆ ԳԻՇԵՐԱՊԱՆ. — Վար դրէ՛ք զան՝ մինչև
որ ելխանը գայ:

ԳԻՇԵՐԱՊԱՆ ՄԸ կը հռէ՛ն՝ ՀԱՅՐ ԼՈՐԵՆԶՕՆ
ՔԵՐԵԼԸ:

ԵՐԿՐՈՐԴ ԳԻՇԵՐԱՊԱՆ. — Ահա կրօնաւոր մ'որ կը
դողդայ, կը հառաչէ ու կուլայ: Գերեզմանատան այս
կողմէն կուգար՝ երբ սա լծակն ու բահն առինք ձեռքէն:

ԱՌԱԶԻՆ ԳԻՇԵՐԱՊԱՆ. — Կասկածելի՛ պարագա-
ներ: Այդ կրօնաւորն այլ վար դրէ՛ք:

Արևը շարժելու շրջ: ԻՇԽԱՆԸ կը հռէ՛ն ԳԵՐԵՆԵՐԵՐԸ:
ԻՇԽԱՆԸ. — Ի՛նչ կանխայարոյց դժբաղդութիւն է
այն՝ որ մեր առաւօտեայ հանգիստը կը վրդովէ:

ՔԱՖՈՒԼԵԴ, ՏԻԿԻՆ ՔԱՖՈՒԼԵԴ և ԳԵՐԵՆԵՐԸ կը հռէ՛ն:
ՔԱՖՈՒԼԵԴ. — Ի՛նչ կայ, ի՛նչ եղաւ. ի՛նչ է ամէն
կողմ գոռացող այս աղաղակներուն պատճառը:

ՏԻԿԻՆ ՔԱՖՈՒԼԵԴ. — Բոլոր ժողովուրդը փողոց-
ներն ինկեր է. որը՛ Ռօմէօ կը պոռայ... որը՛ ժիւլիէզ
կը պոռայ և որը՛ Պարիս, և ամէնքը գոռում գոչու-

մով զէպի մեր դամբանատունը կը վազեն:

ԻՇԽԱՆԸ. — Այս ի՛նչ սարսափի աղաղակներ են՝
որք մինչև մեր ականջներուն մէջ կը գոռան:

ԱՌԱԶԻՆ ԳԻՇԵՐԱՊԱՆ. — Պիակները ցուցնելով. —
Պերճաշուք իշխան, ահա Պարիս կոմսը սա տեղ սպա-
նուած. ահա Ռօմէօ՛ մեռած. ահա ժիւլիէզ՝ որու օր-
հասը քաղաքը կ'ողբար արդէն, նո՛ր սպանուած ու
տակաւին տաք:

ԻՇԽԱՆԸ. — Փնտռեցէ՛ք խուզարկեցէ՛ք ամէն կողմ,
և խնայէ՛ք թէ ի՛նչ պատճառաւ և ի՛նչ կերպով տեղի
ունեցիր են այս սոսկալի սպանութիւնները:

ԱՌԱԶԻՆ ԳԻՇԵՐԱՊԱՆ. — Ահա կրօնաւոր մը և
վախճանեալ Ռօմէօյի ծառան՝ որոնց քովէն գերեզ-
մաններ բանալու գործիքներ գտնուած են:

ՔԱՖՈՒԼԵԴ. — Ո՛ւտէր Աստուած: Տե՛ս, տե՛ս,
ամուսինս, մեր աղջիկը արեան մէջ թաթաւուն...:
Ձինք զարնող դաշոյնը սխալեր է. իր պատեանը Մոն-
ղակէի կողին վրայ թափուր թողլով՝ խնդճ աղջկանս
կուրծքն իրեն պատեան է ըրեր:

ՏԻԿԻՆ ՔԱՖՈՒԼԵԴ. — Այս ի՛նչ ձիւն, այս ի՛նչ
դժբաղդութիւն է որ եկաւ գլխուս. վայ, հազար
վայ ինձի. մահուան այս աղէտալի տեսարանը սգա-
ձայն զանգակ մ'է որ սպիտակ մազերս գերեզման կը
հրաւիրէ:

ՄՈՆԴԱԿԷ և ԳԵՐԵՆԵՐԸ կը հռէ՛ն:

ԻՇԽԱՆ. — Եկո՛ւր, եկո՛ւր, Մոնղակէ. դու կա-
նուխ ելիր ևս անկողնէդ՝ որպէս զի տեսնես թէ զա-
ւակը, ժառանգող աւելի կանուխ ժամու մէջ դերեզ-
ման է մտեր:

ՄՈՆԴԱԿԷ. — Մե՛զ ինձ, պերճաշուք իշխան, ա-

մուսինս մեռաւ այս գիշեր. իր սրբուցն աքսորին պատճառաւ զգացած դառն կսկիծը վերջ տուաւ իր կենաց: Սև ճակատազիրս ի՛նչ նոր աղէտ, ի՛նչ նոր զժբազզութիւն պատրաստած է ալևոր տարիքիս զէմ:

ԻՇԽԱՆԸ՝ գերեզմանը ցուցնելով. — Նայէ՛ որ, հասկնաս:

ՄՈՆԻՍԿԷ՛ ԹՅՈՒՄԵՆՆԻ Ճանչնալով. — Ո՛ր անգութ, ո՛ր անխրատ, չնորհքով բա՛ն է ըրածդ՝ որ ձերունի հօրմէջ յառաջ աչգալէս գերեզման կանխել փութաս:

ԻՇԽԱՆ. — Դադրեցո՛ւր ողբերն ու անէծքներն՝ մինչև որ կարող ըլլանք այս կեղակարծ անցքերուն լուծում մը տալ, և հասկնալ անոնց ծագումը, չարժառիթն ու օղակցութիւնը: Այն ժամանակ ե՛ս պիտի ըլլամ գլխաւոր մասնակցողն ձեր աղէտից, և մինչև անգամ՝ եթէ հարկ ըլլայ՝ զձեզ առաջնորդողն ի մահ: Առ այժմ՝ զսպէ՛ ինքզինքդ, և թող վիշտը հպատակի համբերութեան...: Երկու կասկածելիներն բերէ՛ք առջևս:

Գիշերապահները Լօբէնջն և Պալապալը և Բէրէն:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ. — Որքան որ սպիկար գտնուեցայ չարեաց առջևն առնելու՝ ե՛ս եմ, այո՛, ամենէ կասկածելի անձը, ըստ որում թէ՛ ժամ ու թէ՛ վայր իմ վրաս կը թողուն այս սոսկալի սպանութեանց յանցանքը: Ահա հոս կեցեր եմ պատրաստ՝ զիս ամբաստանելու և շատագովելու. պատրաստ՝ անձս դատադարտած միջոցիս իմ անյանցութիւնս յայտնելու:

ԻՇԽԱՆԸ. — Խօսէ՛ նայինք բոլոր գիտցածդ:

ՀԱՅՐ ԼՕՐԵՆՁՕ. — Կարճ պիտի խօսիմ, քանզի վրաս մնացած սղտի շունչը երկար բարակ պատմութեան մ՛անկարող կ'ընէ զիս: Ռօմէօն՝ զոր անշունչ

գետին տարածուած կը տեսնէք՝ ամուսինն էր ժիւլիէզի, և ժիւլիէզ՝ որ նոյնպէս ինկած է անկնդան, հաւատարիմ կ'ինն էր Ռօմէօյի: Զիրենք սրակողը ե՛ս եղած եմ, և այդ դաղանի պտակի օրը Թիպալտօյի կենաց վերջին օրն եղաւ, որու տարածամ մահուան պատճառաւ նորասպակ փեսան աքսորուեցաւ քաղաքէս: Ժիւլիէզին ողբն ու կոծը Ռօմէօյի համար էր և չէ թէ Թիպալտօյի: (Խօսիչը Քաբուղեդի ուղղելով): Դուք իր կսկիծը փարատելու զիտուժով զինք նշանցելք և կ'ուզէիք իսկ սրակել բռնի Պարիս կոմսին հետ: Սոսկալի տագնապի ու անձկութեան մէջ՝ ժիւլիէզ եկաւ գտաւ զիս և շմորած կերպարանքով պաղատեցաւ որ միջոց մը գտնեմ այս երկրորդ ամուսնութենէ զինք ազատելու, եթէ ոչ՝ կ'ուզէր խցիկիս մէջ իսկ վախճան տալ իր յուսահատ կեանքին: Այն ատեն իմ արուեստիս ուժով աղջկանդ յանձնեցի թմբաղեղ մ'որ ակնկալութեանս համեմատ ըրաւ իր ներգործութիւնը, ու մահուան բոլոր երեւոյթները տուաւ անոր: Նոյն միջոցին զիր գրեցի Ռօմէօյին՝ որ այս աղէտալի գիշերս իսկ պիտի գար՝ թմբաղեղի աղցեցութիւնը վերջացած պահուն ժիւլիէզն հանելու իր կեղծ գերեզմանէն: Ի՛նչ սակայն թղթատարս՝ Հայր Յովհաննէս ճամբան պատահարով մ'արդիւուած՝ երէկ գիշեր նամակս ետ բերաւ ինձ: Այն ժամանակ ճարահատ՝ իր արթննալու կանխորոշ ժամուն ելայ առանձին այս գերեզմանատունս եկայ այն մօտք որ իր գերդաստանի նկուղէն հանելով զինք՝ տանիմ խցիկիս մէջ պահեմ՝ մինչև որ կարենամ բանն իմացնել Ռօմէօյի: Զարթումէն քանի մը վայրկեան յառաջ հասայ հոս, և սրտի անհնարին կսկիծով տեսայ որ աղնուակն

Պարիսը և սիրոյ հաւատարիմ Ռօմէօն իրենց ծաղիկ կեանքը կնքած՝ արդէն ինկեր տարածուեր են գերեզմանին մէջ...: Կ'արթննայ ժիւլիէդ: Կ'աղաչւի կը թախանձեմ զինք ձգել ելլել այն սոսկալի վայրէն և համբերութեամբ տանիլ այս փորձութեան...: Նոյն կէտին դուրսէն լսուած աղմուկ մը կ'ստիպէ զիս հեռանալ դամբարանէն: Ժիւլիէդ՝ յետին յուսահատութեան անձնատուր՝ կը մերժէ ինձ հետ գալու, և անշուշտ նոյն կէտին դարկած սպաննած է ինքզինք: Բոլոր զիտցածս ա՛յս է: Դայեակը մասնակից էր սոյն ամուսնութեան դաղտնեաց: Եթէ այս բոլոր կղերուլութեանց մէջ դժբաղդութիւն մը պատահած է իմ յանցանքով՝ ալեւոր կեանքս իր պայմանօրէն քանի մը ժամ յառաջ թող զո՞նուի օրէնքի խստապահանջ անաչառութեան:

ԻՇԽԱՆ. — Մենք մինչև ցայսօր իբր սրբակրօն մարդ մը ճանչցած ենք զքեզ...: Ռօմէօյի ծառան ո՛ւր է, տեսնե՛նք ան ի՛նչ պիտի ըսէ:

ՊԱԼԹԱԶԱՐ. — Ժիւլիէդի մահուան գոյժը երբ հազորդեցի տիրոջս՝ Մանդուայէ իսկոյն մեկնեցաւ սուրհանդակով և շիտակ հոս այս գերեզմանատունս եկաւ: Հոն այս նամակն տուաւ ինձ որ կանուխկեկ հօրը տանիմ, և նկուզին մէջ մտած՝ մահու սպառնալիքով հըրամայեց ձգել հեռանալ անմիջապէս և զինք թողուլ առանձին:

ԻՇԽԱՆ. նամակը Պարթազարի ձեռքէն առնելով. — Տո՛ւր նայիմ սա նամակը...: Ո՛ւր է Պարիս կոմսին մանկալուիկը՝ որ զիշերապահները կանչեր էր: Ըսէ՛ տեսնեմ, ի՛նչ ըրաւ տէրդ հոս:

ՄԱՆԿԼԱՒԻԿ. — Եկաւ նշանածին գերեզմանին վը-

րայ ծաղիկներ սփռելու և պատուիրեց ինձ որ մէկ կողմ կենամ. ևս ալ նոյնպէս ըրի: Մէյ մ'ալ նայիս մէկը ջահով եկաւ գերեզմանը բանալու: Քանի մը վայրկեան ետք տէրս սուրը քաշեց անոր դէմ. զայս տեսնելով վազեցի զիշերապահները կանչելու:

ԻՇԽԱՆ. նամակին վրայ ակնարկ մը ձգելով. — Այս նամակս կը հաստատէ Հայր Լօրենձօյի խօսքերը, և իրենց սիրոյ պատմութիւնը կ'ընէ: Ռօմէօ ժիւլիէդի մահը իմանալուն պէս՝ կ'երթայ խեղճ դեղավաճառէ մը թոյն ծախու կ'առնէ, և կը վազէ կուգայ այս գերեզմանատունս՝ որ հոն մեռնելով հանգչի իր սիրականին մօտ: (Չարս կողմը նայելով): Ո՛ւր են մինչև ցայսօր յիսերիմ ատելութեամբ զիրար հալածող այդ թշնամիները: Քաբուլե՛դ, Մոնդակէ՛ ձեր հնօրեայ ատելութիւնը պատուհասելու համար նայեցէ՛ք թէ երկի՛նք ի՛նչ փորձանքներ բերաւ զիզեց ձեր զլուխը. նա՛ տէրը զէնք ըրաւ ձեր ուրախութիւնները քանդելու համար...: Եւ ես որ ձեր գժտութեանց վրայ աչք գոցեցի՝ երկու սիրելի ազգականներ կը կորսնցնեմ ահա, Մերքուզիօն ու Պարիսը: Ըսել է ամէնքս մեր պատիժը գտած ենք Աստուծոյ կողմէ:

ԲԱՅՈՒԼԵՂ. — Եղբայր Մոնդակէ, տո՛ւր ձեռքդ: (Մոնդակի ձեռքը կը սեղմէ): Այս թող ըլլայ աղճկանս բաժին ինկած իրաւունքը: Ուրիշ բան չեմ պահանջեր:

ՄՈՆԴԱԿԷ. — Բայց ես աւելին պիտի տամ քեզ. կ'ուզեմ սիրասուն աղջկանդ ոսկեձոյլ արձան մը կանգնել: Որչափ ժամանակ որ Վերոնան Վերոնա մնայ չպիտի ըլլայ երբէք աւելի յարգի և աւելի մեծարելի դէմք մը քան հաւատարիմ և անձուէր ժիւլիէդինը:

ՔԱՆՈՒԼԵԴ.— Կ'ուզեմ որ Ռոմէոն ալ նոյն փա-
ռաւորութեամբ իր կնոջ քով տեւնուի. մեր անողոք
թշուամութեանց եղկելի զոհեր երկուքն ալ :

ԻՇԽԱՆ.— Առաւօտս թաղծալի խաղաղութիւն մը
կը բերէ իր հետ. արևն զգացած կսկիծէն այսպիսի
չարաբաստիկ օր մը չպիտի ուզէ լուսաւորել իր ճա-
ռագայթներով : Երթա՛նք այս տխուր անցքերու վրայ
աւելի երկարօրէն խօսելու : Ոմանց համար պատիժ
պիտի անօրինուի, ոմանց համար ալ՝ ներում, քանզի
քան Ռոմէո և Ժիւլիէթինը աւելի աղէտալից պատմու-
թիւն չէ՛ լսուած երբէք :

ԱճԷՆԻՆ Կ'ԵՆԷՆ :



ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՔ

(1) Ողբերգութեանս առաջին տեսարանը ինչպէս ուրիշ տեսա-
րաններ ու հատուածներ բազմաթիւ ձոյնախաղեր (puns) կը պա-
րունակին՝ զորս չէ կարելի Թարգմանել: Մոնղակեանց ծառաներուն
գործածած coal, colliers, cholera, cellor բառերն ամենամօտ ար-
տասանութիւն ունին անկլիկերէնի մէջ, որով երկղիմի իմաստներ յա-
ռաջ կուգան սկիզբէն մինչ վերջ: Նոյնպէս բիշ մը վարն ալ գործած-
ուած to move բայը Պարտաւորեցանք բառախաղի յարմար եկող
հայ բառերով կազմել ինչպէս այդ տեսարանը՝ նոյնպէս և ուրիշ
տեսարաններ հեղինակին յայտնել ուզած իմաստներն գրեթէ իրենց
ամբողջութեան մէջ շօշափելով: «Դիլուի և Շարժել» բառերը բաւ-
կան եղան այս առաջին փորձին:

(2) Այս նախատինքս՝ որ իտալիայէ ծագում առած կը կար-
ծուի, Շէյքսբիլի ժամանակներն հասարակ եղած էր Անկլիոյ մէջ:

(3) Քաղաքացիք այս աղաղակներով պահնորդները կը կանչէին:

(4) Հոս կարգ մ'անկլիարանութիւններ գործածուած են՝ որոնց
բնականաբար իմաստը միայն կրնայինք Թարգմանել:

(5) Ընթերցողը դիտեց հարկաւ թէ՛ ծառան յիշած չորս արհես-
տաւորներուն պատկանող գործիքներն իրար հետ կը շփոթէ ապշօրէն:

(6) Հին ատեն գառնալեզուն երևելի էր իր բուժական յատ-
կութեանց հոտար: Հիտակ ալ Տէր Քնայրի դրոժեան մէջ բաւական
մեծկակ դեր մը կը կատարէ այն:

(7) Ստոտուն տան մի, հին աղախինն է՝ շփացած ու մեծ ա-
զատութիւններ առած. ստորին, անկիրթ և բարոյականը Թոյլ կնոջ
մը կատարեալ տիպար: Իր խօսելու զուհիկ ձևերն հնար եղածին
չափ պահած ենք Թարգմանութեանս մէջ, Թեպէտ բերնէն փախուցած
լրտի խօսքերը՝ որք բարուց ներկայ վիճակին մէջ զայժակղելի պիտի
երևային, մեծապէս չափաւորած ու բարեփոխած:

(8-9) Այս խօսքերս ժՁ. դարու սովորոյթները կը յիշեցնեն:
Խմբովին պարահանդէս կ'երթային և անոնց առաջնորդ կ'ըլլար մերթ
իբր Կուպիտոն ծպտած մէկը, և մերթ ընկեր մ'որ նախարանը կ'ար-
տասանէր: Շէյքսբիլի կը ծաղրէ ազնուական երիտասարդներու

գուտընդանալու այս պայմանները, Ռոմեո չսահակիր ըլլալ կ'ուզէ, զատ որում ջահակիրը ղիտոզ կ'ըլլար միայն՝ առանց բանի մը մասն յեջու:

(10) Այս ամբողջ տեսարանս [ինչպէս երխոասարգներու բոլոր տեսարանները] անհասկնալի պիտի ըլլայր բառ առ բառ Պարզմանուելով, Soles և souls, bond և bound, dun և done նմանահնչին բառերու և lie բառի ընծայած կրկնակի իմաստներու շնորհիւ անվերջ բառախաղեր և սրախօսութիւնն'ր կը շարունակուին երխոասարգ խօսակցիցներու միջև՝ որոնց ըստ կարի մտէն հետեւեցանք համագոր ձևերով և իմաստներով:

(11) Մապ զշտոյի սոյն նկարագրութիւնը՝ որ հիւսիսային երեւակայութեան ամենէ օղածոյի բուայրին մէկ հրաշակերան է, Մերքուզիքի երգիծական խճնդին մէկ յատուկ արժէք կը կրէ:

(12) Այս խանդավառ հատուածս՝ որ զուտ արեւելեան նկարագրով մը կը փայլի, հռչակաւոր է Անգլիոյ մէջ ու մեծապէս զնահատուած:

(13) Հոս ժՁ. դարու պննազարդ ոճը կուգայ նորէն կը խառնուի իտալական բծինքի, Ռոմէոյի նորարծարծ սիրոյ, պարահանդէսի բաղդը խօսակցութեան, և նոյն դարու յստ կ'մեծարանաց խօսքերու:

(14) Հողը՝ Ռոմէոն է, մարդը, մարդկային կաւը:

(15) Այս առթի մէջ ևս ի յայտ կուգան Մերքուզիոյ երգիծարան ոգին և աշխոյժ կատակները. նա Ադամը և Կուպիտոնը՝ այսինքն Աստուածաշունչն ու ղիցարանութիւնը կը խառնէ իրարս «Թագաւորն ու աղբատ աղչիկը» կոչուած հին Պատրերգութեան մը մէջ յիշուած անուն մ'է փոքրուս:

(16) Բնագրին մէջ Մերքուզիո կ'ըլլէ Թիպալտոյի համար, «Ճշմարիտ մկայ, կատուններու իշխանէն աւելի բան մ'է նաս, Կատուններու իշխանը Աղուէտն անուն հին ասանդակպին մէջ խիտ երկչոտ և ամենախոհեմ մէկը՝ Թիպալտո անունը կը կրէ: Լաւագոյն համարեցինք ազատ Պարզմանել այդ հատուածը՝ բնագրին իմաստը պահելով միշտ:

(17) Անկլիացոց մէջ այն ժամանակները մուտ գտնել ոկսած օտարտի բառերն ու ձևերը ու նաև տարադը կը հեղնէ Շէքսպիրոյ Form և bench բառերու միջև բանախաղ մը կար՝ զոր Պարզմանելու համար հարկ եղաւ զրուցուածքին ձևը փոքր ինչ փոփոխել:

(18) Բ. Արարբի այս չորրորդ տեսարանը մանաւանդ յուսա-

հատեցուցիչ ղմուարութիւններ կ'ընծայէ Պարզմանչին: Մերքուզիոն է խօսողը՝ որու անդադրում սրախօսութիւնները՝ ինչպէս նաև Ռոմէոյինները՝ պէտք կ'ըլլայ հայերէնի վերածել: Romeo առաջին րօ վանկին և roeh (եղն) վրայ ձայնախաղով մը կ'սկսի նախ. երեսունէ աւելի բառախաղեր կը տեղան իրարու ետեւ courtesy և pink բառերու ընծայած կրկնակ իմաստներու, և խօսակցութեան բոլոր ընթացքին մէջ պատահած սեպէ թէ ամէն բառերու վրայ Բանախաղերու նշմարիտ մենամայտ մ'է որ կ'սկսի իր ու Ռոմէոյի միջև single, sole, solely, singular, single - soled, singular for the singleness, little, litter ևն. ևն. բառերու վրայ: Ընթացողը կը հսկնայ թէ տուական Պարզմանութիւն մ'անկարելի էր: Աշխատեցանք ուրեմն հայ բառախաղերով և տեսարանին ընդհանուր իմաստն ու ընթացքը պահելով նոր տեսարան մը վերախօսել Շէքսպիրեան ճշակով:

(19 - 20) Ստնտոյի տղետ ու գռեհիկ կատակարանութիւններ Միշին դարու մէջ Ռ. բաղաձայնը շան զիրը կոչուած էր՝ այս կենդանւոյն մրմուռքին հետ նմանութիւն ունենալով. քու:

(21) Մեկնարանք այսպէս կը բացատրեն ժիւլիէյի այս փոքր ինչ մութ խօսքերը: Դոզոյին աչքերն աղուոր են, իսկ արտոյտի աչքերը տղեղ: Ասկէ յառաջ կուգայ ժիւլիէյի ակնարկած ժողովրդական զրոյցը թէ՛ «զօղոշն ու արտոյտը իրենց աչքերը փոխանակեր են իրարու հետ»: Եթէ զօղոշն ու արտոյտն իրենց ձայներն ալ փոխանակած ըլլային՝ արտոյտին երգը պիտի դադրէր արեւուն ծագումն ազդարարելէ, ու հետեւաբար մեկնելու նշանը չպիտի տար Ռոմէոյի:

(22) Երբունի Գարուշեղ իւրիտ, բարկախիտ և իշխելու սորված՝ կատաղի ձն մը կուտայ իր հայրական սաստերուն՝ զոր իր ժամանակի յատուկ բեկրեկ ու սեծակեծ ռոճով սկսած էր, և կարգ մ'անվայել բառեր կը զործածէ իր աղջկան ղէմ: Այդ դարերու ամենէ շնորհքով զրուածներն՝ ամենէ քաղաքավար խօսակցութիւններն իսկ զերծ չեն այդ կոշտ ձևերէն՝ որք հիմակուան փափուկ լսելիքները կը վիրաւորեն: Մոլիէրի զործոց մէջ ալ ստեպ կը տեսնուին այսպիսի գռեհիկ ձևեր զորս բարեփոխելու հարկն զգացած ենք մեր Պարզմանութեան մէջ:

(23) Միշին դարու անսպաշտութիւնն այն կարծիքն ունէր թէ այդ արմատը հողէ խլուած միջոցին սոսկալի ձայներ կը հաներ՝ զորս

լողը զարհուրանքէն կը խենթենար, կը մեռնէր: Առանց այս բացատրութեան սքանչելի հատուած մ'անհասկնալի պիտի մնար:

(24) Սանտուին լալազին ողբերն ու երկարանութիւնները սովորական են իր կարգէ ուսմիկ և ստորին կիներու:

(25) Դեղավաճառը (apothecary) մի.ին դարու մէջ տարբարակու էր, բուսաբան, հոտարար, ծաղարար, և միանգամայն սպեղանիներ, համաշէղեր և անուշեղէններ ալ կը ծախէր:



1. —

ԵՊԸ
ԻՄՍ

ԳՄԿ

« Ազգային գրադարան »



NL0168802

